

La Armen  
1764ky

Isaverfentz, Нагород

# ԼՃԱԿԻՍ ԶԿՆՈՐՍԸԸ

ԵՐԵԿՈՅՑԵԱՆ ԺԱՄՈՒՅՑ

ԽՈՐՀՈԴԱԾՈՒԹԻՒՆՔ

ի

Հ. ՅԱԿՈԲՈՍ Վ. ԻՍԱՎԵՐՏԵՆՑ



115114  
8 | 6 | 0 | .

Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՎԱՆ ՄՐԵՈՑՆ ՂԱԶԱՐՈՒ

1873.

20-000000000000000000

1234567890

**ԱՌ ԱԶՆՈՒԱԶՈՐՄ**

**ԿԱՐԱՊԵՏ ԷԹԵՆՏԻ ՌԵՒԶԵԱՆ**

**ԹԱՐԳՄԱՆ**

**ԱՐՔԱԻՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ**

**ՇՈՒԿՏԻ ԵՒ ՆՈՐՈՒԵԿԻՈՑ**

**Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ**

**ՆՈՒԻՐԵ**

**Հ. Յ. ԻՍԱՎԵՐՑԵՆՑ**



BOOKS PUBLISHED IN ENGLISH  
BY THE AUTHOR.

---


1. Armenia and the Armenians.

1. Part. — Geography	{ price	fr. 4
2. Part. — History		" 4
3. Part. — Ecclesiastical History		" "
4. Part. — <i>In the Press</i> Literature		" "

2. Armenian Ritual.

1. Part. — Liturgy . . . . .	fr. 2
2. Part. — The divine ordinances, or the Sacraments of Baptism and Confirmation . . . . .	" 1
3. The Armenian Ordinal, Con- taining the offices for the or- dination of Priests, Deacons, etc. . . . .	" 2
4. Rites and Ceremonies : : :	" 2,50

---



# ԼՃԱԿԻՍ ԶԿՆՈՐՍԸ

ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄՈՒՅ ԽՈՐՀՌԴԱԾՈՒԹԻՒՆՔ

---

## ՄՈՌԱՑՈՒԹԵԱՆ ՄԱՐԴԸ.

Այսոքիկ տիսուր ու վշտաբեր գաղափարք են մտացա խորհրդոց :

Մոռացութեան անուանեալ Մարդս, հոգի մըն է խոհուն, էակ մը որ ինձի նման ամենայն մտաւոր կարողութեամբք ստեղծեալ է, և ըստ ամենայն մարդոյ հաւասար իրաւամբք՝ ամենայն բարեաց ժառանգակից : Այլ որովհետեւ աշխարհիս համարեալ բաղդէն զուրկ է, որովհետեւ ունայն է ամենայն մհծութենէ և ամենայն փառաց փայլէն թափուր, մեկդի անկեալ մէկ մը եղած է և առ ոչինչ համարեալ, որովզողցես Մոռացութեան մէջ ինկած Մարդ մըն է :

Ես այս պատուհանից առջեր նստած,  
զլուխոս ձեռքիս կոթնցուցած, ստէոլ խոր-  
հըրդածելով կը դիաեմ այդ Մոռացու-  
թեան Մարդը, այդ վշտաց արարածը, որ  
իբր թափառական ողի, լճակիս միայնու-  
թեանը մէջ դոյզն լոսառյփացով մը կը  
թափառի, սակաւառե կենացը տաժանելի  
հաց մը հայթհայթելով:

Ո՞րչափ պարզ է, կ'ըսեն խորհուրդըս ին-  
ծի, այդ ցաւակցութեան արարածին եգոգ-  
ցես 'ի չաղգո համարեալ մարդուն կեանքը  
քան զանսր, որ փառաց ստուերի մը եաե-  
ւէն կաթողին շրջելով ունայնութեան վըշ-  
տերովը կը պճնի:

Սա մոռացեալ աշխարհէս և աշխարհայի-  
ներէն լքեալ և չարտկրութեանց խսկ մատ-  
նեալ, նիւթական կեանքի մը կարօտու-  
թիւնները, թէալէտ վշտօք, լեցընելով,  
կ'անցնի կ'երթայ իր հանգստեան ճամբայն,  
անյիշատակ ամենեին 'ի մարդկանէ: Զկայ  
աչք մը որ իր շիրմին վրայ արտօսր թա-  
փէ. չունի բարեկամ մը որ իր գագաղին  
յուղարկաւոր երթայ. և ոչ խսկ բարեկամ  
կամ կարող ձեռք մ'ունի, որ իր հողա-  
պատեանին վրայ խաչ մը, քար մը կամ  
նշան մը դնէ որ իր աշխարհային անցքը ակ-  
նարկէ: Անցաւ իբր ստուեր անհետ. բայց  
երնէկ իրեն. գոնէ զրկելոյ մը արտասու-  
քը հետը չտարաւ:

Խսկ նա՝ այն փառահեղ մահկանացուն,  
յետ բաղմագոյն վշտօք անցաւոր փառքը


ստանալուն, յետ շքեղութեան ու պատուոյ կատարը հասնելուն, և ամենայն համարեալ քաղցրութիւնքը վայելելուն, հուսկ ուրեմն անցաւ և ինքը, և մի և նոյն անշուք հողը ծածկեց անոր ոսկերաց շիրիմն ալ։ Այլ ինքը գուցէ չանցաւ տնյիշատակ, և ոչ անոր մնացորդքը ծածկող հողը գուցէ մնաց անթաց։ Անոր յուղարկաւոր սիրելեաց խումբին արտասուքը անշուշտ ցյետին բնակարան իրեն ընկերեցին. և արդ այն մահկանացու մնացորդաց հողին վրայ յիշատակարան մը կայ որ անոր առաքինութիւնները կը պատմէ։

Այլ ի՞նչ օգուտ. անցաւ և ինքը որպէս և ամենայն ոք, և ո՞ գիտէ որչափ զրկելոց արտասուքը այն յիշատակարան վիմին ներքել հետը թաղեց։

Այսպէս ամենայն ծնունդ կ'անցնի աշխարհէս։ Կեանիքը՝ ծովու ալեաց նմանութիւն մ'ունի. առ վայր մը խրոխտ կամ հեղ իրենց գալուստը կը զգացնեն, այլ ապա տռհասարակ ամենը միօրինակ ծովափին վրայ սպառելով կ'անհետանան։

Նմանապէս մարդկային էութիւնն ալ. փառաւոր կամ անարդ կենաց ծոցը կը յայտնուի. այլ ասլատմենը մի և նոյն օրինակաւ և մի և նոյն հողուն վրայ կը սպառին ու յաւիտենականութեան ծովափը կ'անհետանան։ Եւ եթէ գեռ ևս աշխարհիս վրայ էութեան մը հետքը կը մնայ, անոր բարութեան յիշատակն է կամ չարեաց անէծքը։

Իմ Մոռացութեան Մարդու ուրեմն լճակիս անինչը բնակիչն է. կամ թէ ըսեմ, լճակիս աստանդական ողին. իր ճիշտութեան ժառանգութիւնը երկնից զուտ կամարն է և ծալային ջուրն. իսկ վայելից պարզեց կենաց պարզութիւնն ու միայնութեան անմեղութիւնը:



## Ա.

ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՅՆ ՄԸ:

Յետ անհաստատ եղանակէ մը, ուր ամառնային արևակէզ օրերուն միջոցը, չորից եղանակաց աւուրք մի զմիոյ կնի անժոյժ յարատեռութեամբ յաջորդեցին, հուսկ ուրեմն օգոստոսի վերջին օրերուն հասեր էինք, և գեղեցիկ ու պայծառ արև մը բոլոր ամառնային փայլը լճակիս վրայ կ'անդրադարձընէր:

Խորին լոռութիւն մըն էր չորս դիս, զոր միայն ճնճղկաց ճռուղիւնը կ'ընդհատէր: Յանկարծ յստակ ու ներդաշնակ ձայնի մը երաժշտութիւնն այն լոռութիւնը կոտրելով, իբր լուսոյ շառաւիղ մը որ մթութեան մէջէն ծաթէր, ոգւոյս եռանդը արթնցուց :

Պատուհանէս դուրս գլուխս կարկառ, այն յստակ լճակին հայելի երեսը կը հետազօտեմ. ձայնին ուստի առաջ գալը կը քննեմ. այլ ունայն տեղքննիչ հայեցուածքիս պատասխան մը կը խնդրեմ: Չըին ջինջ երեսը միայն արեգին ճառագայթից կը

Ժալտիւ Հեռուները մէկ քանի ասալաստաւ-  
ւոր նաւք կան որ կղղեկաց քովէն քերե-  
լով նաւաքարչ մակուկաց բռնութեամբ  
ծանրագնաց կը յառաջեն։ Անկէց անդին  
գորշագոյն շխտակերիզ մը կայ. ցամաքն է,  
որու վրայէն հարաւէն արևմուտք բրդաձե-  
բլրոց շարք մը աստիճանաբար ելեէջ կը  
խաղայ։ Եւկանեան բլուրք են ասոնք, զոր  
կարծես բնութիւնը յառաջապահք դրեր է  
Դիրոլեան Ալպեայց, որ արեմուեան ստորո-  
տով մը սկսելով, հետզիւտէ կը մեծնան, կը  
ստուարանան, հսկայաձե հասակ մը կ'առ-  
նուն, բազմաթիւ խոռոչաւոր գագաթք կը  
բաժնուին, և հուսկ ապա գարձեալ խո-  
նարհելով, արեւելեան դին կղղեկաց ետեը  
մութ գծի մը վրայ կ'անյայտին։

Այս գորշագոյն լերանց արեմուեան կող-  
մէն, և իբր անոնց ստորոտէն ըլլար, լճա-  
կին ջրին մէջէն հոյակապ քաղաքի մը ամ-  
փիթէատրոնը կը ծնանի, իր հարիւրտոր  
եկեղեցեաց գմբեթները և զանգակաբարձ  
աշտարակաց գագաթները ցիրուցան գէտ  
երկինքը ուղղելով։

Այսակիսիք են ահա այն առարկայք որ  
գէպ ՚ի աջակողմն նայելով տեսութեանս  
կը ներկայանան։

Աչքս ձախակողմն կը դարձնեմ և ու-  
շաղիր դիտելով վերջապէս լճակին վրայ  
հեռուները անպանոյն և անշարժ նաւակ  
մը կը նշմարեմ, զոր ցայն վայր տեսնել չէի  
կրցած. ձկնորսի մը նաւակ է, այլ անտէր

կերեի, և չէ զարմանք, անշուշտ տէրը  
որսի զբաղած ըլլալու է։ Աչքս շուա մը կը  
հաւաստէ. ահա նաւակէն իբր երկու քար-  
ընկէց անդին մէկ մը ջրին մէջ քայլելով  
կը քայլէ ու կը քաղէ, և քաղելու ատեն  
իր հայրենական եղանակներովը այն լռու-  
թեան քերթութիւնը կը զարդարէ։

Ո՞վ, ո՞րչափ քաղցր է երաժշտութիւնը  
միայնութեան մէջ. ո՞րչափ ազգեցութիւն  
ունի մարդուս ոգւոյն վրայ և ինչպիսի՛  
նուիրատական զգածմունքներով կը լեցնէ ա-  
նոր սիրտը։ Փորձէ մէյ մը անոր քաղցրու-  
թիւնը անդորր լճակի մը վրայ և վերջա-  
լուսոյն յետին ողջոյներուն ատեն։ Երբ  
մթնոլորտին լուսատու ոգին բոլորովին ըս-  
պառեալ, իր անցքին իբր գրաւական գը-  
րոշմ թափանցիկ կապտաներկ կամար մը  
կը թողու, որու վրայէն սիգաճեմ կը քարձ-  
րանայ բոլորածե լուսին մը արծաթափայլ  
լոյս մը չորս գին տարածելով. դու հեղա-  
սահ կոնտոլայի մը մէջ նստած այն ան-  
դորր ջրին երեսը կը սկսիս ճեղքել և սիրտդ  
ու խորհուրդդ անքացատրելի զգածմանց  
կու տաս, զորոնք երաժիշտ քաղցրածայ-  
նութիւնն ՚ի քեզ կը բորբոքէ, ու լռու-  
թեամբդ սրտիդ հետ կը խօսից։ Ո՞հ, լը-  
ռեն այնպիսի ատեն խռովայոյդ բանք, ու  
թոյլ տան մտացս անդորրութեան ճաշա-  
կին, մինչդեռ գործւոյն թելք նուրբ օդին  
ներդաշնակութիւնը կը խօսեցնեն, և լու-

սինը գողգոջուն ճառագայթով մը մտացա  
կը ժպտի. երբ երկնից աստեղքը պազպա-  
ջուն լրւսով մը խոյտալով սրտիո հետ կը  
խօսակցին և բնութենէն ոգեորեալ մարդ-  
կային ձայնը զլուութիւնը կը խօսեցնէ :

Այս ամենը այնպիսի զգացմանքներով  
կը լեցնեն մարդուս սիրու, որ կը փափա-  
զէր թէ մշտնջենաւորէին :

Չմայլած ուշ կը գնեմ այն երդաձայնին  
որ մարդկային գիտութենէն զուրկ՝ բնու-  
թեան մարդու մը բերնէն կը հնչէ : Ո՞ր-  
չափ, կ'ըսեմ, բարեբազդ ըլլալու է այն  
ձկնորսն. ահա իբր զերծ ՚ի տաղտուկ հո-  
գոց աշխարհի և ամեն մեծութեան հոգե-  
րէ անփոյթ, իր պարզութեան արուեստին  
միայն ուշադիր՝ երաժշտութեան քաղցրու-  
թեամբը իր զբազանաց ծանրութիւնը կը  
թեթեացնէ : Ո՞րչափ մարդիկ կան արդեօք,  
որ աշխարհիս ճոխութեամբը յզիացեալ  
այս արեւուն մորից ժամանակը հազարումէկ  
տաղտուկներէ հարեալ ճակատ ու կուրծ  
կը բաղխեն, և մոտագիւր քիչ մը հանգիստ  
հազար ոսկւով կը փոխեն : Եւ սակայն այս  
ոչինչ համարեալ ու մարդկութենէ մոռա-  
ցեալ մէկը, ամեն աշխարհային մեծութե-  
նէ զուրկ ըլլալով, չքաւորութեամբն իսկ  
քան զամենը ճոխագոյն է և բարեբազդ :

Մինչդեռ միտքս խորհրդածութեանց  
առւած ձկնորսս կը գիտեմ, ինքը շրջան  
ընելով ու քաղելով, ծանր ծանր իր նա-

ւակին կը մօտենայ : Անշուշտ , կամ գործը  
լմնցուցած է և կամ աշխատութենէ խոնջ  
նաւակը կը դառնայ վաստակեալ մարմնոյն  
առ վայր մը հանգիստ չնորհելու : Երբ այս  
պէս կը մտածեմ , ձկնորսը նաւակին մօտ  
գալով աշխատութեան արդիւնքը մէջը կը<sup>1</sup>  
զետեղէ , և ապա ոտիցը տիղմը թօթափե-  
լով , նաւակը կը մտնէ :

Քիչ ատենէ յանկարծ մուխ մը նաւա-  
կին մէջէն կը բարձրանայ :

— Տարակոյս չկայ , կ'ըսեմ , ձկնորսն իր  
կերակրիկը կը պատրաստէ :



Բ .

ԲՆՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԱԽՈՐԾ :

Ասովորական խօսք մը կայ և առ հասարակի ամեն մարդու բերան, թէ և գործնապէս ոչ ոք հաւատք կ'ընծայէ :

Կ'ուղեն, կ'ըսեն, անցաւ կեանք մը անցընել. մի՛ շատ հոգար, այլ կեանքն ինչպէս կու գայ՝ այնպէս ընդունէ ու գնա՛ : Շատ հոգը զմարդ թշուառ կ'ընէ ու մազերը շուտով կը ճերմկցնէ :

Բարեկամ, ստոյգն ըսեմ. այս խօսքը ամենքս յաճախ լսած ու սերտած ենք. բայց թէ մազերնուս նայինք կը տեսնենք որ ժամանակէն առաջ ճերմկցած են :

Ասկայն իմ ձկնորսս այսպէս չէ. երեսն որ նայիս, կարծես երեսնամեայ մէկ մընէ. մազերը դեռ ևս սե, ակւաները ամենը ողջ, և բազկաց թիակը զջուրն անանկ ուժով կը ճեղքէ, որ հեռի ևս գուշակելու թէ յիսնամեայ մէկ մընէ. բայց մտիկ ըրէ, ըսեմ ականջէդ՝ ՚ի վար. վաթսունը լրացուցած է ու դէսլ յառաջ կը նկրտի...:

ինքը՝ անուս մէկ մըն է. ոչ դպրոց տեսած ունի, և ոչ ուսեալ մարզոց ընկերութիւններ յաճախած է։ Միայն իր հայրենեաց բարեսպաշտ ողին, աստուածասէր երէցի մը համբերատար երկայնմտութեանը միջոցաւ քրիստոնէական սկզբունքները սորվեցուցած է իրեն. որով ընութեան արուեստաւոր ըլլալէն յառաջ, եղած է այրի կրօնասէր։

Դեռ ևս մանկական հասակին մէջ, սկըսած է հօրը ընկերութեամբ լճակին թափառական կենօքը ապրիլ. այսպէս կանուխ սկսելով անպանոյն կեանքի մը չընչին ապրուստը հայթհայթելու արուեստը սորվիլ։ Չմեռնային դառնաշունչ հողմոց և ամառնային արևակէղ երկնից՝ մարմինը կրթելով, և անօթութեան և ծարաւոյ և ամենայն պակասութեանց ինքինքը վարժեցնելով, կանուխսկէկ սկսած է ըլլալժուրն իր էութեան տարր ըրտծ է, ինքն ալ ջրին տարրացած է. այնպէս որ լճակէն հեռանալը, ձուկ մը կը նմանի որ ջրէն ցամաք նետուի։

Կամաց կամաց հասակին աճելովը անձին ուժն ալ աճեր է, թիու հմտութիւնը ստացեր է, և օդու անբարեխառնութեանց խսկ մարմինը աղէկ զօրացուցեր է։ Մինչեւ հուսկ ուրեմն կամ ժառանգական գծով և կամ կարեռորագունից խսկ զրկմամբ նաւակի մը տիրանալով, միայնակ և ազատ լճա-

կիս չորս անկիւնը սկսեր է քայլել, և տեսնեալ և ուսեալ արուեստը դործադրել:

Այսպիսի է իմ այս բնութեան արուեստաւորը, որ շարունակ զբաղեալ՝ լճակիս քառակողմն կը թափառի. անձայն, անարտունջ, ժրաջան, աշխատասեր ու ժուժկալ, ամեն բանէ զրկեալ այլ ամենայնի համբերով: Եթո՛ փիլիսոփայ մըն է որուառջին աշխարհս ունայն է և ամենայն վայելչութիւն նորա սնոտի:



Գ. ։

Ա Ճ Ա Կ Ս :

Աղրիականը դէսլ 'ի հիւսիս քալելով,  
իր ձևացուցած ծոցին ձախակողմը որչափ  
հետղէտէ ցամաքին կը մօտենայ անդն-  
դային խորութիւնը կը կորսնցնէ . կամաց  
կամաց իր յատակը կը բարձրանայ , և վեր-  
ջապէս աւազուտի ծովափ մը կը գտնէ , ո-  
րուն վրայ իր ալիքները գլորելով կը խոր-  
տակին :

Այս աւազուտ ծովափին մէկ մասը եր-  
կըրցիք սովորած են Վիտո կոչելու :

Երկայն և անձուկ կղզի մըն է , արգա-  
ւանդ այդիներով մշակեալ , որ արեելքէն  
հարաւ կը ձգի , երկուստեք ալ մէյմէկ ջրի  
լայն անցք թողլով : Իր արեելեան ծայրին  
վրայ բերդ մը կառուցեալ կայ որ ջրանց-  
քին մուտքը կը սլաշտպանէ : Նմանասլէս  
ալ անոր հակառակ հարաւային ծայրին  
վրայ ուրիշ ամրոցի մը սլահապան մարտի-  
կը՝ գիշեր ցորեկ լայնաբերան անցքին մը-  
տից վրայ կը հսկէ : Այս ամրոցին մօա

զողցես թէ հազար բնակչաց փոքր և աղքատին քաղաքը մը Մալամաք կ'ըստւի :

Գլխաւորապէս այս երկու ջրանցից մէջէն է որ Ադրիականը իր ջրերը լիտոյին միւս կողմէն անցնելով, ցամաքին մէջընդարձակ մեծ աւաղան մը կը լեցնէ , որ ծովակ կրնար նմանել եթէ երբեք ճախճախութը հակառակ վկայութիւնը չար : Աւաղանին կեդրոնը կեցսղ աչքը՝ անոր ընդարձակութեանը ծայրը չիկրնար չափել, բայց եթէ արեմաեան կողմէն , ուսկից հեռուները ցամաքին ծառախիտք մշուշին մէջ պատաժ կը տեսնուին :

Այսպիսի ընդարձակ աւաղան մըն է իմ լճակո , զոր երկու ըսած ջրանցներս կ'արբուցանեն , որոնք և իրենց խորութեամբը յանկարծական փոթորկաց ատեն մեծապէս խիթալի են :

Այս Ադրիականը , այլոց ծովսց նման , մակընթացութեան ու տեղատութեան օրինաց հպատակ է , ՚ի մեծ զարմանս օտարաց որ այս ծոցին ջուրն անշարժ կը համարին :

Երբ մակընթացութեամբ Ադրիականին ջրերը կ'առատանան ու կ'աճին , լճակիս երկու անցից մէջէն տարածուելու անցք գտնելով դէպ ՚ի ներս աւաղանը կը յորդեն , և այն ատեն լճակը ընդարձակածաւալ ջրով ծածկած կը տեսնես , որու մէջ ասղիս անդին ցրուած , բաղմագոյն կը զւեակք կան , ինչպէս ովասիսք յանապատի :

Անոնց շինուց սպիտակ որմունք, անոնց  
եկեղեցեաց գմբեթը ու զանգակաց աշտա-  
րակք, այն յստակ ջրին վրայէն բեկընեկե-  
լով կ'անդրադառնան, և ծառաղարդ պար-  
տիզաց կանաչին հետ խառնուելով գիտո-  
ղին աչքը իբր կը դիւթեն և սիրութ բնու-  
թեան գեղեցկութեամբը կը զմայլեցնեն :  
Թէ առաւօտանց կանուխկէկ գիտես զւը-  
ճակը աչքդ անոր երեսէն կարծես մանու-  
շակ կը քաղէ . ապա միջօրէն կը հասնի և  
հեղուկ արծաթի աւազան մը կարծես ա-  
չացդ առջին կը տատանի : Հապաւ արեմը-  
տից ատեն , երբ երկինքը հրայրեաց կար-  
միր ճառագայթից փնջերով անոր ջրերը  
կը ներկէ . կարծես ջերմ արեան ծով մըն  
է որ գոլորշիքովը զասպարէզը կը լեցնէ :

Այս լճակիս երեսը ընդհանրապէս գե-  
ղեցիկ անդորրութիւն մը կը տիրէ : Զուրը  
ջինջ ու մաքուր՝ հայելիի փայլուն երեսին  
կը նմանի , այնպէս առարկաները յստակ  
կ'անդրադարձնէ : Իր անդորր պայծառու-  
թեամբը հրապուրիչ տարր մընէ որ զմարդ  
անժուժելի կերպիւ կը յորդորէ նաւաճեմ  
զբօսալի շրջագայութեանց . և թեթեա-  
շարժ կոնտողայն անոր աննման լաստա-  
փայտն է և յատուկ զարդ այն խաղաղա-  
ւէտ ջրին : Կացնակերպ և ատամնաւոր  
ցոռուկը գոռոզարար տնկած , կանգուն  
թիավարին մղելովը հեղիկ հեղիկ ջրին վր-  
այէն սահելով կը յառաջէ , անդրադարձ  
յստակ պատկերն անմեկին հետը տանե-

լով։ Անամարմին կարապ մըն է կըսես  
այս նաւակը, որ անտես մզմամբ կը քովէ։

Այս անդորր լճակը, որուն յստակու-  
թիւնը զիտելով մարդուն սիրուը չյագե-  
նար, ամսղամած երկնից գորշտգոյն ծած-  
կին տակ, երբեմն վաթորկաց ու բազմօ-  
լեայ սաստկաշունչ հողմոց մոլեգնութեամ-  
բը կ'այլայլի. իր շխտակ ու միակերպ երեսը  
կը խորշոմի, թեթև ալիքները փրփրալավ  
մէկմէկու վրայ կը զլորին, գեղեցկութիւ-  
նը կ'անհետանայ, և իր ջրանցից խորու-  
թիւնը անխոհեմ թեթեաշարժ նաւակաց  
աղետալի կ'ըլլոյ։

Այն ատեն սենեկիս սլատուհանէն կա-  
թողին արեմախից հորիղոնը կը հարցաքըն-  
նեմ. Երբ սիտոր ըլլայ, կը մտածեմ, որ շա-  
ռագունելովը՝ լճակիս անդորրութեան վե-  
րագարձն ինծի աւետէ։ Եւ ահա վերջապէս  
քանի մը զիշերաց զլորելէն ետե, անոր  
կարմրազգեաց աւետելովը, վարդակար-  
միր առաւօտը կը ծագէ, և ջերմաքեր ա-  
րեսը բարձրանալով վրդովեալ անդորրու-  
թիւնը միւսանգամ լճակիս երեսը կը  
սիրէ։

Սակայն ինչպէս թէ միակերպութենէ  
խորշէր՝ լճակս իր պարապութեան ժամերն  
ունի։ Հպատակ Ազրիականին իշխանու-  
թեանը, երբ անոր մակընթացական ուժը  
նուազելով՝ տեղատութեան առջին կը խո-  
նարհի, ազդը լճակիս ջրին ալ կը հաղոր-  
դուի. որ անմիջապէս իր խոր ջրանցից մէ-

չէն՝ բովանդակած ջրին մէկ մեծ մաս մը  
նորէն Աղբիականին կը գարձընէ : Եւ այն  
ատեն այն լճակին ընդարձակ ջրային աս-  
սլարէզը, ինչովէս թէ յանկարծ գիւթիչ  
գաւաղանէ մը հարուածէր, կերպարանքը  
կը փոխէ : Ընդարձակ կանաչապատ գաշ-  
տեր երեւան կ'ելլեն, որ ինչովէս թէ ներ-  
քին անընկճելի բռնութենէ մը վեր մղուե-  
լով ջրին երեսէն վեր կը բարձրանան : Այն  
կանաչ գաշտաց միջէն բաղմաթիւ մանր  
ջրանցք իրենց ջուրը վաղցնելով դէպ ՚ի  
երկու մեծ գլխաւորները կ'ուղարկեն :

Տեսարանը կը փոխուի . կարծես ճախ-  
ճախուած երկիր մըն ես, որու ապականիչ  
օղը՝ մարդու ներկայութիւնը կը հալածէ :  
Բայց եթէ գիտես ուշի ուշով, այն ճախ-  
ճախուած համարեալ գաշտաց վրայ բազ-  
մաթիւ մարդիկ ցիրուցան կը քայլեն և  
ինչովէս գործի մը հետ զբաղեալ կ'երեւան :

Այն մարդիկ լճակիս բնիկ ժողովուրդն  
են, որոնց զօրութիւնն ու համբաւը ժամա-  
նակաւ ընդհանուր աշխարհ տարածուած  
էր, և արդ միայն իրենց հոյակապ քաղա-  
քին ու յիշատակարանաց սլարձանքն ու-  
նին :

Այս է իմ լճակս, այսալիսի իր կերպա-  
րանքը :

Դ.

ՄՈՌԱՅՈՒԹԵԱՆ ԼԱՍՏԱՓԱՅՏԸ :

Հիմա որ ջրային ասպարիզիս դաղտարին ունիս, գարձուր մէյ մը աչքդ մուացութեան մարդուս վրայ որ անոր ժառանշական բնակիչն է:

Իր ճակատագրին վճռովը անոր վրայ աստանդական թափառելու դատապարտուած, իբր ընչաւէտ ճոխութիւն չնչիննաւակ մ'ունի, փրկութեան տկար լաստափայտ: Այս իրեն բնակարան է, և միանդամայն գործանոց. առհասարակ երկու ձիրքն ալ յինքն կը բովանդակէ: Հազիւթէ երկոտասան ոտք երկայն և գողցես չորս լսյն, այնչափ խոր է որ չորս հոգւոյ ծանրութեամբ գրեթէ ջրին հաւասար կը խրի:

Վերէն անծածք, ըստ պիտոյից փոփաթմըն է որ եղերքներէն դուրս կախուելով՝ իբր ծածք կը ծառայէ: Այն ատեն տան մը անկողնոյ սենեակը կ'ըլլայ, որուն յատակին վրայ իբր փափուկ անկողին՝ քուրչերէ շինած կապերտ մը կայ. կապերտ մը

որ շատ անդամ երեք և աւելի ազգ աղջականաց որդւոց յորդիս աւանդեալ ժառանգութիւն է :

Այսպիսի կապերտ մըն է որ եղկելւոյն իբր անկողին կը ծառայէ : Եւ ո՞րչափ աարքեր մեր փետրալից հանգըստարաններէն՝ ուր մեր անդամք հեշտութեան քուն մը կը մինառեն, և աւազ, շատ անդամալ ունայն տեղ : Իսկ ինքը տաժանելի աշխատութենէ մը ետքը երբ կը զգայ որ մարմինը իր հանգստեան ժամը կը պահանջէ, այն աղքատին պինտ անկողնոյ վրայ կը տարածի և անդորր կը ննջէ, մինչդեռ փսիաթին ծածքը զինքը երկնից ցողէն կը պաշտպանէ : Երջանիկ քուն, զոր ոչ բազմահոգ վիշտը կը խռովեն, ոչ չար խիզճ կ'ընդհատէ և ոչ մեղկ կենաց տկարութիւնք կ'այլայլեն : Երկնից մաքուր օդը անոր տուրեառը կը լարէ, և անդորրութեան օրհնութիւնը անոր խռնջ անդամները կը զօրացընէ :

Երջանիկ անինչութիւն որ լի ես օրհթեամք . այլ աւազ, ո՞րչափ սակաւաթիւ են անոնք որ զքեզ ճշմարտապէս կը ճանչնան : Ունայն փառաց հետամուտ և ճոխութեան գանձուց ծարաւի, աշխարհասէր մարդը կը տագնապի կենօք շափ . այլ եղկելին, դեռ ևս վայելք չսկսած, սե մահը կուգայ իր կենաց թելը կը կտրէ և գանձուց ժողովը շուայլող ակնկալութեան ձեռքը կը մատնէ :

Իմ ձկնորսս ընդհակառակն միայն իր տռօրեայ հացիկը հոգալու հետամնւու, ամենայն փառաց կամ ճոխութեան շահախնդրութենէ հեռի է : Հանդերձիկը միայն մերկութիւնը ծածկելու համար է . անոր համար ալ անոր խոշորութենէն չըխորշիր : Իր հաղած վերաբեռն՝ շատ մը ազգ մարդոց ձեռքէն անցած է, և վերջապէս իրմէն ալ այլոց ովհասր անցնի . վերէն 'ի վար գոյնդգոյն կարկտաններովլ լի է . այլինչ վետս . իր մարմինը կը ջերմացնէ և այդ շատ է : Աշխարհէս մառացեալ ոմն համարուելով փառասիրութեան իզձ մը չունի որ զինքը դէպ 'ի պճնասիրութիւն գրգէ : Ոչ երեկոյեան զբօսանք կան որոց հրաւիրուի, ոչ մեծաճաշ սեղանք կան որոց ակնկալէ, և ոչ պարահանդէսք կան որոց անհրաժեշտ ըլլայ իր ներկայութիւնը : Բնութեան անմեղ կոչունքն է միայն իր ճակատագրին բազգը, և անոր հանդիսից առջին՝ ազքատին հանդերձիկը լաւագոյն ընդունելութիւն ունի :

Այս ամենայն ձկնորսիս ներքին սենեկին ազքատին կարասիքն են . կու գայ ապա խոհակերոցը, այն անհրաժեշտ բարեկամը՝ որ ամեն մահկանացուի ետենէ կը վազէ : Այլ մէկդի ամենայն մեծութեան մը տածութիւնք : Անպաճոյճ կենաց մարդուս անպաճոյճ խոհակերոց մը վայելէ յիրաւի . չեն իրեն համար այն փափկապէս համեմետալ խորտիկք, այն թուլամորթ կենաց

զարգք, որ մարմինը այլայլելով կեանքը կը համառօտեն : Եթ ժուժեալ ու ժիր կենաց՝ սակաւապէտ ու սլարդ կերակրիկ մը պէտք է . ուստի և անոր համեմատ ալ սլատրաստութիւնքն ամենաալարդ են :

Նաւակին մէկ ծայրը քառակուսի փոքր տուփ մը մոխրովլիք խոհակերոցին վառարանն է . տրցակ մը խոիւք բոցը արծարծելու որոշեալ՝ անոր ածխոյ ողջոյն համբարանոցը, և կարմիր սլզնձէ փոքր սլտուկ մը անոր մէկ հատիկ կերակրոյ որոշեալ կարասը . իսկ իբր լրումն խոհակերոցին հողէ ստոման մը՝ որ միշտ ջրովլիք է :

Համբարանոց մըն ալ ունի այս իր ուտելեաց սլահարան . այլ համբարանոց ասանց փականքի : Ողջոյն սլաշարը երեք կամչորս լիտր մսրացորենի ալիւր է , գուցէ եօթնեկի մը բաւելի : Այս ալիւրը ձկնորսիս մանանայն է ամենայն համեմուց բովանդակող : Եւ յիրաւի, ոչ ոք երբէք խորտիկ կերած է այնովէս քաղցրահամ՝ ինչպէս ձկնորսիս բոլենպայն : Ո՞րչովի անգամ նախանձչեմ զգացած տեսնելով ինչպէս անուշահամ կ'ուտէ այն ամենաալարդ կերակրիկը :

Այսպիսի է ահա ձկնորսիս նաւակը տունն ու խոհակերոցը, որ և միանգամայն գործանոց իսկ է եթէ արուեստին գործիքներն աւելցընենք : Չեն մեծագին արդարեւ ասոնք ալ, այլ խոշոր հիւսուածոյ տրդիւնք : Եռանկիւնաբար գամուած երեք շերտք որոնց վրայ հաստատուած կայ ուռ-

կան մը երկայն մեղեխով. Երկայն փոքր  
կսպավիկ մը զոր մէջքէն կը կախէ որսացա-  
ծը մէջը համբարելու . և մէկ քանի անա-  
կաձեւ կողովիկներ սրսնց վրաց ձեները պի-  
տոր շարէ, վաճառանոցը և կամքազրին  
ճամբաները ոլորտցնելու համար :

Նախնական արուեստի արգարե. նախ-  
նական գործիք :



## Ե.

ՆՍԽՆԱԿԱՆ ԱՐՈՒԵԾՏԸ:

Սուրբ Գիրքը ջրհեղեղին աղետալի պատուհասը պատմելէն ետև, կը յաւելու ըսել, ինչպէս Աստուած մարդուս տկարացած բնութեանը վրայ խղճալով թոյլ տըւեր է որ այնուհետև մարդիկ կարենան կենդանեաց միս ուտել: Այս թոյլտուութիւնը հաղորդելով կը լռէ . ոչ աւելի խօսք մը կ'ընէ և ոչ այն մարդուն անունը կուտայ՝ որ առանց սիրտը խշխալու համարձակեցաւ առաջինն ըլլալ արիւն թափելու դիտմամբ մահագոյժ զէնքը վերցնել և անմեղ էակի մը կեանքը ջնջել, անմիջապէս մարմինը խարոյկի մը վրայ տարածելով:

Մտօքս դարուց մէջէն վեր սրանալով մարդկութեան որորանը կը մերձենամ, և այն անանուն անզգամը երեակայութեանս առջին ելած կը տեսնեմ: Չորքոտանեաց մսովը պարարտացած, գիրացած, հսկայացած, մաղերը երկայն, մօրուսքը ցդօտի, հասարակութեաները բացած՝ դանակն անմեղ

Հորթուկի մը վզին վրայ կը չողացնէ՝ ան-  
յագ որովայնին խորտիկ պատրաստելու,  
մինչդեռ անմեղ կենդանին իր ճակատա-  
դրին դառնութիւնը հասկընալով զարհու-  
բած աչօք սատակիչ հարուածին կը մնայ :

Քստմնած այն տեսիլը էն, երեսկայու-  
թեանս աչքը մէկ դի կը դարձնեմ՝ գեղեցիկ  
ծովակի մը վրաց նայելով։ Եւ ահա, ինչպէս  
թէ չար հոգի մը ըլլար, դարձեալ այն ո-  
րովայնապարպատը կը տեսնեմ որ չորք-  
ոտանեաց մսովը չգոհանալով հողարու-  
մէկ հնարքներով վտանգէ անկասկած լու-  
զականներն ըմբռնելու հետամուտ է, իր  
սեղանին խորտիկներն աճեցնելու համար։

Այսպէս ահա քմաց հաճոյքը նախնա-  
կան արուեստի մը սկիզբը կ'ընէ, որ ասլա-  
ծովաբնակ մարդկութեան ապաւէնը պի-  
տոր ըլլայ :

Միտքս բազմացող մարդկութեանը հետ  
քալելով դարուց վրայէն կը սրանայ, ցա-  
մաքէ ծով, ծովէ ցամաք անցնելով, մինչև  
Աղրիականին խորչս կու գայ կը հանգչի,  
ուր լճակիս մէկ կողմը ծերունի ձկնորսս  
աչացս առջին կը ներկայանայ. եղկելին,  
կարծես թէ ինքն ալ անձամբ մարդկու-  
թեան որորանէն ելլելով, բազմադարեան  
կենօք մը ժամանակաց մէջէն ճանապար-  
հորդեր է, մինչև չար բաղդին հրելովը այս  
լճակիս մէջ կործաներ է, ոչ այլ ժառան-  
գութիւն ունենալով՝ բայց եթէ իր նախ-  
նական արուեստին ամենանախնական  
գործիները :

Այս խորշիս մէջ ինկած բնութեան արուեստաւորին անոււանը վրայ չեմ տարակուսիր . բաւական է երեսը նայիս՝ իսկոյն անունն առանց վրիտելու կը զուրցեմ:

Առաջին անգամուն որ ծերունի ձկնորսսքիչ մը ջուր ուղելու համար կզզեկիս դուռը մօտեցաւ , երեսը նայեցայ ուշադրութեամբ: Տարիները խեղճին երեսը հազարումէկ ակօսներով քալեր էին . շարունակ ծռելէն ողին ոսկրը բնական ուղղութենէն շեղեր էր , թեթև աձեռւթիւն մը տպաւորելով մարմնայն : Արևուն կիզիչ սաստկութենէն մարմինը այրած երեսն ու թերը մութ պղնձի գոյն մը առեր էին: Նուաղեալաչքերուն վրայ համբերութիւն ու համակամութիւն կը կարդայի . խեղճը կը տեսնուէր թէ իր ճակատագրին հպատակ էր :

Ուշադրութեամբ անոր նայելով և իբր ապահով իր անուանը ,

— Պատապա Դանիէ , լսի , թեթև մը ժըպտելով :

— Այսո՞ր , պատասխանեց ինքն ալ , զարմացմամբ երեսս նայելով :

— Ուսկից կու գաս :

— Հոն անդուանքէն , ուր մինչև հիմա ձռւկ կ'որսայի , պատասխանեց , լճակին մէկ կողմը մատովը ցուցընելով :

— Շատ լաւ . աղէկ որս ըրբիր ուրեմն :

— Ա՛յս , երանի՛ թէ գոնէ այսօրուան

մսրացորենս գնելու չափ բան ձեռք բերած ըլլայի : Երկու երեք մանր ձռւկ ու մէկ քանի ժժմակ՝ բոլոր աշխատանացս պտուղ են . և այնք ո՞րչափ կ'աժեն :

Խեղճը , այդ ըսելով տիրութեամբ գետինը կը նայէր : Առջի օրը մսրացորենի ալիւրի բոլոր ունեցած պաշարը եփեր էր , որմէն հազիւթէ քիչ մը բան մնացեր էր՝ անբաւական նոյն օրուան :

— Բօվկրօ Դոնի , ըսի , մի տրտմիր . Աստուած ոչ ոք կը թողու ձեռքէն . ոիրու ըրէ վստահութիւնդ իրեն վրայ դիր . կը տեսնես որ ինքը դործդ կը յաջողէ :

— Այո , այո , Աստուած մէկը ձեռքէ չթողուր , պատասխանեց ծերուեկը . ես ալ վստահութիւնս Աստուծոյ վրայ դրած եմ . թէ որ ինքը չօգնէ ինձի այս հասակիս մէջ ինչ կ'ըլլայ իմ վիճակս :

— Մտիկ ըրէ , ըսի դարձեալ իրեն , բան մը հարցընեմ . երէկ գիշեր ուր էիր :

— Հոն հեռուները , պատասխանեց , կ'որսայի :

— Գիշերա՞նց :

— Այո , գիշերա՞նց :

— Ուրեմն տեսա՞ր , ըսի , այն լոյսն որ հոն հեռուները ասդիս անդին կը պտըտէր :

— Այն լոյսն ես էի , ըսաւ . բոլոր գիշերը ջահով աշխատեցայ , այլ ունայն տեղ . բան մը ձեռք չկրցայ բերել :

— Դու էիր , ըսի զարմացմամբ :

— Այո , ես էի , ըսաւ , ինչո՞ւ կը զարմանաս :

— Կը զարմանամ, ըսի, վասն զի չէի  
կրնար այն աստանդական լոյսին պատճա-  
ռը հասկընալ:

Եւ յիրաւի գիշերը մութ և անլուսին էր.  
օդը հանդարտ, այլ երկինքը նսեմ ամալե-  
րով սքողեալ էր: Այն մթութեանը մէջէն  
հեռուանց գեղնափայլ լուսոյ մը շառա-  
փղը աչքիս զարկին. Ինչ ըլլալը գուշակել  
չէի կրնար: Խորին լուսութիւն մը կը տիրէր  
այն անմարդի ջրային անապատին վրայ,  
և միայն այն հեռաւոր լոյսը, ինչովէս թէ  
ոգի մը ըլլար, անշունչ ջրին վրայ կը քա-  
լէր: Յիրաւի այն մթութիւնը, այն լուս-  
թիւնը և անշուկ լուսոյն շարժումը, ե-  
րեակայութիւնս կերպ կերպ անախորժ  
զգացմունքներով կը լեցընէին: Արդեօք ա-  
ռասպելական ոգին մը համարելու էի որ  
արհաւրաց ծոցէն ելած ամայութեան մէջ  
կը քալէր. ստոյգը գուշակել չէի կրնար:  
Եւ ահա հիմա տարակոյսս կը պարզէր:

— Ի՞նչ կ'ընէիր ուրեմն բոլոր գիշերը  
ջրին վրայ պտըտելով, հարցուցի դար-  
ձեալ:

— Փորձ կը փորձէի տեսնալ թէ բաղդը  
կը յաջողէ ինծի քանի մը ձուկ որսալու:

— Եւ գիշերանց և առանց մեծ ուռկա-  
նի ինչովէս կարելի է:

— Է՛հ, մեր պարզ արուեստը մեծ ուռ-  
կանի պէտք չունի գիշեր ատեն. մեզի ե-  
ռաժանին միայն բաւական է:

— Եռաժանի. ի՞նչովէս կրնաս եռաժա-  
նիով ձուկ որսալ:

— Նատ դիւրին է . բաւական է որ մարդ յանձն առնու զիշերանց արթուն կենալ , և բաղզն ալ իրեն օգնէ , որ ավասն , ինձի չօգնեց այս զիշեր :

— Խեղճ Դանի , կը ցաւիմ վրագ . բայց ըսէ ինձի ինչպէս է այդ եռաժանիին ձլին - որսութիւնը :

— Սիրով : Գիտնալու ես որ ձուկը լոյսը շատ կը սիրէ : Անոր համար մենք երբ զիշերն որսալ կ'ուզենք , նաւակին մէկ կողմը ջահ մը կը վառենք : Չուկը մէկէն գէտ 'ի լոյսը կը վազէ , ջանալով կարելի եղածին չափ անոր մօտենալ : Հոն այն լուսաւոր շրջասփիւռին մէջ իբր գիւթեալ կը մնայ առանց փախչել կարենալու : Եւ մինչդեռ այսպէս շուարած կը գագարի , եռաժանին որ միշտ ձեռքերնիս պատրաստ բռնած ենք , յանկարծ երագաբար վրան կ'իջեցը նենք : Հաւտաւ ինձի , շատ քիչ անգամ կ'ըլլայ որ կարենայ մահաբեր հարուածէն աղատիլ :

— Թէ այդպէս է , երէկ գիշեր ինչու չկրցար պիտոյիցդ համեմատ բաւական որսալ ,

— Է՞ն , այդ բանը միշտ մեր կամքէն չկախուիր . ամեն անգամուն ձուկը մեր նաւակին չորս կողմը պատրաստ գտնել կարելի չէ . ան ալ իր տեղափոխութեան օրէնքներն ունի , որ ջրին շարժմանը հետ շաղկաւալեալ են :

— Ստորդ . հապա այդ դժբաղդութիւնը շատ անգամ կը հանդիպի քեզի :

— Ե՞ն, ցաւալի պատմութիւն մըն է խեղճ ձկնորսին կեանքը . թէ որ շատ անգամ չհանդիսէր քիչ մը աւելի բարեբաղդ կ'ըլլար, և այնչափ յաճախ չէր պակսեր իրեն մսրացորենը, որ իր մէկ հատիկ նեցուկն է, և որմէն ես ստէպ զուրկ կը մնամ: Բայց ինչ ընենք . յոյսերնիս Աստուծոյ վրայ դնելու ենք: Քանի որ տարիները կը սկսին այս ողիս վրայ ծանրանալ կը զգամ որ թեմիս ուժն ու երազութիւնն ալ զիս կը թողուն: Ծերութիւնը գէշ բան է մեր արուեստին:

Տիսուր երես մը ցուցուց այս յետին խօսքին, որ սիրտս խշխշացուց . ալ լոեցի թողլով զինքն որ երթայ ջուր առնու: Յետոյ այնպէս ըրի որ երեք օրուան մսրացորենը կարենայ նաւակին մէջ պատրաստ ունենալ: Խեղճը երբ այն չակնկալած բարիքը տեսաւ՝ զուարթացաւ, ու մխիթարեալ սրտիւ օրհնէնքներ կարդալով, ելաւ գնաց:

Ես ալ քայլս գէպ ՚ի սենեակս գարձնելով,

— Ի՞նչ մեծ ու երջանիկ միջոց ունի ճոխն, ըսի ինքիրենս, վշտացեալ աղքատ մը մխիթարելու և անոր օրհնէնքը շահելու: Իր աւելորդին ոչինչ մասով մը կը ընայ անձկութեան սիրտ մը սփոփել, և սուզը վայրկենի մը մէջ ուրախութիւն փոխարկել: Եւ այնչափի փոխարէն շատ իսկ չէ այն սրտի գոհութեան հաճոյքն որ ըրած բարեգործութիւնը իրեն կ'աղդէ:

Աենեկիս պատուհանին առջևն որ գնացի , տեսնեմ ծերուկ Դոնին կամաց կամաց թիավարելով կղզեկէս կը հեռանար : Յետոյ հեռուները դադարելով ու նաւակը ցցի մը կապելով նստեցաւ նաւակին մէջ քիչ մը հանգիստ առնելու : Մսրացորենի պահծու հացիկը հանեց , կերաւ , յետոյ քիչ մըն ալ ջուր խմելով փոխթը պարզեց նաւակին վրայ ու ներքեց ծածկուեցաւ :

Անշուշտ քնոյ հանգիստ էր խնդրածը , չտարակուսեցաց , ու սրտիս մէջէն անդորրութիւն մաղթեցի իրեն :



2.

ՔՆԵՆ ԵՑՔԸ :

Հազիւթէ երկու ժամանցեր էր վրան,  
երբ յանկարծ դրսէն եկած անսովոր աղա-  
ղակներ բռնադատեցին զիս զբաղանքս  
թողլու և պատուհանիս առջեւ վազելու :  
Առջի բերան ինչ մեկնութիւն տալ այն  
աղաղակաց չէի գիտեր . տառապելոյ մը  
տաքնապի ձայներ էին կը հասկնայի, բայց  
թէ ինչո՞ւ այնպէս կը պոռար՝ չէի ըմբռներ:

Տեսնեմ երկու թիավարով պղտի նա-  
ւակ մը շտապաւ ջուրը պատռելով յա-  
ռաջ կը փութար . այն մարդիկ իրենց կեր-  
պին մէջ փախուստ կ'երևցնէին : Արդեօք  
չարագործութիւն մը ըրեր էին . արդեօք  
մաքսանենք ոմանք էին և մաքսատան պա-  
հապաններէն հալածական կ'երթային : Ի՞նչ  
էր հանդիպածը :

Տեսնեմ հուսկ ապա անոնց քիչ մը հե-  
ռանալէն ետև ուրիշ խեղճ ձկնորսի մը  
նաւակն աճապարելով ետևնուն հասնե-  
լու կ'աշխատէր : Տասը տարուան տղայ մը

նաւակին իրը զեկավար կը ծառացէր, մինչ-  
դեռ հայրը, բաւական տարեց մէկ մը, տո-  
ջեէն բուռն թիավարելով միջոց շահելու  
կը շտապէր, և թիավարելովը,

— Գողերը բռնեցէք, կը պոռար, գո-  
ղերը բռնեցէք. մարդիկ, մի՛ թողուք, ողը-  
տուկս գողցան :

Խեղճը, սաստիկ պոռալէն, տագնասլէն  
ու բռնութեամբ թիավարելէն՝ ձայնը սովո-  
ռեր էր, բայց և այնպէս կանչելէն չէր  
գադարեր : Այլ ոչ ոք կար որ Եղկելոյն  
ձայնին պատասխանէ, և որչափ ալբռուն  
թիավարելով կ'աշխատէր առջիներուն վր-  
այ միջոց շահելու, չէր կրնար հասնիլ ա-  
նոնց յառաջադէմ նաւակին, որ թիավա-  
րաց երիտասարդութեան զօրութեամբը  
կը սրանար՝ զինքը հետղինետէ աւելի հե-  
ռու թողլով :

Եղկելին, յոգնածութենէն . ու սրտին  
այլայլութենէն սպառեր էր. երեսին՝ վրայ  
ահաւոր յուսահատութիւն մը կը տիրէր,  
և աչքը փախչող նաւակին վրայ գամած՝  
ինքիրմէն գուրս կ'երենար :

Իր տագնապն ու խօսքերը մեկնելով,  
վերջասլէս իրին էութիւնը հասկըցայ : Եղ-  
կելին իր արուեստին զբաղած՝ նաւակին ա-  
ռանձին տեղ մը կապած էր, և ինքը հե-  
ռուները՝ ցամքած գաշտերուն վրայ կ'որ-  
սար . տղայն իսկ նաւակին քիչ մը հեռու  
ժժմակներ կը ժողովէր :

Նոյն միջոցին այն երկու անդգամ երի-

տասարդք իրենց նաւակովը մօտանց քերելով, ձկնորսին նաւակին մէջ պղտի պղտուկը կը նշմարեն։ Պատեհը յարմար էր, փարձութիւնը հզօր, ձկնորսն իսկ շատ ըղբաղած . ակնարկել իրարու և աչքի ծայրով չար դիտաւորութեանը հաւանիլ, մէկ բողէի մը գործն եղաւ . մէկը կը ծռի ձեռքը կ'երկընցնէ, պտուկը կը յափշտակէ, և գործին լրումը բազկաց ուժին կը յանձնեն :

Ասկայն տղուն աշքէն չկրցան ծածկել իրենց անիրաւ յափշտակութիւնը։ Հայրն անոր աղաղակէն զգաստանալում՝ գործը կը թողու ու շուտ մը նաւակը կը վազէ, այն անզգամաց ետեէն իյնալու և պղտի գանձիկը անոնց ձեռքէն թափելու :

Եւ եղկելոյն բազդը զինքը չմատնեց : Հեռուները մէկ քանի նաւակ կը թիավարէին : Այն մարդիկ ձկնորսին յուսահատ աղաղակներէն կանկ կ'առնուն, փախչողները կը դիտեն, այլ էութիւնը չգիտնալում տարակուսեալ կը մնան :

Վ երջաստէս գողութեան կասկածէն կ'արթըննան ու սպառնալից՝ դէսլ'ի յափշտակողաց նաւակը կը թիավարեն : Անսնք գալիք փոթորկէն սրտաթեկ, պտուկը վեր կը վերցընեն, շնչասպառ ձկնորսին կը ցուցնեն և ապա մէկդի նետելով ջրին տակը կ'ընկըդմեն, և իրենք թին կը զարնեն ու կը հեռանան :

Այնուհետեւ չարիքը փոքր էր, և ձկնորսի

մը համար զիւրին գործ ցած ջրի մը տակէն պտուկ մը հանել . զոր իսկոյն գլուխ տարաւ ողորմելի ձկնորսը տեղը հասնելով :

— Թշուան աղքատութիւն , ըսի ինք-իրենս , ո՞րչափ թշնամի ունիս : Ինչպէս թէ բաւական դառն չըլլացիր , մարդկային չարութիւնն իսկ կը ջանայ դառնագոյն ընելու զքեղ :

Ո՞րչափ ճոխք կան որ իրենց հարստութեան գանձուց խնայելով չեն խղճեր աղքատ եղկելի մը զրկելու և իր աւուր հացիկն ալբերնէն յափշտակելու : Շատ անգամ մարդկային կեանքը գողութեան յափշտակութեան , զրկման ու նենգութեան հիւսուածք մըն է , որ մեծաւ մասամբ աղքատին ու անանկին գլուխը կը ծանրանայ . և կարծես թէ որչափ տկար ըլլայ մէկը՝ նոյնչափ իրաւունք կու տայ հզօրին զինքը հարստահարելու :

Այս մտածութեանց մէջ էի երբ աչքս ծեր Դոնիին նաւակին վրայ ինկաւ . տեսնեմ ինքն ալ ձկնորսին տառապանաց աղաղակներէն ցնցուեր արթնցեր էր ու նաւակին հանգստեան կարասը ժողովելու , ծալլելու ու մէկդի դնելու կը զբաղէր : Յետոյ երեսը խաչակնքելով պզտի կողովիկը աջակողմը կախեց , եռանկիւն ուռկանիկը ձեռք առաւ ու լճին ցամքած դաշտերուն վրայ իջաւ : Հոն իր փորձ արուեստին համեմատ սկսաւ ջրով լեցուն փոսերը քալել և ուռկանովը հոն տեղ բուսած ծովային խոտերը սանտրել :

Այն փոսերուն մէջ երբեմն պղտի ձըկ-  
ներ մնացած կ'ըլլան, խեչափառներ, ժըժ-  
մակներ կը գտնուին, խեղճ լճաբնակ ձըկն-  
որսին նպաստ . անոնք խնամքով փնտռե-  
լով կողովիկը կը լեցնէ, որ ասլա վաճա-  
ռելով իր մէկ հատիկ ապրուստը ճարէ :  
Այսպէս կ'անցնին խեղճ ձկնորսին ժամե-  
րը, մերթ չափաւոր արդիւնք բերելով, մերթ  
ալ բոլոր ակնկալութիւնը ունայն հանե-  
լով . այլ ինչ ալ ըլլայ իր աշխատանաց  
արդիւնքը, ոչ շատութեամբ կը ծուլանայ  
և ոչ նուազութեամբ կը վհատի : Մի և նոյն  
փիլիսոփիայն է որ ժամանակին յարգը ճըշ-  
մարտապէս կը ճանչնայ :



Է :

ԵՐԵԿՈՅԵԱՆ ԴԵՄ :

Արեգը մարը մտնելու մօտ էր, երբ ըստ  
սովորութեանս, սլարտէղիս որմին վրայ  
կոթնած, արեմտից տեսարանը կը դիտէի:  
Երկնից կամարը հետղիետէ արեւուն բոցա-  
վառ ճառագայթներով ներկուելու հետ էր:  
Լճակին ջուրն ալ հետղիետէ կ'աճէր, այն  
ցամքած դաշտերը միւսանգամ ծածկելով:  
Ողորկ ու յստակ մակերեսոյթ մը կը ձեւա-  
նար, որու վրայէն արեւու ճառագայթք  
ինչպէս հայելիի մը երեսէն կ'անդրադառ-  
նային: Աշխատաւորաց նաւակը մարդիկ-  
ներով լի՝ շրջակայ կղզիներէն քաղաքը  
կը դառնային՝ զուարթութեան եղանակ-  
ներովօդը լեցնելով, և մշակութեան բեր-  
քերով բեռնաւորած նաւակը, կղզեկաց  
բարեբերութեան արդիւնքները քաղաքին  
վաճառանոցները կը փոխադրէին:

Աչքերս դարձնելով յանկարծ ծերուկ  
Դոնին ալ տեսնեմ, որ գործն աւարտոած՝  
նաւակը կը դառնար: Խեղճը շատ աշխա-  
տութենէն յոգնած կ'երևնար. ծանր ծանր

քալելով ելաւ նաւակը մտաւ, գործիները լուաց տեղերնին գրաւ, ու յետոյ թին ձեռքն առնելով եկաւ կեցած որմիս տակը ցիցը տնկեց ու նաւակն անոր կապեց :

— Բազդս օգնեց ինծի այս անգամ, ըստ զուարթերես, և յոյս ունիմ՝ որ այս գիշերուան աշխատութեամբս, վազը կարենամ ձկնորսութեանս արդիւնքը քաղաքը տանիլ :

— Շատ ուրախ եմ, Դոնի, ըսի իրեն . կը տեսնե՞ս ուրեմնոր Աստուած ոչ ոք ձեռքէ կը թողու . մանաւանդ զանոնք որ իրենց չքաւորութեանը համբերութեամբ կը տանին :

— Այո՞ , ըստաւ . ես ալ փորձով տեսեր եմ որ աւելի համբերութեամբ տարած օրս օգներէ ինծի Աստուած : Հիմա աշխատութենէս ետքը կը զգամ որ հանգստեան պէտք ունիմ, ու պէտք է շուտով իմ սեղանս պատրաստեմ :

Աս ըսելով տախտակեայ մոխրատար ընդունարանը նաւակին մէջ տեղը քաշեց, մոխիրը եզերքները ժողովելով մէջտեղը փոստցուց, խոխներէն պղտի մաս մը առնելով վրան գրաւ, բոցը մօտեցուց, բոշնկցուց ու շուտ մը ծաւխը վեր բարձրացաւ : Յետոյ նաւակին կողերուն վրայ հանգչեցուցած ձողի մը վրայէն ջրով լեցուն պտուկը բոցին վրայ կախեց, ու ջուրը եռացնելէն ետև մսրացորենի ալիւրն առաւ, երեք մեծ բուռ մէջը լեցուց, և ապա

երկայն բարակ տախտակով մը խառնելով  
ու եռացընելով, վերջապէս սլտուկը կրա-  
կէն վար առաւ, մակարդակ տախտակի  
մը վրայ շրջեց, և ապա նոյն սլտուկը վեր  
առնելով կիսաբոլոր թանձր կոյտ մը մնաց  
տախտակին վրայ, թանձր գոլորշի մը օ-  
դու մէջ սփռելով։

Ահա այս մարացորենի թանձր խիւսը  
կամ գեղնորակ խմորը, աղքատ ձկնոր-  
սին հացիկը և շատ անգամ ալ մէկ հատիկ  
խորտիկն է։

Այնպէս հացիկը պատրաստելէն ետե,  
մնացած կայծականց վրայ ձկնորսութեան  
յոռեգոյն մասը ընտրելով՝ դրաւ խորո-  
վեց, և ապա կայծականց խոշոր կտորները  
մարելով՝ մէկդի դրաւ երկրորդ օրուան  
ծառայեցնելու. մնացածները մոխրով ծած-  
կեց, և հուսկ ուրեմն քրտինքը սրբելով  
նստաւ՝ բնութեան կարօտը յագեցնելու։

Զուարթութեան ու նախանձու աչքով  
կը նայէի այն բնութեան մարդուն՝ որ ճո-  
խից մեծահաց սեղաններուն անկարօտ՝  
այնպիսի ժուժկալ կերակրով կը գոհանար։  
Եւ ինչպիսի ախորժանօք կը ճաշակէր այն  
մանր ձկներն ու գեղնորակ հացիկը։ Ստոյգ  
որ մեծաց սեղանակիցք ոչ այնքան քաղ-  
ցրութեամբ կը վայելեն իրենց առջին դը-  
րուած կերպ կերպ ու սլատուական խոր-  
տիկը, ինչպէս ձկնորսս իր պարզութեան  
կերակրիկը։

Ճաշեց, լմնցուց ու գոհութիւն տալով

Աստուծոյ, ելաւ սրբեց ամենայն բան ծովա-  
յին ջրովը, կարդաւ տեղը զետեղեց . յա-  
ւելեալ մարացորենի հացիկը ալահեց, յե-  
տոյ ամեն բան լմնցնելով,

— Հիմա, ըսաւ, քիչ մըն ալ քուն ըլ-  
լալու եմ, որ գիշերը կարենամ աշխատիլ:  
Իրաւ աշխատութիւնը միշտ իր արդիւնքն  
ունի, բայց մարմինն ալ իր առանձին հան-  
գստեան շահը կ'ուղէ :

Փսիաթը նաւակին վրայ տարածեց, ու  
գիշեր բարի ըսելով, խաչակնքեց կուրծքը  
մոտաւ փսիաթին ներքեց, տարածուեցաւ  
քուրջերու կապերտին վրայ և լոեց, մնա-  
լով որ քունը աչքերը գոցէ :

Սրտանց ես ալ իրեն անդորրութիւն  
մաղթեցի. և անշուշտ եմ որ մեկնելէս  
ետեշատ չէ ուշացած անդորր քունը անոր  
խոնջ անդամներուն վրայ ինջնալու :

Ժամը գիշերուան տասն էր երբ աչքերս  
քունէն ծանրացած զիս սենեակս կը բռնա-  
դատէին : Պատուհանէս որ լճակին վրայ  
նայեցայ, տեսնեմ ծեր Դոնիին նաւակին  
ջահը ջրին վրայ կ'երթեեկէր :

Խեղճը երկու ժամու քնով ալ գոհացեր  
էր :



Բ.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ :

Յաջորդ օրն ունայն տեղ աչքերս ծեր Դոնիին նաւակը բնտռեցին. առաւօտուը նէ մինչև իրիկուն անոր և ոչ հետքը տեսնուեցաւ։ Չեմ գիտեր ինչու, ինծի կերեար թէ լճակը աւելի ամայութիւն մը կը ներկոյացնէր քան զսովորականը։ “Ներքին մէկ գութ մը կապեր էր զիս այն պարզ կենաց մարդուն հետ և հիմա այնպէս կու դար ինծի, ինչպէս թէ մէյ մըն ալ զինքը պիտոր չտեսնէի։ Արդեօք ձկնորսութեան տեղը փոխե՞ր էր, թէ առջի օրուան որսացածը չէր կրցած վաճառել։ Եւ ոչ իսկ գիշերը սովորական տեղափոխիկ լայսը տեսնուեցաւ։

Այլ երրորդ օրը տեսնեմ առաւօտանց նաւակ մը հանդէպ պատահանիս հեռուները կապուած էր. տարակոյս չկար. ծերուկ Դոնիին նաւակն էր։

Երբ ըստ սովորութեան ջուր առնելու համար կղզեկիս դուռը եկաւ, մօտեցայ և ողջունելով զինքը,

— Ո՞ւր էիր երէկ, հարցուցի, որ չը-  
րեցար այս կողմերս :

— Ո՞չ, մի հարցներ, ըստ շատ ցաւալի  
ժամեր անցուցի երէկ . բոլոր օրը եղբօրս  
տունը նստեցայ որ անդարձանելի ճախոր-  
դութեան մը պատճառաւ յետին թշուա-  
ռութեան մէջ ինկեր է :

— Յիրաւի՛, ըսի . ուրեմն եղբայր մըն  
ալ ունիս :

— Այո, մէկ եղբայր մը միայն ունիմ,  
պատասխանեց և ան ալ կրտսեր քան զիս.  
այլ եղկելին ինչ ցաւոց կեանք անցուցած  
է :

— Կարգուած է, հարցուցի դարձեալ, և  
զաւակ ունի :

— Այո, պատասխանեց, երեք մանչ զաւ-  
կի հայր էր, որ կը յուսար թէ ծերութեանը  
մխիթարութիւն պիտոր ըլլացին : Այլ աս-  
տուած այլապէս տրամադրեր էր :

— Գուցէ տղափը կորուսնը է, հարցու-  
ցի ցաւակցաբար :

— Այո, և երեքն ալ տարաժամ մա-  
հուամբ . երկուփը զինուորութեան մէջ,  
երրորդը ծովուն ալեաց տակ :

— Դժբաղդ մարդ, ըսի . շատ ժամանակ  
կայ քանի որ այդ աղետից ճախորդու-  
թիւնը գիպեր է իրեն :

— Քանի մը տարի հաղիւ կայ քանի որ  
խեղճը բոլոր իր սիրելիները ետևէ ետե  
կորսնցուց : Նախ իր անդրանիկն ըստ օ-  
րինաց զինուորական ծառայութեան մէջ

զտնուելով յիսունուինին պատերազմին մէջ հարկ եղեր էր մտնել։ Մաճէնդայի կոււին վտանգներէն հրաշքով ազտտած, Սոլիքէրինոյի կուուին մէջ ալ բռնադատուեր էր մտնելու, որ եղկելոյն գերեղման պիտոր ըլլար։

Իրեն հետ մեր կղղիէն ուրիշ մըն ալ կար, որ վիրաւորած հայրենիքը գառնալով, այս պէս սլատոմեց ինձի եղբօրորդւոյս մահը։ «Գաղղիացիք, ըստ, նոյն կուուին մէջ բլրակի մը վրայ հրետանի մը կանգնած էին որ շատ վնաս կու տար Աւստրիացւոց։ Այն հրետանիին դէմզրկուեցաւ զօրաց հատուած մը, որու մէջ զինուրեալ էի ես ու նաև քու եղբօրորդիդ։ Թնդանօթից կրակն ամեն դիէն կը զարնէր մեր նահատակները՝ որ արիաբար յառաջ կը խաղայինք, վիրաւորներով ու դիակներով ճամբան ծամբան ծածկելով։ Երբ յանկարծ ռումբ մը գալով մեր գունդին մէջ մահ ցանեց, վիրաւոր ու դիակ ասդիս անդին ցրուելով։ Ես թեթև վիրաւորած փոսի մը մէջ գլորեցայ, տեսնեմ եղբօրորդիդ ալ ինձմէ քիչ մը հեռու անըզգ գայ պառկեր էր։ Թշուառը, այն ռումբին հարուածէն սրունքները կորսնցնելով ստորին որովայնին վրայ սաստիկ վնասուեր էր։ Քիչ մը ետքը զգաստանալով նուաղեալ աչքերը բացաւ։ այրող արևն որ վրանիս կը զարնէր՝ զինքը սաստիկ կը տոչորէր։ Մահու տագնապը, արեան հոսումը և ներքին տապը զինքը կը պապակեցնէին։ Զո՞ւր,

կը կանչէր, քիչ մը ջուր կը պաղատէր. այլ ովկար որ այն գժոխային հանդիսին մէջէն անոր ձայնը լսէր և մեղի օգնութեան գար: Բայց և այնպէս գութս շարժելով վէրքիս չնայեցայ. շտկուեցայ, և ձեռացս վրայ քաշկռտուելով մօտեցայ անոր, և օղիին շիշը շրթանցը մօտեցուցի ըսելով,

— Խմէ, Նանէ, Խմէ. ուրիշբանի կարող չեմ, ապա թէ ոչ կ'ընէի:

Խմեց եղկելին, և ապա նուաղեալ աչքերը վրաս գարձնելով,

— Պէքոյ, ըստւ, ալ կը զգամ որ ինծի համար փրկութիւն չկայ: Խեղճ հայրս ութշուառ մայրս կը մտածեմ հիմա. ո՞հ, ինչու չտրուեցաւ ինծի անոնց ձեռացը մէջ մեռնելու: Բայց դու որ անշուշտ կ'ազատիս ու հայրենիքը կը դառնաս, ըսէ անոնց որ չցաւին մեռնելուս. վասն զի ես այս տառապանաց աշխարհքէն կ'ազատիմ: Խեղճ մայրս, ո՞րչափ կը սիրէր զիս. և ինծի պահուած էր որ մէյ մըն ալ չտեսնամ զինքը: Բայց գոնէ զուրցէ ծնողացս՝ որ մինչև ետքը իրենց անունը բերանս էր: » —

Ալ անկէ ետև շատ չապրեցաւ. քանի մը վայրկեան ետքը անհանդուրժելի ցաւոց մէջընկղմած, սաստակաբար գոչելով ձրդտեցաւ ուժով, ու բազուկները գետինը զարնելով, իբր կոճղ մը՝ անզգայ մնաց» :

Ահա այսպէս կը պատմէր այն զինուորակիցն խմելքօրորդւոյս մահը:

— Թշուա՛ռ երխտասարգ , ըսի . Հաղած  
ծնողաց ականջը հասան իրենց որդւոյն  
դառն մահուան պարագաները :

— Դժբաղգաբար հասան . վասն զիմայրն  
որ շարունակ որդին կը հսկար և որմէն  
միշտ ծածուկ կը ջանայինք ոլոհել այդ աղեւ-  
տալի օրհասը , վերջապէս ժամանակ զըտ-  
նալով կրցաւ այն վիրաւոր ընկերոջն որ ա՛լ  
տունը մնացեր էր , պատմել տալ : Այն ցա-  
ւալի պատմութիւնը այնպիսի տպաւորու-  
թիւն մը ըրաւ վրան , որ անմիջապէս իբր  
յիմարեալ տունը դարձաւ , և սաստիկ ջեր-  
մամբ անկողինը լցնալով , իբր խելոյեղ  
երկրորդ օրը ոգին աւանդեց , շարունակ  
մինչեւ յետին շունչը որդւոյն անունը կան-  
չելով :

— Հաղած հայրը , հարցուցի:

— Թշուա՛ռը , պատասխանեց , քիչ ատե-  
նուան մէջ որդին ու կինը կորսնցնելով ,  
նաւակն առաւ և երեք ամիս շարունակ  
իբր խելագար լճին երեսը թափառական  
քալեց , առանց տանը երեսը տեսնելու :  
Վերջապէս երբ ցաւը քիչ մը նուազեցաւ ,  
դարձաւ նորէն իր միւս երկու որդւոց քո-  
վը , որ աղգականի մը հետ տունը մնացեր  
էին : Այսպէս անցան վրան քանի մը տա-  
րի , և կարգը երկրորդին եկեր էր զինուո-  
րելու :

— Խեղճեր , ըսի . և չէին կրցած աղա-  
տիւ այդ զինուորութեան պարագէն :

— Այդ աղատութեան ձիրքը , պատաս-

խանեց ձկնորսը, մեղի պէս աղքատաց տրուած չէ: Ճսիսք են միայն որ իրենց դրամին միջոցաւ կարող են աղատ ըլլալու զինուորութեան ծանրութիւններէն: Դըրամը հզօրագոյն բարեկամն է և ամեն դժուարութիւն հարթող. որմէն կը հետեւի որ աղքատը անկէ զուրկ ըլլալով, ամենայն դժուարութեան, ծանրութեան ու վշտաց ալ ենթակայ ըլլայ:

— Մ'ըսեր այդողէս, Դոնի, ըսի. գիտցիր ստոյդ որ անինչ աղքատը ստէպ շատ աւելի երջանիկ է քան զայն որ դրամով լցեալ է:

— Զեմ ժխտեր ըսածդ, սլատասխանեց ծերը. բայց կարծեմ չկրնար հաւանիլ խօսքիդ այն եղկելին՝ որուն շատ անգամ առօրեայ պիտոյքն իսկ կը պակասի: Սակայն թողունք այդ խօսքերն որ ցաւոց յիշատակներ կ'աղդեն ինծի: Իբր աղքատ ուրեմն, և զինուորութենէն աղատելու անկարող, հարկ եղաւ որ երկրորդ եղբօրորդիս ալ զինուց ծառայութիւնը յանձն առնու: Կը թողում գուշակել հօրը տագնապը. կարծես թէ տղան անմիջապէս 'ի մահ մատնեալ կը տեսնէր: Բայց ինչ ընէ. ճար չըկար, հարկ էր հպատակիլ օրինաց: Ելաւ տղան գնաց զինուորեցաւ, և բաղդը զինքը հայրենիքէն դուրս նետեց անդարձ ճակատագրաւ: Անցան վրայ քանի մը տարի, և մինչդեռ անհամբերութեամբ ծառայութեան ժամանակին լրանալուն կը սպասէ-

ինք, յանկարծ Աստովայի բուռն կռիւը  
բացուեցաւ։ Այն կռուին մէջ կը գտնուէր  
նաև եղբօրորդիս, և հոն տեղն էր որ  
դառն բաղզը անոր գերեղմանը կը պա-  
տրաստէր։ Այն կռուին մէջ ուր հաղարա-  
ւոր իտալացւոց կեանք ուումբին բըռնու-  
թեանը տակ մաշեցան, ինքն իսկ եղբօր-  
որդիսիր ընթացքը կնքեց։ Այլբարեբաղդ-  
քան զիր եղբայրը, բռնի հոգեվարքի մը  
տագնապիչ տանջանքներէն ազատեր էր։  
Թշնամեաց բանակէն արձըկուած ուումբ մը  
յանկարծուստ գլխուն վրայ կործանելով,  
ջախջախեր է գանկը, ցրուեր է անոր ուղե-  
ղը, ցիր ու ցան ընելով անդամներն, ու մէկ  
ըոսէի մէջ ջնջելով եղկելոյն էութիւնը, և  
ոչ իսկ մարմնոյն հետքը թողլով։ Խեղճ Բիէ-  
ռօն, այնպէս աղէկ ու կարիճ երիտասարդ  
մըն էր։ Աստուած հանգիստ տայ հոգւոյն։

— Սիրտս կը խշխայ ըսի, ձկնորսին,  
այդ ընտանեաց ցաւալի դէպքերը լսելով.  
կը գուշակեմ իսկ թէ որչափ նոր ցաւ ազ-  
դած ըլլայ պիտոր հօրը, որ դեռ քանի մը  
տարի յառաջ այնպիսի կորուստ ըրեր էր։

— Այո՛, պատասխանեց. այս ցաւը ան-  
պատմելի տրտմութիւն մը ազդեց խեղճին  
վրայ։ Եղկելի՞ն, սրտին վշտէն կեանքը  
կ'անիծէր, և իբր թշնամիներէ՝ ամեն մսրդ-  
կային ընկերութենէ խորշելով, միայնու-  
թիւնը կը բնտոէր, անբարբառ լճին վրայ  
պտըտելով։

Բայց և այնպէս դեռ իր կրտսեր որդին

կը մնար իրեն, մի միայն յոյս իր ծերութեան հասակին: Տասնուինը տարուան կտրիճ մըն էր, ծաղկի հասակին մէջ, որ հօրը վիշտը թեթևյնել կը ջանար: Բայց անոր ճակատագիրն ալ գրուած էր: Կը յիշե՞ս անշուշտ երեք օր յառաջ դիպած փոթորիկը: Այն սիսի բռնութիւն հողմոց ես կենացս մէջ մէկ անդամ միայն կը յիշեմ, և ոյն չատ տարի յառաջ:

Աղէկ. այն օրն այս վերջին եղբօրորդիս հեռուները գնացեր էր ձուկ որսալու: Հետն առած նաւակը հաղիւ թէ այս խմինիս չափ կար, և այն հնացեալ և անպիտան: Եղկելին անկասկած և անփոյթ գալիք փոթորկէն, կ'երեայ թէ չէ տեսեր ու չէ զգացեր այն երկիւղալի սպառնալիքն՝ որ ամպոց ահաւոր կերպով դիզանալիքն ու բռնութեամբ վաղելին յառաջ կու գար ու երկինը ձախորդ մթութեամբ մը կը ծածկէր: Երբ անդրագաւնալով աճապարեր է տեղմը ապաւինելու, կ'երեայ թէ ալ ժամանակն անցած էր: Բուռն հովը և ամպոց ստատկութիւնը վրան թափելով, զինքը անձրեին ու կարկըտին մէջ պատեր են, և իբր յորձանքի մը մէջ առնելով անյայտ ըրեր են՝ ջրին տակը ծածկելով զինքը: Կը տեսնես որ հասակին կտրճութիւնը չզօրեր տարերաց կատաղութեանը գէմ:

Հայրը որդւոյն դարձը չտեսնելով և նոր ձախորդութեանը կտնիազգած, յիմարեալ՝ լճին վրայ կը քալէր երկու օրուընէ՝ ի

վեր որդին բնտռելով . այլ ուստիք հետքը  
գտնելկարելի չէր : Վերջապէս երեկ խեղճ  
երիտասարդին գիտակը գտնուեր է : Կրնաս  
գուշակել թէ ինչ տպաւորութիւն ընելու  
էր խեղճ հօրը վրայ այդ յետին հարուածը :  
Անոր տատանեալ միտքը թեթև առթի մը  
սկզբ ունէր վերջին թշուառութեան մէջ  
զինքը կործանելու : Որդւոյն դիտակը տես-  
նելով չկրցաւ հանգուրժել . վեր ցատքեց  
յանկարծակի ու մոլեզին կատաղութեամբ  
մազերը փետտելով գլուխը կը զարնէր :  
Մէկ մըն ալ յանկարծ խելագարեալ դուրս  
վազելով , ինքզինքը ջուրը նետեց որ խըզ-  
դուի : Բայց ես ու չըշակայ ծանօթք վրայ  
հասանք ու ջրէն դուրս հանեցինք բռնի ,  
խափանելով զինքը այն յուսահատական  
գործը գլուխ տանելու :

Այլ ունայն տեղ կը ջանայինք զինքը  
մսիթարելու և այն թշուառութեան մտա-  
ծութիւներէն հեռացնելու : Երեսը այլա-  
գունեալ , աչքերը կատաղութենէն կո-  
պէն դուրս տընկուած , փրփուրը բերնէն  
վազցնելով , ալ անճանաչելի էր . և ոչ իսկ  
ինքը շրջակայից բարեկամութիւնը կը ճանչ-  
նար : Կ'աղաղակէր կը պոռար . ամենը կը  
թշնամանէր և ամենուն մահ կը սպառնար:  
Եղկելին յիմարեալ էր :

Վարչութեան բժիշկը վրայ հասաւ քըն-  
նեց զինքը ու հրամայեց իսկոյն հիւանդա-  
նոց տանելու :

Ահա ինչպիսի եղաւ իմերեկուան օրս . և


այս ցաւը ծերութեանս հասակին մէջ պա-  
հուած էր ինձի : Կ'ըսէր և ծեսրին կոնը-  
կովը արցունքը կը սրբէր :

Կը մոտածէի թէ ինչ մխիթարական խօսք  
կրնայի զուրցել անանկ վշտացեալ մար-  
դու մը և այնպիսի ալարագայի մէջ : Խօսքը  
ոչինչ կ'աղդէ եթէ չըլլայ սիրտը որ ճշմա-  
րիտ վշտակցութեամբ տառապելոյն ցաւը  
թեթեացնէ : Հիմա , կը խորհրդածէի լռե-  
լեայն, այս երկու եղբարց մէջէն թշուառա-  
գոյնն այն էր որ իր գժբաղդութիւնը կ'ըմ-  
բըոնէր : Թէ և խելագարեալը յետին թը-  
շուառութեան մէջ ինկած էր և ամեն ցա-  
ւակցութեան արժանի էր , բայց և այն-  
պէս բարեբաղդէր քան զիր եղբայրը՝ նոյն  
խել իր թշուառութիւնը չըմբոնելով :

— Եղիելի , Դանի , ըսի . քու ցաւդ մեծ  
է և չկայ խօսք որ կարենայ թեթեցնել :  
Մէկ բան մը միայն կրնայ վիշտդ նուազե-  
ցընել . աստուածային կամաց հապատակու-  
թիւնը : Բոլոր ցաւդ անոր նուիրէ և թող  
ժամանակին որ սրտիդ վէրքը պատէ :

Խեղճ ձկնորսը ծռեցաւ լռելեայն , գնաց  
իր ջուրն առաւ ու տխուր երեսով մը բա-  
րելով մտաւ նաւակն ու հառացաւ կղղե-  
կէս : Երեք օր շարունակ նաւակը հեռու-  
ները մի և նոյն տեղը կապած տեսայ . առջի  
երկու օրը ծեր ձկնորսը ամենեին կենդա-  
նութեան նշան չտուաւ : Արդեօք հիւանդ  
էր . արդեօք ձախորդութիւն մը դիսլեր էր  
իրեն . մտքիս մէջէն խիթալի տարակոյս-

ներ կ'անցնէին։ Վերջապես երրորդ օրը  
կէսօրուընէ ետքը նաւակին մէջէն ծուխի  
նշանը տեսնուեցաւ։ տարակոյս չկար։  
Ճեր Դոնին կենդանի էր ու կերակրիկը կը  
սլատրաստէր։



թ.

ԱՂՔՍՏԻՆ ԼՈՒՄԱՑՆ:

Յաջորդ անգամուն որ ծեր Դոնին տեսանելու առիթ ունեցայ, երկուշաբթի օր մընէր :

Առջի գիշերը քաղաքը մեծ ցնծումի մէջ էր : Եղանակը ամառնային ըլլալով, կըսուէր թէ ծովային բաղանեաց համար քաղաքը քառասուն հազար օտարական եկած էր : Քաղաքական վարչութիւնն ուզելով զբոսալի տեսարան մը տալ այս օտարականաց, Վենետիկի յատուկ հանդէս մը կարգադրեր էր :

Կանուխկէկ մեծ հրապարակը բազմաթիւ կանթեղներով ու ջահերով լուսաւորած, խուռն բազմութիւնը իրեն կը հրաւիրէր : Զբոսախնդիր օտարականք ու բնիկք՝ քաղքին ամեն թաղերէն դիմելով հոն կը խոնէին, և երաժշտութեան դուարթ հնչելով՝ հրապարակին մէջ վեր վար ժուռ կուգային : Ամենուն երեսը խնտում ու զըւարթ էր . յայտնի կը տեսնուէր թէ այն

բազմութեան մէջ բազմահոգ մարդիկ չկոյին :

Ճամը դիշերուան տասնին երաժշտութիւնը քաղքին մեծ ջրանցքին մէջէն երթալու էր . անոր համար մասնաւոր մեծ լաստափայտ մը կազմեր էին , գոյնզգոյն կերպասներով , կերպ կերպ ոսկէզօծ զարդերով ու ծաղիկներով յարդարած : Անթիւ կանթեղաց բազմութիւն մը նկարօրէն շարուած , մերթ ծաղկանց փունջ կը ձեւացընէին , մերթ պսակաց երեսոյթք կու տային և մերթ ջահից պատկերք :

Լաստին մէջ տեղը բազմոցք կանգնած էին երաժշտաց նստելուն համար , որոնց գլխուն վրայէն նկարակերտ կերպասներով թագ մը՝ իբր ամալհովանի կը կախուէր : Այս ամենը այն անթիւ կանթեղաց լուսովը լուսաւորած , անանկ գեղեցիկ երեսոյթ մը ունէր՝ որ մարդուն սիրտը ներքին զմայլմամբ մը կը լեցընէր :

Քաղաքացի վարչութեան պատուէրն էր թէ ոչ մի նաւակ որ ըստ պատշաճի կանթեղներով զարդարուած չըլլար , սիրտոր անցնէր ջրանցքին մէջէն և երաժշտութեան հետ քալէր :

Ուստի ճոխից նաւակիք թէ պատուէրքէն բռնադատեալ և թէ չքեղութեամբ փայլելու վախճանաւ , կանթեղազարդ կոնտուլաներով մէկմէկէ գերազանցել կը ջանային : Այն հեղասահ նաւակք հարիւրաւոր բազմութեամբ , և արամբք ու կա-

Նամբը բեռնաւորեալ, ծանր ծանր երաժիշտ լսատին առջեկն ու ետևէն կը քաշէին։ Զուարթութեան շնկոց մը, ուրախութեան խօսակցութիւնք, խրախուսիչ աղաղակը օդը լեցնելով՝ ամենուն սրտին ցնծութիւնը կը յայտնէին։

Ջրանցքին երկու կողմի պալատներուն շարքը՝ իրենց պատուհանները կանթեղներով զարդարելու յանձնարարութիւնն ունէին։ Այն պատուհաններէն անդրադարձած լոյսը հանդիսականաց վրայ զարնելով տեսարանին աւելի դիւթական երեսոյթ մը կու տար։ Պատուհանք ու պատշգամբը հսծ էին բազմութեամբ, որ առանց անհանգիստ ըլլալու, հեշտաբար բազմոցաց վրայ ինկած՝ անդորրութեամբ հանդիսին գեղեցկութիւնը կը վայելէին։

Լաստին առջեկն ու ետևէն գնացող կոնտոլայք այնպէս բազմաթիւ և այնպէս մէկմէկու կից էին, որ մէկ անհուն մեծութեամբ լսատ մը կ'երենար, անհամար գլուխներով տնկուած։ Այն անհամար գլխոց մէջէն կոնտոլիկը կանգուն, թիակը ձեռքերնին ու կերպ կերպ գայնզգոյն տարազնելով զարդարուած, զգուշութեամբ ու թեթեռութեամբ զկոնտոլայն յառաջ կը մղէին, և նախանձայուզութեամբ իւրաքանչիւրն իր տէրերը լսատափայտին աւելի մօտ տանիլ կ'աշխատէին։

Այլ այսպիսի հանդէսք և այնպիսի բազ-

մաթիւ նաւակաց գիշերային խառնուրդին մէջ անտնկ բարեկարդութիւն մը կայ և այնպէս անդորրութեամբ կը կատարին, որ ոչ երբեք կը լսուի թէ ամենափոքր ձախորդութիւն մը հանդիպի:

Երաժշաութեան հնչիւնը գաղրածին պէս՝ ընդհանուր ծափահարութիւնը օղը կը հնչեցնեն. և ապա կոնտովիէրք թին կարճ կարճ ու երագ երագ ջուրը մխելով նաւակը յառաջ կը մղեն. ամենը մէկմէկու ձայն կու տան, ամենը մեկզէկ կը խրախուսեն, և անգէտը այնպէս մը կը կարծէ, ինչպէս թէ ձախորդութեան մը երկիւղէն՝ ամենը փախչիլ կը ջանան:

Ընդհակառակն լասան է որ կը քալէ, և ովոր չուզեր իր բռնած տեղը կորսնցնել, հարկ է արթուն կենայ և իրմէն յետնորդին վարպետութեանը դէմն առնու և յառաջ քալէ: Առ վայր մը ուրիշ բան չես լսեր, բոյց եթէ տախտակաց զարնուելու ձայնը, թիոց զջուրը ճեղքելը, կոնտովիէրից ձայներուն աղմուկը և հուսկ ուրեմն բաղմութեան ծիծաղին արձագանգը և զուարթութեան խօսակցութիւնները:

Բայց յանկարծ այն վայրկենական աղմը կին մէջէն լրուրիւն ձայնը կը լսուի: Մէկէն թիոց զարնուիլը կը գաղաք, ձայները կը լսեն, աղմուկը կը հանդարտի, խորին լուսութիւն մը կը տիրէ, և ամենուն ուշադրութիւնը դէպ 'ի լաստափայտը կ'ուզը զուի:

Այն լռութեանը մէջէն մարդկային քաղցրահնչիւն ձայն մը հազարումէկ ելեէջները ընելովօդը կը հնչեցնէ, հազարաւոր ունկնդրաց ոգիքը վառելով։ Շնկոց մը նաւակէ նաւակի կը քալէ։ այս անուն երգիչնէ, կըսէ մէկը։ ոչ կը պատասխանէ ուրիշ մը, այս անուն թատրերգակն է։ Ամենը իրենց ծանօթ անձը կ'անուանեն. այլք հետաքրքրաբար տեղեկանալու կը հարցնեն. և այսպէս մինչդեռ երգչին անունը թեթև շնկաց մը կը վերցնէ ու երգչին ձայնը կը խափանէ՝ հեռու եղողներուն արգելք ընելով, լուրջիւն ձայնը դարձեալ բերնէ բերան կը քալէ, և այնուհետեւ ջրանցքին պալատք երգչին ձայնին արձագանգը կ'անդրադարձնեն։ Միաձայն երգիչը կը լռէ, և երգչաց դասը խմբովին իրենց բաղադրեալ ձայներովը անոր կը պատասխանէ։ կը դադարին նաև անոնք տեղի տալով երաժշտական գործեաց, որ իրենց աղմը կաւը միջոցը կը ծածկեն։

Այսպէս փոխն 'ի փոխ, երաժշտական գործեօք ու ձայներգութեամբ, ողջոյն ջրանցքը քալելով, լաստափայտը՝ բոլոր նաւակաց բաղմութեամբը, դարձեալ ետ կը դառնայ մինչեւ այն տեղն ուսկից ճամբայ ելաւ, վերջ տալով հանդիսի մը որուն համբաւը մինչեւ հեռաւոր աշխարհներ տարածուեր է, ամենուն հետաքրքրութիւնը շարժելով և բաղմաթիւ եկաւորներ իրեն հրաւիրելով։

Այսպէս կ'անցնին ստէոլ ամառուան զիշերացին ժամք այս զբօսատէր լճաբնակ ժողովրդեան։ Եւ ես այսպիսի տեսարանի մը հանդիսակից ըլլալուս երկրորդ օրն էր որ ծեր ձկնորսս նորէն տեսնելու ասիթ ունեցայ։ Խեղճը, վշտին ծանրութենէն կերպարանը վիխուած՝ զրեթէ անճանաչելի եղած էր։

— Դոնի, ըսի, վիշտը քեղի շատ գէշ ըրեր է. բայց սիրտ ընելու ես։

— Գիտեմ, պատասխանեց, բայց ունայն է. շատ անգամ տէր չենք մեղի, և որչափ ալ հասկընանք որ զմեղ բոլորովին ցաւին ձեռքը թողլու չենք, չըլլար. բնութիւնը կը զգայ և իր տիսրութեան միջոցը կը պահանջէ։

— Ստոյգ է, ըսի, որ բնութիւնը իր տիսրութեան միջոցը կը պահանջէ, բայց այնպէս ընելու է որ մարդուն վրայ բոլորովին չտիրանայ։ Երբեմն ալ գիտմամբ տեսարանաց զբօսանքը խնդրելու է, ինչպէս երէկ գիշերուան տեսարանն էր։ Հանդիսակից եղար արդեօք դու ալ անոր քեղի աղէկ ընելու էր այն տեսարանը։

— Է՞հ, ոչ. այդ բանը և ոչ իսկ մտքէս անցաւ։ Հեռուանց տեսայ այն լուսաւորութիւնը, բայց միտքս շատ զբաղեալ էր որ ուշադրութիւն կարենայի ընել։

— Բայց և այնպէս ջանալու ես միտքդ զբօսանքով ալ զբաղեցնել։

— Այու, եթէ չունենայի առօրեայ ան-

Հրաժեշտ զբոսանք մը՝ հացկիս մտածութիւնը, զոր հաղիւ կը բաւէ ժամանակը ձեռք բերելու:

— Խեղճ, ըսի, դիտեմ որ այդ քու մեծագոյն հոգդէ. բայց կ'ուզէի զքեղ աւելի մխիթարեալ տեսնալ։ Անոր համար կը համարէի թէ դու ալ միտքդ զբաղեցնելու համար այն բազմութեանը մէջ զնացած խառնուած ըլլաս, որ ջրանցքին եղերքները շարուած՝ հանգիսին անցքը կը դիտէին։

— Ե՞ս, չէ. ալ այս աշխարհը և իր զուարձութիւններն ինձի պէս վշտացեալ և աղքատ ողորմելեաց համար չէ. հապա անոնց համար է որ ամենելին հոգ չունենալով ժամանակնին ինչու սպաննել չեն գիտեր։

Եւ յիրաւի, այն անհոգ բազմութեան ուրախութեան ու ցնծումի ատեն, ո՞գիտէ որ չափի ողորմելիք հացազուրկ և անօթի, ցաւոց անկիւն մը փռուած, զուր տեղ տիսուր քնոյ մը մոռացութիւնը կը խնդրէին, մինչդեռ արտաքուստ աշխարհը պարուց ու եղանակաց զուարթութեամբը կը յիմարէր։ Անգին դրամ մըն էր որ վայրկենական զբօսանքի մը համար կը շուայլուէր, մինչդեռ անտերունչ մարդոց վիշտը կրնարդարմաննել։

— Յիրաւի, Դոնի, ըսի գարձեալ ձկնորսին. քիչ մը լաւ մտածող մարդը կը տեսնէ

որ այն ունայն զբօսասիրութեան նետուած գրամը կրնար մեծ բարիք ընել պատեհ կարօտութեանց գործածուելով։

— Այո՛, և ո՞չչափ հացազուրկ ողորմելիք կան որ եթէ այն շռայլեալ դրամին ոչինչ մաս մը ունենային, խնդութենէն բոլոր աշխարհն իրենց կ'ըլլար։ Բայց թողունք այդ պահանջը գոնէ փափիաքելի էր որ այդ հանդիսից ծախքերը անինչ տնանկաց վրայ ալ չծանրանային։

Աչքերս բացի զարմացմամբ։

— Ի՞նչպէս կարելի է, ըսի, որ այդ հանդէսք անինչ աղքատին վրայ ալ ծանրանան։

— Ո՞ի զարմանար, ըսաւ ծերը ամենքս ալ մէկ քաղաքի մը քաղաքացի ենք ։ չկայ հասարակաց ծանրութիւն մը որուն ամենը ըստ իրենց բաւականութեան բաժանորդ չըլլան։ Կը աեսնես ստէպ որ հասարակաց շէնք մը կը շինուի ։ նոյն շէնքին որմերը բարձրանալ չեն կրնար, մինչև որ իւրաքանչիւր քաղաքացին իր լումայն անոնց հիմանցը վրայ չնետէ։ Այսպէս նաև իւրաքանչիւր հասարակաց հանդէս ալ չկատարուիր, մինչև որ առհասարակ հարուստ և աղքատ քաղաքացի իր գրամիկը չնուիրէ։

— Ուրեմն, ըսի, դո՞ւ ալ պարտական ես հասարակաց ծախուց բաժանակից ըլլալու։

— Այո՛, ես ալ, ինչպէս ինձմէն ալ ողորմելի մը, եթէ կարելի է երբեք մէկ մը

գտնել որ պղտի գործիքի մը տէր ըլլոյ ո-  
րով իր առօրեայ ապրուսոը հայթհայթէ :

— Ո՞րչափ է ուրեմն քու պարտքդ հա-  
սարակաց գանձուն նկատմամբ :

— Նա՛տ և խիստ շա՛տ, թէպէտ և աչ-  
քիդ գուցէ ոչինչ երեայ . Փրանգ մի և  
յիսուն հարիւրորդք՝ այս ոչինչ նաւակիս  
համար, և նոյնչափ ալ տանը համար, ե-  
թէ տուն մը ունենայի :

— Եւ այդ տուրքը ո՞րչափ ատեն մէյ մը  
պարտական ես առլու:

— Տարին մէյ մը :

— Տարին մէյ մը . ուրեմն շատ ծանր  
ըլլալու չէ :

— Է՛ն . ծանրութիւնը միայն այն մէկը  
կրնայ իմանալ որ այս վիճակիս մէջ ծնած  
ըլլայ : Այդ գրամիկը ոչինչ կ'երեայ . բայց  
ձեռք բերելու համար ո՞րչափ քրտինք թա-  
փելու է, քանի գիշեր քնէ զրկուելու է,  
և ո՞րչափ անգամ ալ անօթութեան քունը  
չարչարուելու է : Եւ բուռն է օրէնքը . ո-  
րոշեալ ժամանակին պատրաստած ունե-  
նալու է մարդ . ապա թէ ոչ, օր մըն ալ ու-  
շանալը, գառն կեանքի մը սպառնալիք է  
գոգցես : Վարչութեան պաշտօնեայն կը  
հասնի, նաւակին կամ տանը կարասեաց  
ձեռք կը դնէ, և աճուրդով վաճառելով  
թէ ելած զրամը չբաւէ՝ նաւակն իսկ կը  
վաճառէ, անինչ և մերկ ճամբու վրայ թող-  
լով այն դժբաղդ ողորմելին, որ այդպիսի  
ձախորդ պարագայի մէջ իյնայ :

— Վնչթշուառութեաննպատակէ , ըսի  
ինքիրենս , անզօր աղքատութիւնը : Օրէն  
քը ստոյգ է որ ամենուն հաւասար պի-  
տոր տիրէ , բայց իր բացաւութիւնը ունե-  
նալու էր ըստ պարագայից այն ողորմելիին  
վրայ՝ որ իր ծանրութիւնը մեծաւ վշտօք ու  
շատ դրկմամբ միայն կրնայ վերցնել : Հայր  
մը ըլլալու է որ գիտէ գորովով որդւոյն  
ցաւոտ վէրքը պատել : Այս ողորմելի աղ-  
քատն որ հազիւթէ գիշեր ցորեկ տանջուե-  
լով օրուան հայիկը կը ճարէ , որմէ ստէպ  
ալ զուրկ կը մնայ , որ կիզիչ արեւուն ու  
սառոյցին խստութեանց տակ կետնը մա-  
շեցնելով հեռու է ամեն զուարճութիւննե-  
րէ և զուրկ ամենայն վայելքէ , ինչու ա-  
ղատ պիտոր չըլլայ այն ծանրութիւննե-  
րէ՝ որու հպատակ են այն ամենքն՝ որ մե-  
ծագոյն շահու միջոց ունին :

Օրինաց մարդուն պատասխանը միշտ  
մի և նոյն է .

— Ունի՞նաւոկ մը իրեն յատուկ ինչք ,  
և արուեստի մը զբաղելու պատեհ :

— Այս . բայց ոչինչ աժէքի նաւակ և  
հազիւթէ ոգեպահիկը ճարելու՚ի դէպ . այն  
ալ ոչ միշտ :

— Շատ է . ամենայն լումայի տէր , իր  
լումայէն մասնիկ մըն ալ հասարակաց գան-  
ձուն հանելու պարտական է :

Խիստ է օրէնքս , այլ անոր հպատակու-  
թենէն զերծ ըլլալ ոչ աղքատ և ոչ հարուստ  
ոք կարող է :

— Դոնի, ըսի ծերուս, կը տեսնեմ որ  
դառնութիւն մը չկայ այս աշխարհիս վը-  
րայ որու դուք աղքատքդ մասնակից չըլ-  
լաք . ուրիշ բան չգտը ձեռքէս բայց մաղ-  
թել որ համբերութիւնը ձեր բեռան խըս-  
տութիւնը թեթեացնէ :

Աս ըսի ու մեկնեցայ ձերէն, որ նաւակն  
առնելով հեռացաւ իր գործին :



Ժ .

ԹՇՈՒԱՌՈՒԹԵԱՆ ՏԱՌԱՊԱՆԻ :

Լ ճակիս աւաղանին մէջու կղղեկիս հիւսային կողմը շատ մը փոքր կղղիներ կան . այլ հոյտկապ բաղաքիս ամիիթէատրոնը իր հիւսիսային ծայրովք մասամբ մը այն կողմի հորիղոնը գրաւելով, անոնց մէկ մասին երեւոյթը ինձնէ կը ծածկէ : Աշտարակիս բարձրութիւնն իսկ բաւական չէ յաղթահարելու այն կիսադարեան և աւելի ժամանակի բարձրաբերձ ծառերը, որ նոյն ծայրը գտնուող հասարակաց պարտիզին մէջէն իրենց բունը շեշտակի երկինքը կ'ուղղեն , լայնատարած ճիւղերով հովանաւոր միջոց մը պատելով և իբր պատուար՝ ետեկի միջոցը կը խափանեն : Այս Նաբոլէոնեան յիշատակին կանաչազարդ ճեմելիքը , կարծես թէ հեռաւոր լերանց ստորոտէն ասդինընդարձակածաւալդաշտի մը եզերքը կանգնած է : Դիրոլեան Ալպեայք անոնց ետեկն վեհափառ տնկը ւելով , իրենց մանուշակագոյն ստուերներն ինձի կ'անդրադարձընեն, մերկ մերկ

գագաթներ երևցնելով, երկնից յստակ կապուաը ատամնակերպ կը գծեն: Երբեմն ալ գոլորշեաց վերանալէն՝ խռովայոյզ ամպոց ահեղ կոյտք վրանին կը կուտին ու միջոցը կը պատեն, խռով ու չնջում սպառնալով:

Բայց թէպէտ 'ի հանդիպոյ ծառք ու լեռինք միայն կը տեսնուին, գիտեմ ես որ ոտիցս առջին տարածուած լճակը՝ հոյակապ քաղաքը ետեէն ալ կը պատէ, շատ մը կղզիներ ամիսփիելով, որ առաւելապէս տառապելոց օթեվանք են:

Այն անտես կղզիները հետզհետէ մտօքս կը թուեմ, կ'անուանեմ, մինչև հուսկ ուրեմն դէպ 'ի աջակողմս բաց ասպարիզին գալով, աչքս սալիտակ որմոց կոյտի մը վրայ կը հանդչի, որու մէջէն, ինչպէս թէ դրօշակիր ցից մը ըլլար, բարձր սրածայր զանգակատան մը սեացեալ որմերը կ'ամբառնան:

Այն տանց կոյտին վրայ աչքերս սեեռած կը նայիմ. այլինչպէս անոնց երեոյթը անախորժ զգացմամբ սիրտս կըսեղմէ: Կանաչաղարդ կղզեկաց խմբի մը մէջ պատած ժայռ մը կը նմանի, որու արեակէզ ժայռուտ կողից վրայ փորած բնակարանք ըլլան: Այն վիմատաշ սալիտակ որմոց անգրադարձ լոյսը տեսութիւնս կը խայթէ ու մտաւոր զբօսանքս կը ցամքեցնէ: Իրենց շրջակայ բարեբերութիւնը նայելով, Տանտալոսի պատուհասը միտքս կու գայ. ցըըր-

թունս բարօրութեան մէջ ընկղմած, կը  
տեսնեն կաթողին, այլ անոր վայելքը խա-  
փանեալ է իրենց :

Ով որ այցելու եղած է Շիրայի Լատի-  
նաց քաղաքին, այս կղզեկիս ու թեթև  
գաղափար մը կրնայ ունենալ, թէ պէտ  
քիչ մը հեռաւոր։ Իր անունը Պուռանոյ  
կը յորջորջի, և հինգ հաղար ողորմելեաց  
հայրենիք է :

Այլ, ո՞հ, ո՞րչափ թշուառութեան բոյնք  
են այն կղզւոյն գիջին ու վատառողջ բնա-  
կարանք, զորոնք դածած մարդկութիւն մը  
ծննդեան իրաւամբք հայրենի տունք կը  
կոչէ։ Փոքր է միջոցաւ կղզիս, այլ կե-  
դրոն մարդաշատ մայրաքաղաքէն ժամակ-  
չափ հեռի է, և իբր լքեալ մարդկութեան  
մը պատսպարան կը համարի։ Հոն մի  
ակնկալեր շահավաճառ քաղաքի մը խու-  
ճապող երթեեկը տեսնել, մի բազմաթիւ  
ճոխից փառազարդ պալատները, և մի ան-  
կարօտ կենաց զբօսանքի վայրերը։ Այլ  
ընդհակառակն ամենայն ճարտարութեան  
լքեալ երկիրը, ձկնորսութեան միայնարա-  
նը, կարօտելոց օթարանը և անակնկալ  
տնանկութեան ողորմելի ապաստանարա-  
նը :

Եղաւ յիրաւի ժամանակ մը որ փայլե-  
ցաւ մասնաւոր ճարտարութեամբ մը այս  
տեղին, և ցարդիսկ անոր նախկին կանա-  
ցի ճարտարահիւս ժապաւէնք, բոլոր աշ-  
խարհիս մեծուհեաց զարդուց փառքը կը

Համարին։ Այլ այն ժամանակ մի էր ։ արդ այն ճարտարութիւնը կորուսեալ, ողորմելի բնակիչք առօրեայ հացը տաժանելի աշխատութեամբ հաղիւ ձեռք կը բերեն, ստէալ ալ անկէ զուրկ մնալով։

Կղզին փոքր այլիրենք բազմաթիւ և առ հասարակ ամենքն արուեստիւ ձկնորսք, այն սակաւաթիւ ու պղտի տանց մէջ խըռնած, ինչպէս կրնան ժամանակաւոր կենաց տաժանելի օրերը կ'անցունեն։ Չունելով միջոց լաւագոյն տեղի մը փնտռելու, համակամ՝ յանձնառութեամբ իրենց ողորմելիութիւնը այն աղքատին տանց մէջ կը պատսպարեն։ Եւ չէ զարմանք եթէ չորս կտմ վեց սենեկէ բաղկացեալ տան մը մէջ, չորս և կամ վեց ալ ընտանիք գտնուին։

Իմ ծեր ձկնորսս ալ այսպիսի հայրենեաց ծնունդ էր ։ թէպէտ ինքն իր աղքատութեամբը հանդերձ բարեբաղդագոյն, նաւակն իրեն տուն ու բնակարան ըրած էր, գողցես միշտ երկնից զուտ օդը շնչելով, և աղատաբար լծին չորս կողմը թափառելով։ Մէկու մը հետ կտալ չունենալով, և ոչ իսկ մէկէ մը ակնկալութիւն ունէր, այլ անհոգ կը շրջէր, ճակտին քրտանց արդիւնքովը ապրելով։ կը ճաշէր իր ձեռաց սլատրաստած սեղանէն, և ողորմածաց կարկառեալ ցնցոտի հանդերձովը ինքզինքը կը ծածկէր։ Բայց և այնպէս չէր մոռնար իր կարօտեալ եղբայրը, որ որդւոց հայր՝ այն վշտաց ապաստանաբանը կը տառապէր։

Իր քրտանց շնչին արդիւնքէն անոր ալ մաս  
մը կը հանէր. և իլր եղբայր՝ ըստ կարի ա-  
նոր ծանրութիւնը թեթևնել կը ջանար :

Եւ 'ի փոխարէն՝ երբ օդոց անբարեխառո-  
նութիւնը զինքը բռնադատելով լճակէն կը<sup>1</sup>  
հեռացընէր, ոտից կռուան մըն էր եղբօրը  
տունը, ուր կը գիմէր բռնի անգործու-  
թեան ժամերը անցընելու :

Նմանօրինակ կենաց հպատակ են այն  
աեղ բոլոր այն եղկելիք, որ իմ ձկնորսիս  
հայրենեաց ու բաղդին վիճակակից են : Եւ  
որչափ երանի կը կարդան իրենք իրենց  
այն եղկելիք՝ որ ծեր Դոնիիս նման առանց  
բռնադատիչ կապ մը ունենալու նոյն տե-  
ղւոյն հետ, միայն իրենց անգործութեան  
ժամերը հարկադրեալ հոն կ'անցունեն .  
ապա աղատ՝ կը մեկնին անկէ կաթոգին  
լճակին յստակ և աղատ օդը ծծելու և ի-  
րենց նախնական արուեստին գործին զբա-  
ղելու :

Այլ օդոց անհարթութեան գիշերները  
որչափ թշուառութեան նպատակ չեն ար-  
դեօք այն բաղմաքնակ տանց ողորմելիքն :

Նոյեմբերի եօթնեակները միշտ ցաւոց  
օրեր կ'ածեն այն տեղւոյն :

Յորդ անձրեաց աւուրք են . հողմունք  
ստէպ կը շնչեն վտանգաւոր ընելով լճա-  
կին ջուրը : Վասն զի ստէպ հարաւային  
հողմոց բուռն շնչելովը, Աղրիականին ջրե-  
րը առատութեամբ ներս լճակը կը դիմեն,

կ'աճին, կ'ուռին, կը բարձրանան այնչափ՝  
մինչև բաւական բարձրութեամբ ծածկել  
տանց գետնայարկը։

Այն ատեն եղուկ անոնց որ այն գիջին  
դետնայարկ սենեակները կը բնակին. Եթէ  
թմրութեան քունէն ըմբռնեալ՝ չեն զգար  
սպառիչ տարեր գողունի մերձեցումը, ան-  
շուշտ մահ է որ զիրենք կ'ըմբռնէ։

Եւ քիչ են արդեօք այն թշուառութեան  
դէպք որ ստէպ կը պատահին և այն տա-  
ռապելոց սուզը կը կրկնապատկեն։ Մա-  
նաւանդ որ բռնի անգործութեան պայմա-  
նը ստիպելով այն բազմաթիւ ողորմելի  
ձկնորսները տունը ապաւինելու, առ ՚ի  
չգոյէ տեղւոյ՝ հարկ է իբր հանգստեան  
վայր՝ սենեկին անկիւն մը ընտրել, և գե-  
տինը փռուած փոխաթ մը անկողին ընել։

— Անցած տարի նոյեմբերի առջի օրերն  
էինք, կ'ըսէր ինծի օր մը ծերուկ Դոնիս։  
Հարաւային հողմը բռնութեամբ չնչելով՝  
դրսի ծովը սաստիկ կը գոռացնէր։ Կը-  
հասկընայի որ թշուառութեան օրերը կը  
մօտենային։ Անձրեւ մերթ ընդ մերթ  
կ'իյնար երկնքէ, որ երբեմն մութ ամպե-  
րով կը սլատէր, երբեմն ալ վայրկենական  
պարզելով մը՝ առ վայր մը արեուն փայլը  
կը ցուցընէր։

Ես ուղելով կրցածիս չափ օդուն անհար-  
թութեան դիմանալ, սովորական աշխա-  
տութիւնս կը շարունակէի, պատրաստուե-

լով անդործութեան ժաման՝ որ կանխաւ շահածովս պիտոք անցաւնէի:

Բայց վերջուղիս ճար չեղաւ. ամսկերով ծանրացած երկինքը ոկտու ջուրն առատօրէն վար թափել, և քամին որ հետզհետէ կը սաստկանար, ալ նաւակիս բնակութիւնը անհանգուրժելի կ'ընէր: Հարկ էր աեղի տալ ու տունը ապաւինիլ: Գնացի պատսպարեցայ եղբօրս բնակարանը:

— Ներէ, ըսի ծերուկիս, հարցընեմ. եղբօրդ տուն որ կ'ըսես՝ մեծ էր:

— Մեծ ըլլալու էր, պատասխանեց ձըկնորսը, թէ որ բոլորն իրեն ըլլար: Ատկայն նոյն տանը մէջուրիշ եօթ ընտանիք ալկար:

— Եօթ ընտանիք, ըսի զարմացմամբ. ուրեմն շատ մեծ ըլլալու էր:

— Այնչափ՝ որչափ բաւական էր գլուխնիս մէջը պատսպարելու: Ընդ ամենը ութը սենեակ էին. երկուքը գետնայարկը, միւսները վերնայարկը:

— Եւ ինչպէս կարելի էր, ըսի, այնչափ ընտանիք նոյն տանը մէջ բնակեցնել:

— Աղքատը, պատասխանեց, վարժած է զրկմանց ու կարօտութեանց: Բաւական է իր առօրեայ ոգեալահիկը գտնէ, անտըրտունջ կ'անցունէ ինչեիցէ անշուք և անձուկ տեղ:

— Տան վարձք կը հատուցանէր, հարցուցի դարձեալ:

— Այո՛, պատասխանեց. ամսէ ամիս էինգ Փրանք կը հատուցանէր. և եղո՞ւկ

այն մարդուն որ դրամը ժամուն պատրաստ չունենայ . հարկ է անյարկ անտուն ճամբայ իյնոյ մինչև ուրիշ բնակութեան տեղի մը գտնէ :

— Այդակիսի դէսքը մը հանդիպած էր երբեք եզրօրդ, հարցուցի դարձեալ հետարբրաբար :

— Այո՛, ձմեռ ատեն հանդիպած էր իրեն անգամ մը . այն տաեն ես հիւանդութեամբ ծանրացած հասարակաց հիւանդանոցը կը դտնուէի ու չէի կրցած օդնել իրեն : Եւ երբ ապաքինեալ զինքը տեսնելու գնացի, այս յետին բնակած տունը դտեր էի : Անկէ ետեւ մինչև այս իր յետին ձախորդութիւնը նոյն ատանը մէջ մնացեր էր :

Արդ, ինչպէս կ'ըսէի, ես ալ օդուն անբարեխառնութենէն բռնադատուելով, նոյն տունը ապաւիներ էի : Եզրօրս բըռնած սենեակը վերնայարկը կը դտնուէր : Հոն անկիւն մը փսխաթի մը վրայ ընկողմանեալ, անհարթ օրերուն գիշերները կ'անցունէի, մնալով որ օդուն հանդարտելովը նորէն իմ գործիս զբաղումը կարենամ ձեռնարկել :

Նոյն տան գետնայարկին երկու սենեկաց մէջ ուրիշ երկու ընտանիք կը բնակէին : Աջակոմեան սենեկին մէջ հայր ու մայր իրենց երկու մանկահասակ որդիքներովը կ'ապարէին, կամ թէ ըսեմ կը տառապէին : Ասոնք քան զմեզ իսկ թշուառ և աղքատ, և ոչ իսկ նաւակ մ'ունէին որու

միջոցաւ իրենց տռօրեայ տոլրուստը հայթ-  
հայթեն։ Հաղա էրիկը ուրիշ ձկնարսաց ըն-  
կերանալով, ողորմելի տւուրչեքի մը դրա-  
մովը կ'ապրեցնէր իր թշուառ զաւակները։

Առջի երկու օրերն ես անդործութեամբ  
տունը անցուցեր էի, զբազելով արուես-  
տիս գործիները նորոգելու ու կարգի դնե-  
լու. և ուրիշ այլ և այլ ձեռագործներով կը  
ջանայի անգործութեան ժամերուն ձանձ-  
րութիւնը մեղմացնելու։ Այն երկու օրերն  
անցեր էին առանց օգոյ վրայ փոփոխու-  
թեան նշան մը բերելու. երրորդ օրն ալ  
լուսցաւ հով և անձրեւ ընծայելով։ Այլ  
յանկարծ երեկոյեան դէմ՝ հովը ինջնալով  
արեւմտեան հորիզոնը կարմիր գծով մը  
գունաւորեցաւ։ Այն կարմրութիւնը ուրա-  
խութեան նշան մըն էր զոր ամենքս իբր ա-  
ւետիս ընդունեցանք, յուսով յաջորդ օրը  
պայծառ երկնից արեւը վայելելու, և մեր  
ձանձրալի անգործութեանը վերջ մը դնե-  
լու։ Արդէն ջրին աճմանը մէջ զգալի տար-  
բերութիւն մը կը տեսնուէր դէալ 'ի նը-  
ւազման։

Նոյն գիշերը բոլոր կղղեցիքս անկասկած՝  
անդորրքնոյ զմեզ կու տայինք։ Խորին լռու-  
թիւն մը կը տիրէր բոլոր կղղին. այն աղքա-  
տին տանց մէջէն ոչ լոյս կը տեսնուէր և  
ոչ աղմուկ կը լսուէր. կարծես թէ այն  
ամազամած մութ երկինքը շիրմի մը քարն  
էր որ ողջոյն կղղին գուբի մը մէջ փակեր  
էր։

Մեր տանը գետնայարկն իսկ անշղունջ կը հանդչէր այն ընտանիքն՝ որ երկրորդ օրն անդարմանելի սուզի մէջ պիտոր ընկըզմէր : Երիկն ու կնիկը գետնէն բարձր երկու յենտրանի վրայ հանդչեցուցած անկողնի մը մէջ պառկած կը հանդչէին . իսկիրենց երկու մանկահասակ տղայրը , քուրջերու մէջ պլլած , սենեկին անկիւն մը , վարգետինը փոած փսիաթի մը վրայ՝ անմեղութեան խորին քունը կ'ըլլային : Այն սենեկին մէջ , թէ կը հարցնես , ուրիշ կարասիք չկար , եթէ ոչ ջախջախեալ աթոռ մը , տախտակեայ մոխրատար վառարան մը , մորացորենի պղնձեայ պղտի պտուկ մը և պատին գամէ մը առկախեալ մէկ քանի պատառատուն հանդերձք : Այս էր այն տանը բոլոր ճոխութիւնն :

Մինչդեռ այսպէս ամենը անդորր քունը կը վայելէին , յանկարծ , ընդդէմ ամենայն ակնկալութեան , օդը նորէն 'ի չարն կը դտունայ : Հարաւային հովը կը սկսի բռնութեամբ շնչել . լճակին ջուրն իսկ որ նուազիլ սկսեր էր , դարձեալ կը սկսի աճիլ , ուրիլու փողոցները զեղանիլ : Կամաց կամաց տարածուելով , տուներուն դրանց ձեղքերէն կը սկսի ներս մտնել , և ինչպէս անկէ մտած ջուրը բաւական չըլլար , գետնէն իսկ կը բզիսի ու տանց գետնայարկ անեկաց մէջ կը բարձրանայ : Ովոր զգաց սյն սպառիշ տարեր ներկայաւթիւնը , ըզդուշոցաւ ու մեծ ձախորդութենէ մը ա-

զատ մնաց: Աակայն մեր այս դժբաղդ ընտանիքը կարծես թէ անզգայութեան մէջ ընկղմած էր:

Արդէն ջուրը նոյն սենեկին մէջ կէս մեդրի չափ բարձրացեր էր, այն երկու անմելու տուլուցը խոր քնոյ մէջ ըմբռնելով: Խեղճերը, և ոչ ճիշ մը կրցեր էին հանել և իրենց վտանգը՝ ծնողացը զգացնել:

Առաւօտեան դէմ ջուրը սկսելով նըւազիլ, սենեկին այն մէկ երկու կարասիքն ալ դէպ ՚ի գուռը կը ճգէ: Յանկարծ ծնողական անկողնին յենարանը թեթև հարուածէ մը կը ցնցուի. մէկէն մայրը կ'արթըննայ և անկողնին մէջ կը շտկուի: Կը նայի չորս կողմը. այլ դժոխային մութը չներեր իրեն բան մը տեսնելու. և երբ մտախորհ կը կենայ, դարձեալ անկողնին յենարանը ուրիշ թեթև հարուածէ մը կը ցնցուի:

Եզկելոյն սիրտը կը սկսի բաբախել. տարակոյս չկայ. բան մըն էր որ անկողնին զարնուեցաւ. ուշ կը դնէ և ահա արիւնը երակաց մէջ կը պաղի. քալ՛ղ ջրի ձայն է: Ջուրը, ջուրը, կը կանչէ յիմարեալ, և էրիկը հրելով որ արթըննայ, վար կը նետուի տղոցը քովը երթալու: Այլ խեղճին ոտքերը գետինը կոխելով ջրին մէջ կ'ընկղմին. մութին մէջ խարխափելով, տղոց պառկած անկիւնը կը դիմէ. այլ ունայն տեղ տղաքը կը փընտռէ, զո՞ւր տեղ զանոնք անուամբ կը կանչէ. ուստեղ ձայն չկայ: Յիմարեալ սենե-

կին մէջ կը խարխափէ լոյս մը խնդրելով  
ու տղարը կանչելով։ Այլ աւազ, ոչ լոյս  
կարկառող ձեռք մը կար և ոչ տղու ձայն  
կը լսուէր. և մինչդեռ գէպ՝ի դուռը կը մօ-  
տենայ, ոտքը մարմնոյ մը կը հանդիսի .  
ձեռքը վրան կ'երկընցնէ. աւազ. իր զաւակն  
էր այլ անդգայ : Շտապաւ ջրին մէջէն վեր  
կ'առնու . էրիկն ալ որ գէպ՝ի դուռը գնա-  
ցեր էր միւսին կը հանդիսի . ու վեր կ'առ-  
նու . խեղճերուն դիակները ջրին ձգելովը  
մինչեւ այն աեղ հասեր էին . ինչպէս թէ  
ուղենային ցաւոց ու յուղարկաւորութեան  
ճամբան կարճեցնել :

Ողբոց ու լալեաց աղաղակներէն արթըն-  
նալով, ճրագ մը կ'առնում ու վար կը վա-  
զեմ, շարունակեց ըսելու ձկնորսս. և հոն  
դուռը բանալ տալով, այն աղիողորմ տե-  
սիլը կը տեսնեմ : Երկու տղայոց դիակնե-  
րը անկողնին վրայ պառկեցուած էր. մայրը  
ջրին մէջ չոքած կուրծքը բաղխելով մա-  
զերը կը փետտէր . իսկ հայրը երբեմն այս  
երբեմն այն ձեռացը մէջ վերցնելով, սըր-  
տին բաբախումը կը քննէր, ու գլխիվայր  
դարձնելով կլած ջուրը դուրս փսխել տալ  
կ'աշխատէր :

Այլունայն տեղ կը տագնապէր եղկելին.  
ալ ժամանակն անցած էր. այն մատաղա-  
հասակ տղայքը չէին կրցած երկայն ատեն  
ջրին խեղդիչ զօրութեանը դիմանալ և ալ  
անշունչ և անդգայ դիակներ դարձեր էին:  
Հայրն իր ճգանց ունայնութիւնը տեսնե-

լով առանց արտօսր թոփելու՝ անձայն, անբարբառ, ինչպէս թէ անզգայ այլ շարժուն արձան մը ըլլար, առ վայր մը ձեռքերը մածեալ՝ աչքերը տղոցը դիականց վրայ սեւեակց . առաջ յանկարծ ետ զաւնալով, ինչպէս թէ շլոէր կնոջը յուստհատութեան ողբոց, դանէն դուրս ելլաւ զընաց եղիելին՝ ցամքած արտասուաց միաթարութիւնը բացակայութեամբ խնդրելու :

Քանի մը ժամ ետքը ջուրն իր սովորական չափին ինջեր էր: Հարաւային հովը դադարելով, երկինքն ալ պարզեր էր, գեղեցիկ արե մը ցուցընելով, որ կարծես թէ այն թշուառութեանը վրայ կը ծիծաղէր: Նոյն օրն ալ երկու տղայոց ազքատին յուղարկաւորութիւնը կատարուեցաւ, որոնց թաղմանը կղզւոյն մեծ մասը ցաւակցաբար յուղարկաւոր գնացին :

— Յիրաւի, ցաւալի գէպք է, ըսի երբ ծերն իր պատամութիւնը լմնցուց . բայց ըսէ ինձի, արդեօք նոյն գէպքը ստէալ կը հանդիպի:

— Գիտես, պատասխանեց ծերուկը, մեր լճին օրէնքը : Զուրը տարւոյն մէջ գոնէ անգամ մը իր սովորականէն դուրս աճման չափն ունի . այլ սրովհետեւ ամեն տարի արտաքոյ կարդի աճումներ չեն պատահիր, անոր համար ալ մարդ վասնգին ժամանակը անպատճառ կը գտնուի . մանաւանդ զիշերն որ հանդիպի : Կրնաս հաւ-


տուլ որ այդ դժբաղդ գիտաց շատ անդամ տկանատես եղած եմ. և ապահով եղիր որ ցորչափ լիճու բնակութեան վայր ըլլայ, նոյն ձախորդութիւններն անպակաս պիտոր ըլլան: Աղքատին ժառանգութիւն մըն են որոնց պէտք է անտրտունջ հպատակի:

Բայց չկարծես որ այնպիսի առթով միայն անոնք կը վնասին որ այսպիսի դառնութեան նպատակ կ'ըլլան. այդ արտաքոյ կարկի ջրին աճումը վնասաբեր է առ հասարակ այն ամենուն՝ որ գետնայտրկ սենեակները կը բնակին: Այնպիսի ատեն այն եղկելիք հարկ է իրենց սենեակներէն փախչին և կարասիքնին ապրեցրնեն, բարձրագոյն տեղեր ասլաւինելով. որ թէպէտ անինչ տղքատաց համար գիւրին գործ մըն է, սակայն անկէ առաջ եկած հետեանքն է ծանր: Չուրն որ քանի մը ժամու մէջ բարձրանալով գետնայտրկ տեղերը կը ծածկէ, եթէ ուրիշ վնաս ալ չհասցնէ, այնպէս թըրջած ու խոնաւ կը թողու այն տեղերն՝ որ առ ժամանակ մը անբնակելի կ'ըլլան: Եւ 'ի վերայ սյօր ամենայնի աղքատը բռնողատեալ է անմիջապէս իր պատսպարանը դառնալու. իր անինչութիւնը չիներեր իրեն զանազանութիւն դնելու խոնաւ ու չոր տեղոյն մէջ. հապա միշտ հարկադրեալ է անողոքելի պայմանին հպատակելու:

Մտածէ մէյ մը ինչպիսի՛ թշուառութիւն ըլլալու է այդ այնպիսի եղոնակի մ'որ ա-

րեռութը չի զօրեր այն խոնաւութիւնը ցըն-  
դելու և ձմեռն իսկ շտապտւ հասնելու կը  
դիմէ :

Ո՞րչափ դաս չեն մատակարեր մարդկու-  
թեան այս վշտաց խորհրդածութիւնք :



## ԺԱ ·

ԱԻՍԶՈՒՏԻՆ ԽԱԶԸ :

Հիտոյի ծովագին ինջած դէպ 'ի արեւ-  
մտեան կողմը քայլս առնելով կը շրջագա-  
յիմ։ Անդորր Աղրիականին կապուտակ  
ջուրն ինչպէս խաղալով կը ծփայ և ծփա-  
լով վէտ վէտ կը խաղայ, կը սահի, կը յա-  
ռացէ, և թեթևութեամբ աւազին վրայէն  
ոտիցս առջեւը կը գլորի. ապա ճերմակ փըր-  
փրոյ մը հետքը թողլով նորէն ետ կը դառ-  
նայ կը մարի։

Այն խոնաւ աւազը որու վրայ կը քալեմ՝  
մարմնոյս ծանրութեանը տեղիք կու տայ,  
ոտիցս դրոշմը կ'ընդունի, և իբր անցքիս  
մատնիչ ետես կը մնայ . չիք յոյս թագըս-  
տեան, կ'ըսեմ, այնպիսի անողոքելի մատնը-  
չէ մը. ես կ'անցնիմ կ'երթամ, այլ նա ինքն  
հետոցս անջնջելի հաւաստիքը բարձրաքա-  
րով կը զուրցէ։ Այլ սպասէ . ահա յստակ  
ջուրն իբր անոր յանդիմանիչ կու գայ,  
այն հետքը կը ծածկէ, և երբ կը քաշուի,  
ամենսայն ինչ ջնջուած՝ անհետ եղած է։

Այսպէս են նաև մեր անցելոյն յիշա-

տակները . գեղք իրենց գրոշմը մեր յիշովութեանը մէջ կը տպաւորեն , այլ ժամանակին ջւրը կու զայ ապա ու զանանք ջնջելով մոռացութեան մէջ կը թաղէ : Սակայն են թշուառութեան գրոշմածք սր կենօք միայն կը ջնջուին :

Այս ընդարձակ ծովուն սահմանը՝ հորիզոնին գիծն է միայն : Ոչ ցամաքը երկրի հետք կը նշմարեմ , և ոչ լերան մը դադաթը հեռուանց ցցուելով՝ այն հորիզոնին կոր գծին միակերպութիւնը կը կոտրէ . այլ ծով , ծով և անհուն ջուր :

Հորիզոնին կապուտ երկնից վրայ մէկ քանի դրապագորոյ կոչուած , փորրամարմին բեռնաբարձ նաւք կան , որ իրենց ճերմակ առագաստներն օդու պարզած՝ կը սպասեն թէ երբ թեթև հողմիկը կամաց կամաց զիրենք քշելով լճակս մտցընէ և կամ իրենց հայրենի երկիրը տանի հասցընէ :

Անոնցմէ ալ անդին ծովուն խորերը սև կէտեր կը նշմարեմ . ափսո՞ս . կարձատես աչքս չիներեր որ աւելի ստուգութիւն մը ունենամ : Հարկ է կրկնադիտիս ձեռնտըւութեանը գիմեմ . և ահա անոր միջնորդութեամբը այն սև կէտերը տեսնեմ կը մեծնան ու կը խոշորնան . նաւք են և առագաստաւորեալք : Առագաստնին կարմիր ու գեղին գունաւորած , մերթ խաչին նշանը վրանին նկարած կը կրեն , մերթ ալ Աստուածածնայ կամ սրբոյն Անտոնի Բատուացւոյն անարուեստ պատկերը :

Պրակոցներու խումբ մը են, ճոխագոյն  
ձկնորսաց սեփական նաւք :

Պրակոցն լճակիս բնակչին շահաւորա-  
գոյն գործին է : Մեծ նաւակ մըն է կրկին  
առագաստներով, և այնպէս ամրաշէն՝ որ  
կարող է աներկիւղաբար Ադրիականին թե-  
թե ալեացը գիմազրաւ երթալ: Թիու բըռ-  
նութեամբ ծանրաշարժ է յիրաւի. բայց երբ  
հովը անոր առագաստները ձիգ մը կ'ու-  
սեցընէ և կողերը ճաճուացնելով բոլոր մար-  
մինը մէկ կողմի փորուն վրայ կը պառկեցը-  
նէ, կարծես թէ թեեր առած թռչնոյ պէս  
կը սրանայ, այն տատանեալ ջուրը փըր-  
փրացնելով:

Բայց երբ ծովուն երեսը հովէն չիշարժիր,  
այն ատեն մարդկային բազուկն է որ անոր  
պակսութիւնը պիտոր լեցընէ . և եթէ տի-  
րոջը տունը անբաւական է նոյնչափ բազ-  
կաց, աւուրչէքի մարդը անոնց տեղը կը  
փոխանակէ, չորս կամ վեց թուով: Թիակը  
կը բաղխեն, ջուրը կը ճեղքի, նաւակը կը  
շարժի, ծանր այո՛, այլ կը յառաջէ, կը հե-  
ռանայ, ծովափը ձիգ մը ետեր ձգելով:

Այլ այս մեծաշէն նաւակը լճակիս շրջա-  
կայից մէջիրենց յատառւկ տեղին ու հայրե-  
նիքն ունին . վասն զի լճակս թէպէտ և առ  
հասարակ բոլոր բնկաց հաւասարապէս ժա-  
ռանդութիւն տրուած է, սակայն ընդար-  
ձակ ծովը միայն աներկեղաց և միջոց ու-  
նեցողներու պարգև է: Բելեստրինա և

Գիոճճիտ երկու զլիաւոր տեղիք են այս  
մեծակառոյց նաւակաց . և այս տեղեաց  
մէկը Մալամոքի ջրանցքին հանդիպակաց  
կողմը կը գտնուի , այն երկոյն ու բարակ  
կղզւոյն վրայ , որ ազքատին աանց երկայն  
զիծ մըն է , և այլ և այլ անուններ կը կրէ ,  
մինչեւ Գիոճճիտ՝ քսանըեօթը հազարաց  
քաղաքը , իր լայնաբերան ջրանցքովը այն  
գծին շարունակութիւնը կը կտրէ :

Այս տեղեաց բնակիչք ըստ կարողու-  
թեան , ոմանք լճակը կ'որոնեն , և այլք  
պրակոցաց տեարք , Աղրիտականին ալեաց  
վրայ կը նահատակիին : Միշտ խմբովին կը  
նաւարկեն ծանր ծանր յառաջ քալելով և  
միշտ ուսկանին բովանդակածը որոնելով :  
Նաւակ մը իրենց հանասլազօրեայ սպաս-  
արկուն է . մինչդեռ իրենք ծովու վրայ  
շահատակելով անոր ջրերը կը սուրկեն ,  
այն նաւակը պաշարտքեր կը հասնի , անոնց  
պիտոյքը կու տայ , ձուկը կ'առնու և առա-  
գաստը դարձնելով ետ կը գտռնայ ու վտ-  
ճառանոցը կը դիմէ : Անոնք կամաց կամաց  
գործը յառաջ կը վարեն . գիշեր ցորեկ ուռ-  
կանով ծովու վրայ կը քալեն , մինչեւ երկ-  
նից սպառնալիք մը ստիպէ զիրենք մօտ  
ցամաքատեղի մը ապաւինելու :

Այլ եղկելիք երբեմն ալ յանակնկալս  
փոթորկաբեր ամպերէ կ'ըմբռնուին . այն  
ատեն խռովեալ ծովը զիրենք աստանդա-  
կան կը վարէ , և դեռ պատսպարան մը  
չիգտած ծովակուր կը կորսուին , բաղմաթիւ

ընտանիք անլուր թշուառութեան մէջ  
ընկղմելով։

Այս ձկնորսք երբեմն ծովափին շատ մօտ  
ուռկանները կը ձգեն ու բաղդերնին կը  
փորձեն։ Ծովուն մէջ ընդարձակ կիսա-  
բոլոր միջոց մը կը պատեն, ու երկու խումբ  
բաժնուած՝ ծովափիը կ'իջնան, մէկմէկէ եր-  
կայն միջոցաւ բացակայ։ Ուռկանին երկու  
ծայրից լարերը ծանր ծանր իրենց կը ձգեն,  
կանոնաւոր քայլով միշտ իրարու մօտենա-  
լով և իրենց հայրենական երգերը հնչեցնե-  
լով։ մէկ քանի պրակոցք հեռուները ուռ-  
կանին բոլորը շարուած՝ անոր ձգուելովը՝  
իրենք ալ ցամաքին կը մերձենան։ Կիսա-  
բոլոր միջոցը հետզհետէ կ'անձկանայ, կ'ամ-  
փոփի, կը պղտիկնայ, ձկունք իրենց տագ-  
նապիչ շարժմունքներով զջուրը կ'եռացը-  
նեն, և վերջապէս ձկներով ծանրացած  
ուռկանը ծովեզրը կը հանեն։ Կողովք այլ-  
եայլ մեծութեամբ ձկներով կը լցուին, կը  
զեղանին։ ինչպէս կը խնդայ այն ատեն  
ձկնորսին սիրտը։

Հիտոյի ծովափիը յաճախ ըրած շրջագա-  
յութեանցս զուարճութիւներէն մէկը, այ ։  
տեսարանս էր երբեմն։ Այն ատեն այս ա-  
ւագուտից կղզին զբօսալի ամայութեան մը  
բնակարանն էր։ դէպ 'ի քաղաքը հայող ե-  
րեսը այգեստաներով զարդարած՝ ծովեզ-  
րը Աղբիականին ջրին ազատութեանը թո-  
ղուած էր։ միայնութիւնը սիրողք հոն տե-

զուանք ժուռ զալու կ'երթային իրենց մտա-  
ծութեանց ու ծովուն աղեացը հետ խօսե-  
լով։ Անկէ ցացար քանի մը տարի անցած  
է . և որչափ փոփոխութիւն չեն բերած  
այն աւազուաթից ամայութեան վրայ։

Այսօր շահախնդիրք ոմանք ողջոյն աւա-  
զուտին տիրանալով այն տեղւոյն մխայնու-  
թիւնը շփոթից և աղմկի վայր փոխեր են։  
Բաղանեաց երկու մեծաշէն տունք , իրենց  
բազմասենեակ թևերն մինչեւ ծովուն խորը  
կը ձգեն , անհամար պարապորդաց խում-  
բերուն զբօսատեղի ընծոյելով։ Ամառնա-  
յին եղանակին օրերը ծովուն մկանունք կը  
վիստան լուացուողաց զլուխներով։ Հոն-  
տեղի սրճանոցք հոծ են բազմութեամբ , որ  
կամ կը ճաշեն , կամ կը խաղան և կամ  
լուացողները գիտելով ճանձրութեան ժա-  
մերնին կը սպաննեն։

Հաղարաւորք են որ արդէն այս պարա-  
պութեանց կը զբաղին , և սակայն մերձա-  
կայ հոյակատ քաղաքը իր հիւրերն ու  
պարապարդները շարունակաբար շոգենա-  
ւուց միջոցաւ դէպ հոս կ'ուղարկէ։ Կառաց  
աղմուկը կը սաստկանայ , երթեւեկը կը  
յաճախէ , և այն նախնի վայրենի աւա-  
զուտք որ արդ 'ի ծառազարդ ճեմելիս փո-  
խուած են , երաժշտական փողոց հնչելո-  
վը՝ աղմկալից բազմութեանը շրջագնայու-  
թեան տեղիք եղած են։

Ա՛լ անցաւ կղզւոյս նախնի բնական վա-  
յելչութիւնը . արդ այն տեղեաց նախկին

յաճախողը չըզգարացն ախորժքը զոր երբեմն  
միայնութիւնը խնդրելով կը վայելէր։ Այն  
առեն սիրտը այն անդորրութեանը մէջ  
ընդարձակ հորիզոնին հետ կը բացուէր.  
թոքերն աղատ կը շնչէին և միտքը հոգե-  
րէ կ'անդորրանար։ Հիմա ընդհակառակն  
խռով շփոթ ու տաղտուկ անոր սիրտը  
կը պատեն։

Յառաջ ուրեմն, երբ ամենայն ինչ իր  
բնական վիճակին մէջէր և լռութիւնը խո-  
րին, այն աւազուտ բլրակաց վրայ անշուք  
խաչ մը տնկուած կար։ Ատէպ անոր քովէն  
անցնելով, մերթ վրան Աստուածածնայ  
պատկեր մը կախուած կը տեսնէի, մերթ  
անթառամ ծաղկանց պսակ մը, մերթ ալ  
փունջ մը վայրի ծաղկանց պարզաբար ա-  
ւաղին մէջ խոթած։

Այն անշուք խաչափայտին քովը շատ  
անգամ աղքատ ծերուկ մը նստած կը տես-  
նէի. ինչպէս թէ խաչին պահպանութեան  
յանձնարարութիւնն ընդունած ըլլար՝ այն  
տեղերէ անմեկին էր։ Այն ամայի աւազու-  
տից վրայ բոլոր տարին թափառելով, ծո-  
վափին ժժմակները կը ժողովէր. զորոնք  
ապա այցելու օտար ուղևորաց վաճառե-  
լով, սակաւապէտ կենաց պիտոյքը կը հայ-  
թայթէր։

Ես սովորութիւն ըրած էի ստէպ քովէն  
անցնելով զինքը բարեելու և ողջութիւնը  
հարցնելու։ Նա ցաւոտ աչքերը վեր վեր-

ցընելով կը նայէր ինձի, ու ժաղտելով երկու խօսք կը պատասխանէր . խեղճին սիրտը բեկեալ էր:

Օր մը համարձակելով մօտեցայ դարձեալ իրեն, որ ըստ սավորութեան խաչին քովը նստած էր ու խոր մտածութեանց մէջ ընկղմած կ'երեար:

— Ծերուկ, ըսի, շատ ժամանակ է քանի որ զքեզ միշտ հոս տեղուանք կը տեսնեմ. միթէ այս կղզին է քու հայրենի որորանդ :

Զարմացմամբ երեսս նայեցաւ և ապա տխրութեամբ աչքերը խոնարհեցինելով,

— Ոչ, պատասխանեց . հայրենեացս տեղին այս չէ, թէպէտ և ասկէ շատ հեռի ըլլալու չէր այն, թէ որ հիմա հայրենիք մը ունենալու ըլլայի :

Յետին ըսածը զարմանքս բերելով հետաքրքրութիւնս գրգռեց : Կը սպասէի աւելի բան մը լսելու, հայրենեաց անուանը տեղեկանալու . այլ նա լոեց, աչքերը տխրութեամբ գետինը սեեռեց, և տեսնեմ արցունիք մը աւազին վրայ գլորեցաւ: Տարակոյս չկար . ցաւոց պատմութիւն մը կար այն արցունիքին մէջ, և դառն յիշատակ մը այն խաչին ներքելը: Սիրտս զգաց ցաւակցութեան գրգիռը, և ամիջապէս խաչին մէկ կողմը աւազուտին վրայ նստելով,

— Ծերուկ, ըսի անոր, ներէ խօսքիս . բայց կը գուշակեմոր սրտի վէրք մը ունիս

ե սուզի ցաւ մը կեանքդ կը մաշեցնէ։ Ասիւ  
կայ երեսիդ վրայ կը կարդամ։ Բայց ովզ  
կայ աշխարհիս վրայ որ թեթև կամ ծանր  
վիշտ մը չունենայ . նոյն իսկ կեանքը վրշ-  
տաց ու ցաւոցքեռ մըն է առհասարակ ամեւ-  
նուս , որ ծնած օրերնիս իբր ժառանգու-  
թիւն տրուած է մեղի։ Աակայն արի մար-  
դուն միայն ձիրք մըն է այն վշտաց քե-  
ռան ծանրութիւնը թեթևեցնել։

Երեսս նայեցաւ ծերուկը , ու գլուխը  
շարժելով ,

— Բարեկամ , պատասխանեց , եթէ ե-  
րեսդ ստոյգ կը խօսի՝ կը գուշակեմ որ եր-  
բեք մեծ վիշտ մը սրտիդ անդորրութիւնը  
չէ խոռված . տպա թէ ոչ փորձ ըլլալու էիր  
այն վշտաց վէրքերուն որ ինչ և իցէ արիու-  
թիւն անզօր է գարմանելու։ Մխիթարա-  
կան խօսքը հեշտեաւ կ'ելլէ մարդուն քեր-  
նէն , այլ միայն հարուծեալ սիրտ մը անոր  
զօրութիւնը կրնայ չափել։

— Ծերուկ , պատասխանեցի ես գար-  
ձեալ , կը տեսնեմ որ վշտին փորձ մարդու  
մը պէս կը խօսիս . եթէ քեզի ծանր չըլլար՝  
կը փափագէի ցաւոցդ արկածը լսելու։

Ըսի և ուշադիր անոր երեսը նայեցայ ,  
հետաքրքրաբար անոր պատասխանին մնա-  
լով : Այլ նա լոեց իբր աարակուսեալ ու  
մտախորհ . և տպա տեսնեմ երեսը տւելի  
այլայլութիւն մը առաւ որ սրտի սաստիկ քե-  
կում մը կը նշանակէր։ Շիտակը այն ատեն-  
կոկիծ մը զգացի յիս , մտածելով որ գուցէ

Հարցմամբս անոր անդորրութիւնը խռովիքը  
էի , անցեալ գառնութեան մը յիշտատկը  
անոր մատցը մէջ զարթուցանելով :

— Գուցէ հարցմունքս քեզ վիշտ կը բե-  
րէ ծերուկ , ըսի անոր :

— Ե՞ն , ոչ պատասխանեց տխրութեամբ  
ծերն . պէտք չկայ որ հարցմունքդ սրախս  
մէջ ցաւ մը նորոգէ : Այս խաչն որ կը աես-  
նես՝ շատ տարիներէ ՚ի վեր սիրոս տակը  
թաղած է . միայն ատոր մէկ հայեցուածք  
մը բաւտկան է բոլոր անցեալ գառնու-  
թիւնս նորոգելու :

— Ուրեմն , ըսի , թէ այդպէս է , այդ  
խաչը մեծ արկածի մը յիշտակարան ըլ-  
լալու է :

— Ե՞ն , այո՛ . և այնպիսի գտոն արկածի  
մը որ ոչ երբեք կը հնանայ :

— Ո՞ զիտէ , համարձակեցայ ըսելու ,  
գուցէ տարաժամ մահու մը ակնարկու-  
թիւն մըն է :

— Այո՛ , պատասխանեց հառաջանքով , և  
աչքերն արցունքով լցուեցան :

— Ներէ , ըսի գարձեալ , ցաւակից հե-  
տաքրքրութեանս . գուցէ եղբօր մը կամ  
սիրելի զաւակի մը տարաժամ մահն է որ  
կու լսս :

— Այո՛ , պատասխանեց տխրութեամբ .  
այլ ոչ միայն սիրելի զաւակի մը , հապա-  
նաև ողջոյն տանս և բոլոր բարօրութեանս  
անդարմանելի կորուստն է որ զիս այս ցաւ-  
ոց վիճակը հասցուց : Բայց եթէ բարե-

սիրտ հետաքրքրութիւնդ կ'ուղէ իմցաւալի պատմութիւնս լսել, մամկ ըրէ. գուցէ ցաւակցութիւնդ սրախս դիւր մը բերէ:

Աչքերս իրեն ուղղած՝ լուռ և ուշադիր անոր պատմութեանը պատրաստուեցայ: Ծերը քիչ մը լութեամբ գետինը նայելէն ետե, այսպէս սկսաւ ըսել.

Գիտես որ Մալամոքի ջրանցքին հանգիւ պակաց կողմը Անբիէո խեղճ ձկնորսաց բնակատեղին է. զսր ոչ քաղաքի մը և ոչ գիւղատեղւոյ մը կրնամնմանցնել. կղզւոյ մը դէպ 'ի երկայնքը ետեէ ետե շարուած աղքատին տուներ են, ողորմելի աղքատութեան մը բոյն: Զկայ ուրիշ ապրուստի միջոց՝ բայց եթէ ձկնորսութիւնը, որու շնորհիւ չմեռնելու չափ կ'աողը մարդ: Եթէ երբեք հոն երթալու առիթ ունենաս, կը տեսնես որ կնիկէ ու տղէ դատ ուրիշ մարդու չես հանդիպիր. ծերք ու երիտասարդք շարունակ լճակը ձկնորսական զբաղանաց կը հանապաղորդեն:

Արդ ես ալ նոյն տեղւոյն ծնունդ եմ և մի և նոյն խեղճութեան արուեստին հետամուտ էի յառաջ: Եթէ ճոխ մէկ մը չէի այն ատեն, այլ գոնէ Աստուծոյ օրհնութիւնը շարունակ տանս մէջ կը շրջէր:

Երեք որդւոց հայր ըլլալով, կը յուսայիթէ ծերութեանս մխիթարութիւնը ասլահոված էր: Աղքատութիւնը հեշտեաւ կը տարուի երբ խաղաղութիւնը տանը մէջ ըլլայ.

և այդ խաղաղութիւնը որդւոցս խաղաղասէր բարուքը տանս երջանկութիւնն էր :

Սակայն աստուած չէր ուզած որ խապառ ես նոյն երջանկութիւնը վայելեմ։ Առաջին զաւակս ծովակուր կորսուեցաւ. երկրորդն խսկ քիչ մը ետքը ծանր ախտիւ ծանրացած, գերեզմանը մտաւ։ Կը մնար երրորդը, ինձի ու մօրը մի միայն մխիթար։ Այլ ինչպիսի տղայ. չորեքտատանամեայ հասակին մէջիր ժրութեամբ ու քաղցր բարուքը բոլոր կղզւոյն օրինակ էր։ Մօրն խսկ աչացը բիբն էր զոր ոչ երբեք կրնար քովէն հեռացնել։ Խեղճ գէգոս, հիմա քսանուերկու տարուան կտրիճ մը ըլլալու էր, թէ որ չար բաղդս զինքը մահու ձեռք չմատնէր։ Այլ ինչ օգուտ. ճակատագրեալ դատակնիք մըն էր։

Աչքդ դարձուր մէյ մը ծովուն վրայ, տես ինչպէս անդորր է ատոր կապուտակ երեսը։ Ահա այդպիսի խաղաղ երես մ'ունէր նաև մեկ օր մը ասկէ ութ ամառ յառաջ. այսօրուան ալէս արեւը պայծառ կը փայլէր և հովը հաղիւ թէ թեթե մը կը զգացուէր։ Այն անդորրութիւնը բոնի ըզմարդ ծովու վրայ կը ձգէր. և ձկնորսն խսկ չէր կրնար այդպիսի առիթ մը իր արուեստին յաջողութեանը չծառայեցնել։

Ես նոյն օրը տունս կը գտնուէի, երբ տեսնեմ երեկոյեան գէմ խումբ մը բէլէստրինացի պրակոցներու գէպ 'ի վար նաւելով մեր տեղւոյն ծայրը խարիթիս նետեցին։

Մենք ձկնորսքու, այս այլ և այլ կղզեկաց  
ընակիչք, մեկզմէկ կը ճանչնանք . և եթէ  
ազգականութեան կապը չկոյ մէջերնիս,  
այլ գոնէ իրարու ծանօթ ու բարեկամ ենք,  
ինչպէս նաև արուեստիւ ու խեղճութեամբ  
ալ իրարու հաւասար:

Այսպէս ես ալ այն նաւուց մարդիկնե-  
րուն ծանօթ ու բարեկամէի. որով յետ մէկ-  
զմէկ ողջունելէն, տեղեկանալով կ'իմա-  
նամ որ քանի մը օրուան համար միայն ծո-  
վուն խորը խաղալու էին ձկնորսութեան  
գործին: Ստոյգն ըսելով այն օդուն անգոր-  
րութեան գեղեցկութիւնը վառեց զիս ալ  
անսնց ընկերանալու. և որովհետեւ թիա-  
վարի ալ պէտք ունէր նաւակի մը տէրը,  
չյապտղեցայ գաշնադիր ըլլալով չուոյ պա-  
տրաստութիւնս տեսնելու:

Բայց չար բաղդս ուղեր էր որ իմ որդիս  
ալ, զէգոն, նոյն նաւուց չորս կողմը գե-  
գերի, և հոն ուրիշ հասակակից տղայոց  
հանգիստելով որ իրենց հարց ու եղբարց  
գործին կ'ուղեկցէին, վարեցաւ ինքն ալ  
հետս գալու:

Ո՞չ, ինչպէս ցաւ է ինձի հիմա մտածել  
թէ ինչու մաիկըրի անոր խնդիրքին: Այլ  
եղելի աղան նախանձակից միւս տղայոց  
կ'աղաչէր, կը պաղատէր ինձի մինչեւ լոլու  
չափ. այնպէս որ սիրոս չդիմանալով զի-  
ջոց խնդրոյն: Ի՞նչ ուրախութիւն էր որ  
ցցուց . գեռ ևս կարծես թէ կը տեսնեմ ա-  
նոր խնտումերեսը և զուարթ ոստոստելը:

Ատկայն դժուարութիւնը զմայրը համազելն էր, որ չէր ուղեր տեղիք տալ: Միացն քովման հեռացնելու մասնաթեանը դող կ'ելլար. հասլա անոր ընդարձակ ծովուն վրայ գանուելուն ինչպէս կրնար հանդուրժել: Լալովկ'ըսէր ինծի:

— Դու գիտես որ մէկը ծովը տուաւ տարաւ. և հիմա ուրիշ մխիթարութիւն մը չէ միացեր ինծի ասկէ զատ. թէ որ փորձանք մը հանդիպի ատոր, ալ մահը լաւագոյն է ինծի:

Ես օդուն անդորրութիւնը առիթ առնելով կ'ասլահովցնէի զինքը որ չվախնայ, այլ թոյլ տայ տղուն այդ անմեղ զբօսանքը, ու երդմամբ կը խոստանայի նորէն տղան ողջ առողջ ձեռքը հասցնելու: Եւ երբ տեսնելով որ յանձն առնուլ չէր ուղեր, այն ատեն սիրտնեղութեամբ կանչեցի:

— Կին դու, մի հակառակիր ըսածիս երեակայական երկիւղի մը համար. թոյլ տուր ըսածս ըլլայ. և անմիջապէս տղուն նշան ըրի որ նաւը երթայ:

Խեղճ մայրը բեկեալ սրտիւ ու խղդուկ ձայնով մը, որ գեռ ես սրտիս մէջ կը հնչէ,

— Աղէկ, ըստու. թողերթայ, որովհեան չունիմ մէկ մը որ խեղճութեանս վրայ գութ ունենայ: Բայց գիտցիր որ եթէ տըղուն չար սկատահար մը հանդիպի ալչյուսաս մէյմըն ալ զիս տեսնելու: Այլ ո՞հ.

ինչպէս թոյլ կու տամ այդ բանին, սիրոս  
կրօրծես թէ ձախորդութիւն մը կը դռւ-  
շոկէ:

Աս ըսելով արտասուք կը թափէր: Խոկ  
ես առանց իրեն ուշ գնելու պէտք եղած  
պատրաստութիւններս կը տեսնէի որ ճամ-  
պայ իցնամ: Երկնից պարզութիւնը և ծո-  
վաւն անդորրութիւնը ձախորդութեան մը  
կարելիութիւնն խոկ մաքէս բոլորովին կը  
հեռացնէին:

Նոյն գիշերը նաւերուն մէջ անցուցինք,  
իշտ պատրաստ մնալով ճամբայ ելլելու:  
Հոն տղաս միւս աղայոց հետ ընտանեցած՝  
կը խաղար, կը խնտար, նաւէ նաւ կը ցատ-  
քէր: Մեծ ծով երթալու մտածութիւնը  
քունը աչքէն տարեր էր. խեղճ տղան, և  
ոչ մտքէն կրնար անցունել որ դէպ՚ի մահ  
կը գիտէր:

Գիշերը ամենագեղեցիկ էր. լուսին մը  
խոր հոն երկնից վրայ՝ որ երբեք ուրիշ մը  
սնանկ պայծառ չեմ յիշեր: Զուրը լուսա-  
որ գորգ մը կը նմանէր. լուսութիւնը խորին  
էր և անդորրութիւնը կատարեալ: Վիով-  
անիւ ամենայն ինչ բարեաց աւետաբեր  
ցերենար: Այլ ընդհակառակն երեք օր  
տարը ինչ ցաւալի արե պիտոր ծագէր մն-  
իլ:

Առաւօտեան արշալոյսը հաղիւ թէ սկսէր  
էր երկնից արեելեան հորիղոնին նսեմու-  
թիւնը քիչ մը լուսաւորել, երբ ծերագոյն  
հենորսաց արթնեալովը ողջոյն նաւատար-

մը խլրտեցաւ : Մէկէն պարանք լուծուեցան , խարիսխար վեր առնուեցան , և ամենքը ձեսքերնին թիոց կարկառելով ցամաքէն բաժնուեցանք : Խնչ ուրախութիւն էր ամենուն վրայ : Ամենան սիրող զուարթէր , ամենուն յոյոը յաջողութեան ելիւք վառեալ . երդ ու զուարթութիւն էր բոլոր ճամբան : Ո՞վ կրնար գուշակել որ այն անդորրութիւնը գերեզմանի մը լռութեան սկիզբն էր : —

Այս խօսրին վրայ ծերն առ վայր մը լըռեց . տեսնեմ աչքերը արցունքով լեցուն կը փայլէին : Անցեալ յիշատակները բոլոր իրենց սաստկութեամբը խեղճին մտացը առջին կը ներկայանային :

— Կը ցաւիմ , լսի իրեն , որ իմ հետաքրիրութիւնս պատճառ կ'ըլլայ-սրաիդ ճըմլելուն :

— Ահ , ոչ . պատասխանեց . ալ սիրոչէ մնացեր ինձի . էութիւնս ողջոյն թաղուածէ այս խաչին տակ , և միայն ստուերի մը սլէս կը շրջիմ , մնալով անհամբերութեամբ այն ժամուն որ ես ալ այս հողուն տակ ամփոփուիմ : Բայց թող շարունակեմ քեզի ցաւոցս պատմութիւնը :

Առաւօտեան արեւը հետղհետէ մեր տռջեէն վեր կը բարձրանար , քանի որ մենքդէսլ 'ի ծովուն ներսերը կը խաղայինք : Հետղհետէ ետենէս թողած ցամաքը կը մթննար , կը նրբանար , կը սքօղէր և վեր-

ջառակս հորիզոնին վրայ իբր գիծ մը կ'անց-  
յայտէր : Հուսկ ուրեմն կէսօրուան դէմ  
ծովուն վրայ գագարեցանք կերակրոյ պա-  
տրաստութեան զբաղելու . . զոր զուար-  
թութեամբ լմնցնելով , ուռկաներուն ձեռք  
կը դնէինք գործին սկիզբն ընելու :

Ի՞նչ ուրախութիւն էր մեր սրտին , երբ  
առաջին փորձին որսը ջրասոյզ մակուկաց  
մէջ ամբարեցինք : Յաջողութիւնը մեզի կը  
ծիծաղէր կարծես :

Այսակս անցաւ առաջին օրը և գիշերը  
վրայ գալով գեղեցիկ լուսնի մը շեշտ ճա-  
ռագայթից տակ՝ նաւակներուն մէջ փոռւե-  
ցանք , քանի մը ժամու հանգիստը վայե-  
լելու . մինչև վերջապէս լուսացաւ եր-  
կրորդ օրը որ մեզի գուժաքեր պիտոր ըլ-  
լար :

Ճաշաժամը սովոր ուրախութեամբ ան-  
ցուցինք . խորոված ձկունք մեր այն հար-  
կինքը պատուեցին . որմէն ետքը դեռ գոր-  
ծին շարունակութեան ձեռք չզարկած ,  
քիչ մը հանգիստ խնդրեցինք :

Բայց երբ նորէն սթափելով գործին  
ձեռք երկնցուցինք , տեսնենք հիւսիսային  
հորիզոնին վրայ ամսոց գլուխք սկսան  
երենալ : Մեր կլիմային փոփոխութեանցը  
տեղեակք , հարկ էր ուշ դնէինք այն փոքր  
սպառնալեաց նշանին . այլ մենք գործին  
զբաղած անփոյթ եղանք : Եւ երբ հեռաւոր  
որոտման մը խուլ ձայնը ուշագրութիւնիս  
իրեն հրաւիրեց , շատ ուշ էր : Ամենքս

դառնանք նոյինք այն ամսոց հետքը վեր-  
ջին երազութեամբ հօրիզոնին վրայ ըս-  
պառնալից դիզուելով կը բարձրանային :

Բայց և այնովէս արեմուարը պայծառ էր,  
և արեն որ հետղհետէ իր մուարը կը խո-  
նարհէր, մեղի վտանգաւոր վերջմը գու-  
շակելչէր թողուր :

Ի վերայ այսր ամենայնի ծերագունից  
խորհրդին հպատակ, գործիքները կամիու-  
փենք՝ որ ցամաքը մօտենալու փութանք :  
Այն ամպերն ամենուս երկիւղ կ'աղդէին .  
անոնց երազ ընթացքը զմեղ կը վախցնէր  
յանկարծական փոթորկի մը սպառնալի-  
քէն : Չուարթութիւննիս մարտճ՝ թիոց  
ձեռք կը զարնենք, երկիւղի աչօք այն ամ-  
սոց նոյելով, որ երազութեամբ յառաջ  
կու գային :

— Հիւսիսային հօրիզոնը ամբողջ գո-  
ցուած՝ սպառնալից թևեր չորս կողմէկ'արծ-  
կէր : Մութ ամպեր կը դիզանային մէջեր-  
նէն փայլակներ հատանելով : Գոռումը  
հետղհետէ աւելի զօրաւոր կը լսուէր, և  
արեն որ ցայն ատեն պայծառ մնացեր էր,  
թեթև մը կը սքօղէր, և հուսկ ուրեմն ամ-  
սոց ետեղ կ'անյայտէր : Եւ սակայն մենք  
ցամաքէն հեռու կը թիավարէինք ընդար-  
ձակ ու խոր ծովու մը վրայ, որու ալիք-  
ներն արդէն կը սկսէին յուզիլ :

Ահեղ փոթորիկ մըն էր որ վրանիս կը  
քալէր, որու չար հետեւանքներէն ազա-  
տելու համար հարկ էր ամենայն ճիզն թա-

փել : Եւ ահա մինչ մենք միջոց շահելու կ'աշխատինք, փոթորկին առաջին հողմը կը սկսի ծովուն վրայ քալել անոր ջրերուն յուղմունքը սաստկացնելով . շուտ մը առագաստները կ'ուսին և զնաւերը բռնութեամբ վարելով ալեաց վրայէն կը սահեցունեն :

Բայց որչափ ալ մենք որանալով յառաջ կը վաղենք, ամսոց երագընթաց սպառնալքին յաղթել չենք կրնաք : Ամենայն ինչ գուշակել կու տայ որ դեռ ցամաք չհասած փոթորկը զմեղ պիտոր պատէ :

Դու ալ ծանօթ ըլլալու ես, շարունակեց ըսելու ծերը, մեր լճին մթնոլորտին յանկարծագէալ փոփոխութեանցը . դիտած ըլլալու ես ամառ ատեն ինչ երագութեամբ եը հասնին անակնկալ փոթորիկը և ինչպէս աղետաբեր են ամեն անգամ ծովուն վրայ գտնուող գժբաղդներուն : Գուշակէ ուրեմն մեր վիճակը այնպիսի ահեղ ժամանակ և այնպիսի անսլատսպար տեղ : Ամենուս աչքը դէալ 'ի ցամաքն է, զոր կարծես թէ մշուշգծի մը պէս կը նըշմարենք . սակայն ժամուց պէտք են անոր հասնելու . և հանգերձ այսու փայլակն իր ձախորդ լուսովը աչքերնիս կը շացնէ, մինչգեռ կայծակը մօտանց ահեղագոչ կը գոռայ ու սպառնալից ծովուն կ'ընդհարի :

Այլ յանկարծ այն ալէկոծ հողմը կ'իջնայ, խոշորցող ալիքները կը հեղանան, և անակնկալ անգորրութիւն մը կ'իջնայ

այն ջրային տարեր վրայ : Արդեօք փոթորկին փարատումը կ'աւետէ, ամենուս սիրտը թեթև յուսոյ ուրախութիւն մը կ'իջնայ : Աակայն ծերագոյնք, հմուտք և փորձք փոթորկաց, խիթալի նշանին ազգը կը զգան, և խկոյն արթնութեան պատուէրը կուտան : Թիտավարք թիոց ուշագիրք, և ղեկավարք ղեկին սլլոււած, աեղերնին արթուն կեցած են, մինչդեռ այլք առագաստից վրայ կը հսկեն, որ թեթև վտանգին վար առնուն :

Փոթորկաբեր ամակեր երագընթաց գըլխընուս վրայէն կ'անցնին, փայլակ, կայծակ և որոտում ցրուելով մեր չորս դին : Այլ յանկարծ սաստիկ լոյս մը այն սև ամպերը ճեղքելով, ահեղ որոտման գուռումը անմիջապէս մօտանց ականջնիս կը խլացնէ ու սրտերնիս սարսափով կը լեցնէ : Հազիւ թէ ամենքս շլացեալ աչքերնիս բանալով զմեղ կը խաչակնքենք, անդիէն զարհուրելի հովու մը շունչը առագաստները պատռելու չափ բռնութեամբ ուռեցնելով, նաւակնիս կործանելու չափ՝ աշեաց վրայ կ'ընկողմանէ :

Փրփրացեալ ալիքները կը սկսին մէջը լեցուիլ, և ամենուս սրտէն սարսափի ազաղակ մըն է կը փրթի :

Ահաւոր փոթորկին սկիզբն էր : Խսկոյն առագաստները վար կ'առնունք և միայն թիոց ու ղեկին զմեղ կը յանձնենք :

Մինչև ցայն ատեն ես թիուդործիս ու-

շաղիր վտանգին գրեթէ անզդայ էի։ Յան-  
կարծ աչքերս չորս կողմս շրջելով, այն  
զիզացեալ ամսոց սպառնալից ահաւորու-  
թիւնը կը տեսնեմ ու սրտիս վրայ երկիւղ  
մը կ'իջնայ։ ծովի որ հետզհետէ աւելի կը  
յուղուէր, լեռնացեալ ալիքներ կ'երևցնէր  
ինձի, որ զմեզիսկ մերթ վեր երկինքը կը  
բարձրացնէին և մերթ ալ վար խորխո-  
րատը կը գահավիժէին։ Մթութիւնը հետ-  
զետէ զմեզ կը պատէր և ցամաքին հետքը  
և ոչիսկ կ'երևնար։

Այն ատեն ստոյգ սրտի սարսափի մը  
զգացի, և այն ահաւորութեան մէջ տղաս  
միաքս եկաւ և անոր կենաց վտանգն ըմ-  
բըսնեցի։ Վախիս մէջ զինքը անունովը  
սկսայ կանչել. այլ աւազ, յիշեցի որ միւս  
տղայոց հետ ուրիշնաւակի մը մէջ էր։ Ան-  
զգայ մեքենայի մը պէս թիավարելով,  
աչքս չորս դին կը յածեցնէի՝ անոր գըտ-  
նուած նաւակը տեսնելու. այլ փոթորիկը  
բոլոր նաւերը ցրուեր էր, և մթութիւնն ալ  
հետզետէ այնպէս կը թանձրանար՝ որ  
կարելի չէր հեռու տեսնալ։

Փայլականց, կայծականց և ծովու կա-  
տաղութեան հետ կարկտախոառն անձրե-  
մըն ալ սկսաւ վրանիս թափիլ։ Եղկելիքս  
բոլոր այս տարերաց կատաղութեանը գէմ  
կենօք չափ կ'աշխատէինք, թողլով հո-  
վուն ու զեկավարին հմտութեանը որ զմեզ  
գէալ ՚ի ցամաք ուղղէ։

Ո՞հ, ի՞նչպէս կարելի է բացատրել քեզի

այն անձկութեան ժամկերն որ այն տլէտաւտան նաւուն մէջ անցուցի։ Մէկ կողմանէ տղուս վատանգը աչացս առջեւ կը ներկայանար, որ կարծես թէ ահուգովավ զիս կը կանչէր. միւս կողմանէ այն փայլականց չարագուշակ լուսոյն մէջէն կարծես թէ զարհուրած կինս կը տեսնէի, որ այլ սյլած գիմօք, սարսափած ու մաղերը արձակ հովուն տուած, — « Անզգամ կը կանչէր, չէ՞ ըսեր քեզի որ տղաս չար մահու կը տանիս » : — Եւ այլ երբեմն երկիւղն այնպէս կը ջերմացնէր երեակայութիւնս, որ կարծես թէ հովուն սուլող ձայնը տղուս ողորմագին աղաղակը ականչիս կը բերէր։ Ինձի կ'երեար ինչպէս թէ ծովը կործանած ինձմէ օգնութիւն կը սպազատէր։ Այն ատեն սարսափած, շուարած և ինձմէն գուրս ելած, չորս կողմս կը նայէի, ջանալով փայլականց վայրկենական լոսովը միւս նաւերուն վիճակին տեղեկանալ։ Այլ ունայն աշխատանք. ոչ աչք և ոչ ձայն կը զօրէր այն գժոխացին մութին ու խառնաձայնութեան յաղթելու։ Ուրիշբան կարելի չէր տեսնել, ուրիշբան կարելի չէր լսել, բայց եթէ հովուն սուլող բռնութիւնը, որոտմանց գոռումը և ալեաց փրփրագէզ կատաղութիւնը, որ նաւուն կողերը խորտակելու չափ կը բազխէին։ Ա՛լ գրեթէ բոլորովին յուսահատ հովուն ուղղութեանը նաւը տալով, կը թողէինք որ բաղդը մեղի առաջնորդէ։

Բայց և այնպէս խաբէական ակնկալութիւն մը կը յուսացնէր զմեղ թէ գուցէ փոթորիկը կարճատե անցք մը ունենայ. այլ ունայն յոյս։ Ճամ մը ողջոյն զմեղ կ'ալէկոծէր, և գեռ ևս ցամաքէն հեռու կը դտնուէինք իբր ալեաց խաղալիկ, մերթ վեր ելլելով ու մերթ անդունդը ինջնալով։

Ծղուս վտանգին գաղտփարն այնպէս լքուցած էր սիրոս, որ տարերաց կատաղութեանը զրեթէ անզգայ էի։ Շարունակ աչքերս աղէկ բացած, այն մթութիւնը կը հետազօտէի. վերջապէս երեակայութիւնս սկսու ինձի սառւերներ երեցնել. կարծես թէ միւս նաւերը կը տեսնէի որ մեր քովէն կը նաւէին և երբ ներքին ուրախութեամբ մը լցուած, աղդը կանչել կ'ուզէի, յանկարծ նաւերնիս լեռնացեալ ալիքէ մը գահավիժելով, սաստիկ հարուածի մը ցընցմունքը կ'ընդունի, որ ամենուս սրտէն աղաղակ մը փրցնելով թիերը կորսնցնել կուտայ։ Անոր յաջորդած ալիք մը դարձեալ առանց ժամանակ տալու զմեղքարձրացնելով ահազին հեռաւորութեամբ անդին վար կը նետէ. նաւը կը խորտակի ամենքս ծովը կը կործանինք ալեաց հետ կոռւելով։ Այլ մինչդեռ մենք ջրին հետ կը կոռւինք, յանկարծ ոտքերնուս ներքեւ գետինը կը զգանք։ Շուտ մը ջրին մէջ կը կանգնինք, և աճապարելով ալեաց առջեէն կը քալենք ու ցամաք կ'ելլենք. ծովը զմեղ այս լիտոյին ծովափը նետած էր։

Այսըսելովծերուկն՝ այն անդորրի ծովառն  
վրայ նայեցաւ, և ինչպէս թէ գտան յիշտ-  
տակէ մը նեղուեէր, ձեռքը ճակատին տարաւ  
և առ վայր մը աչքերը գոցեց։ Ազա ձեռ-  
քը վար տանելով՝ տխուր գէմքը ցցուց և  
այսպէս շարունակեց պատմութիւնը։

Անմիջապէս որ ցամաքը ելլայ, իբր յի-  
մարեալ սկսայ ծովափին վրայ վեր վար  
վազել, և տղուս անունը՝ տալով բարձրա-  
ձայն կանչել։ Ամեն խորտակող ալիքին  
վրայ կարծես թէ անոր նաւը կը տեսնէի,  
և դէպ՚ի անոր կը վազէի օդնութեան ձեռք  
մը կարկառելու։ Այլ ունայն խորկանք.  
միշտ մի և նոյն թափուր ալիքներն էին որ  
կատաղութեամբ ոտիցս ներքեք փրփրա-  
լով կը խորտակէին։ Եւ սակայն ես առանց  
յուսահատելու իմ խուզարկու ընթացքս  
կը շարունակէի, և ամեն հանդիպողիս կը  
հարցնէի տեղեկանալու։ Այլ մէկէ մըն ալ  
ստուգութիւն մը առնուլ կարելի չէր։

Այսպէս խռովութեան և տագնապի մէջ  
անցաւ գիշերը և արշալուսոյ առաջին շա-  
ռաւիղները սկսան այն արհաւրաց տեսա-  
րանը լուսաւորել։ Հովք սկսաւ նուազիլ,  
այլ ոչ իմ սրտիս տագնապը, որ գլխատ-  
ման գնացողի մը կը նմանէի։ Ամեն հան-  
դիպողիս լուր կը հարցնէի, և ամենէն մա-  
հագոյժ բօթը լսելու կը սպասէի։ Այլ այն  
սակաւք որ միւս նաւերով նոյն ցամաքը  
նետուեր էին, ուրիշներուն ինչ եղած ըլ-

լուը չեին զիտեր . որով կարելի չէր տղուս վրայ ստուգութիւն մը տանուլ : Եւ սակայն գեռ ևս յուսոյ նշոյլ մը կը ջանար զիս խաբելու :

Աչքերս այն ալէ կոծեալ ծովուն վրայ սեւ ւեռած' նաւու մը հետքը կը փնտռէի : Այլ թափուր էր ամենեին , և միայն ալիք տւեաց վրայ փրփրալով կը դլորէին : Կարմիր արեն իսկ որ հորիզոնէն ելլելով այն խառնակութեան տեսարանին վրայ ճառագայթ ները սկսաւ տարածել , ինծի կ'երենար թէ որդւոյս արեամբը ներկեալ էր . անանկ որ անոր տեսութիւնը աչացս ատելի էր :

Վերջապէս փրկեալքս կը ժողովինք ու մէկզմէկ կը համրենք . տասուերկու պրակոցներու մէջէն ութ հատին մարդիկը միայն կան , որոնց նաւակը ծովափին վրայ կամ խորտակեալ կան և կամ ընկողմանեալ : Չորս նաւք պատկաս են . տարակոյս չկայ , ձախորդութիւն մը սլատահած ըլլալու է : Եւ Աւազ . տղուս նաւն ալ պակասներուն թուէն է :

Այլայլած , խռոված ու յուսահատ՝ դէպ 'ի վար կը վազեմ , և տհա հոն տեղուանք , ուր հիմա այն մարդիկը կը տեսնես , խորտակեալ նաւու կոտորք կը նշմարեմ . այն մնացորդաց մէջ գիտկ մը կայ , որ տախտակին պլլուած կիսով չափ աւազին մէջ ծածկուած է : կը վազեմ , վեր կ'առնում , կը նայիմ , և յուսահատութեան ողբ մըն է կուրծքէս կը հնչէ : Իմ տղուս գանուած

նաւուն ծերն է : ԱՌ տարակոյս չկայ . տրդաս կորսուած է խօսլառ և յոյս մը ունենալու չէ ամենեին :

Յուսուահատած կուրծքո կը բաղիսեմ , անիծելով այն ժամն որ ցամաքին վրայ ոտքո կոխեցի . լուկ'ուղեմ , այլ տրտասաւքո ցամքած է և միայն հեծկլտանքս կը լոււի . և մինչդեռ մարտած աչքերո տաղիս անգին կը յածեցնեմ , տեսնեմ ցցուած բան մը կայ ջրին մէջ . հոնքայլս առնելով աւաղին տակը թաղուած դիտկ մը վեր կ'առնում ... և ...

Հոս ծերը խօսրը շարունակել չկրցաւ , հեծկլտանքը ձայնը կտրեց և արցունքը սկսաւ վաղել :

— Անշուշտ , ըսի , տղուգ դիակն էր :

— Այո , պատասխանեց . իմ՞Գէգոս էր . աչքերը գոցած էր այս լուսոյն , այլ անմեղութեան զուարթ ժպիտ մը գեռ ևս շրթանցը վրայ կը նկարուէր : Հրեշտակ մըն էր որ անմեղութեան քունը կ'ըլլար , այլ քուն մը որ ոչ երբեք պիտորթօթափէր :

Ես զինքը գրկած աւաղին վրայ կը բերեմ ու վրան ընկած երակը կը փնտռեմ . ականջո սրտին վրայ կը հանգչեցնեմ ու կաթոգին կենդանութեան նշան մը կը փընտռեմ : Այլ ունայն յոյս . կեանքը բոլորովին թուղած էր զինքը :

Այն վայրկեաններուն մշուշգաղափար մը կայ մտացս մէջ . բայց կը յիշեմ որ մեռնելու իղձ մը զիս կը ատգնապէր : Տղուս

պազած ձեռքերը ձեռացս մէջ բռնած ժըսկ-  
տելով անոր անզգայ երեսը կը նայէի ու  
մտօքս անոր խօսելով, — ես ալ, Գէգո,  
հիմա քեզի կու գամ, կ'ըսէի. ես ալ այդ-  
ալեացը մէջ հիմա կը խղդուիմ. սպասէ,  
հիմա ահա քեզի կու գամ: — Յիմարեալ էի:

Յանկարծ վեր նետուելով, ձեռքերովս  
կատազաբար գլխուս կը զարնեմ և վա-  
ղելով դէպ ՚ի ծով նետուելու կ'երթամ:  
Այլ աչքերու մթնցած էին և ուր երթալս  
չէի գիտեր. յանկարծ վար կործանելով  
անզգայ գետինը կը գլորիմ:

Զեմ՝ դիտեր որչափ ատեն այն անզգա-  
յութեանը մէջը մնացի. այլ երբ նորէն  
աչքերս այս լուսոյն բացի, սաստիկ ջերմէ-  
մը գլուխս կ'այրէր: Փովս գթած պառաւ  
մը նստած զիս կը դարմանէր: Ընկերներս  
որ զիս անզգայ գետինը պառկած գտեր  
էին, այն տնակը զիս կրեր տարեր էին, որ  
հոն ծառոց մէջ կը տեսնես: Զելմը զիս  
սաստիկ կը տանջէր. տղուս դիակը շա-  
րունակ աչացս առջեն էր, ու ներքին կա-  
տաղութիւն մը զիս անձնասպանութեան  
կը մղէր:

Եօթնեակ մը ամբողջ մահու ու կենաց  
հետ կոռուեցայ. հուսկուրեմն ջերմս նուա-  
զեցաւ, և ապա ոտք ելլելով կրցայ տնէն  
ելլել. այլ միւս բօթաբեր լուրն իմանալու  
համար: Կինս չկարենալով հանդուրժել  
տղուն կորուստին, երեք օրուան մէջ յե-  
տին շունչը աւանդեր էր:

Այս յետին հարուածին պատրաստ էի .  
այնպէս որ վիշտը սկզբան ազդեցաւթիւն  
չէր ըներ: Եւ յիրաւի այսպէս է մարդ .  
երբ ետևէ ետև թշուառութիւնը վրան կը  
հասնի, յուսահատ անզգայութեան մը մէջ  
կ'իցնայ, և ստուերի մը ոլէս կը շրջի: Նոյնը  
եղաւ ինծի ալ: Անզգայ՝ այս ծովափին վը-  
րայ կը պտտէի, առանց մտածութեան, ա-  
ռանց խրհրդածութեան՝ այդ ընդարձակ  
ծովը գիտելով: Բայց տունս դառնալ ան-  
հարին կ'երեար ինծի. կարծես թէ կնոջս  
ստուերը զիս անկէ կը հալածէր: Շատ ան-  
գամ մինչև կղզւոյս ծայրը կ'երթայի և  
անկէ միւս ափին վրայ նայելով զարհու-  
րած ետ կը դառնայի, իբր անիծեալ ոք  
անկէ փախչելով:

ԱՌ տեսայ որ ամենայն ինչ լրացեալ էր  
ինծի համար: Երդուայ մէյ մըն ալ տունս  
չմտնելու, և ոչ այդ ծովուն ջուրն իջնալու  
որ իմ բարօրութեանս դահիճն եղած էր:  
Հապա միշտ այս ամայութեանս մէջ պտը-  
տելով, այդ ծովը շարունակ անիծեմ: Այո՛,  
այդ ծովը անիծեմ՝ միշտ՝ որ իր անդորրու-  
թեան ատեն այնպէս հրապուրիչ է . այլ  
երբ կը խռովի՝ անողորմ գազան կը փո-  
խուի կ'ըլլայ:

Նստայ ձեռօքս այս անարուեստ խաչա-  
փայտը շինեցի, և հոս տեղ աւազուտին  
վրայ տնկեցի. ուր ամեն օր գալով ան-  
ցեալ բարօրութիւնս կը յիշեմ և թշուա-  
ռութեանս վրայ մէկ քանի արցունք կը

թափեմ։ Հիմա գիտես ահա թէ ինչու համար շարունակ հոս կը յաճախեմ։ Այս խաչին ներքեց և այս աւաղին տակ, սըրտիս երկու ամենասիրելի առարկայից յիշատակը թաղուած կայ։ և հոս տեղս է որ ամեն օր սրտիս արեան արտասուբը կը վաղեն։ Տար աստուած, որ կրօնից մխիթարութիւնը շնորհեց ինձի, որ շուտ մը իմ ոսկերցս հողն ալ անոնց հողուն հետ խառնուի։ Այս կեանքը թշուառութեան խաւարն է. մեր հանգստեան լոյսն անդին է։

Լռեց ծերը, գլուխը մտախորհ գետինը խոնարհեցուց և տեսնեմ մէկ քանի արցունք վար գլորեցան. սիրտը վերջի աստիճանի յուղեալ էր անցելոյն յիշատակներէն։ Խանդաղատանօք ձեռքը բռնեցի, ու կարեկցաբար սեղմելով,

— Ծերուկ, ըսի, ցաւած սրտիդ ստոյգ մխիթարութիւնը գտեր ես. կրօնքն է որ մեր թշուառութիւնը կը թեթևնէ. ուստի մի ներեր ցաւիդ որ միտքդ անկէ հեռացնէ։ Տես այդ արեն որ հիմա կարծես թէ զուարթ երագութեամբ հանգիստը կը փութայ. աշխատութեան կը մեռնի այո՛, բայց նորէն աշխատութեան ծնանելու համար։ Մեր պատկերն է որ առջենէս կը տանի, այսու տարբերութեամբ որ մենք խոնջութշուառ իրեն պէս հանգիստը կ'իջնանք, այլ լաւագոյն և անաշխատ կենաց անդորրութեանը կը ծնանինք։ Աստուած որ

կ'ըսես թէ կրօնից միտիթարութիւնը տուաւ քեզի, նոյնը նաև քու անձկացեալ անգորսութիւնդ շնորհէ:

Այս ըսելով ողջունեցի ու հեռացայ այն ցաւոց սրտէն՝ որուն սիոփիանիք միայն աստուած կարող էր տալ: Յետոյ աւանդուտէն վար իջնելով, նորէն այն անդորր ծովափիք շրջադայել շարունակեցի դիակելով այն յեղյեղուկ անդորր տարրը, որուն անուշ ժալտին բալորովին վստահանալու չէ մարդ: Այն հեռաւոր ձկնորսաց նաւերը կարծես թէ խարիսխ նետած կեցած էին: Խեղճերն անինչ կենաց բռնադատութենէն մղուած, իրենց ստկաւօրեայ՝ կեանքը այն յեղյեղուկ տարեր կը վստահանային: Եւ ո՞գիտէ, կ'ըսէի մտօքս, անոնցմէ քանին տարւոյն վերջը պիտոր հատնին: Ընդհանրաալէս տարի չըլլար որ բօթաբեր ձախորդութիւն մը չլսուի: Անհուն կորուստք են որ շատ մը ընտանիք հացազուրկ և անօգնական, թշուառութեան մէջ կ'ընկղմէ: Երբեմն հայր մըն է որ ալեացը տակ կորսուելով, կին մը բազմութեամբ որբերով սուզի ու թշուառութեան մէջ կ'ընկղմէ: Այլ անգամ զաւակ մըն է որ կը կորսուի, կամ եղբայր մը և կամ որ աւելի ցաւալին է, ողջոյն ընտանիք մը անդնդոց տակը կ'անհետանայ, թշուառացեալ կանանց խումբ մը աղետալի ողբոց ու սուզի մէջ թաղելով:

Եւ եթէ այս ամենայն վստանգաց ու չար

հետեանաց գիմազրաւ կ'երթոյ եղկելին,  
իր քաղցը յագեցնելու համար կ'ընէ։ Այլ  
իր աշխատանաց պտուղը հաղիւթէ կերա-  
կըոյն կը բաւէ. այն ալ մնրացորենի ալեր  
խիւս մըն է և երբեմն ալ որսացեալ ձկանց  
յոռեգոյնը. և թէ երբեք պանրի կտոր մը  
ձեռքն իյնայ, աստուծոյ բարութիւն մըն է  
որուն երախտապարտ կը գոհանայ։

Զգեստն աղքատին ու խոշոր է. բաղ-  
մակարկատ, հնացեալ ձորձիկէն ալ չխոր-  
շիր, շատ է որ ինքզինքը օդոյ խստութեան-  
ցը դէմ կարենայ սլատսպարել։ Աւազ,  
շատ անգամ ձմեռ ատեն կը տեսնես որ  
մինչդեռ գու սառուցեալ հովէն խորշե-  
լով, հանգերձ հանգերձի վրայ կ'անցու-  
նես, այն աղքատ ողորմելին գրեթէ մերկ  
և անկօշիկ, ամեն խստութեանց դառնու-  
թիւնը ճաշակելով՝ գթութիւնդ կը պաղա-  
տի։ Ո՞հ, գու որ հանգիստ ունենալով այն  
դառնութեան խստութիւնը գուցէ թեթև  
մը կը հասկնաս, ինչպէս կրնաս այնպիսի  
ատեն գութգ փակել։

Եղկելի՛ մարդկութիւն, որ այսպիսի գտո-  
նութեանց ես հաղատակ. և սակայն այսու  
հանգերձ այս աշխարհիս անձկանօք աչ-  
քերդ բացած՝ գթուարաւ ապագայ մը կը  
նշմարես։

Արդ ով մարդ որ կաղմ ու բաղմայար-  
դար ճաշիդ կը բաղմիս, ախորժակիդ հա-  
մեմատ ընտրութեանդ արձակ տալով. յի-  
շէ որ վայելիցդ սլարգեքն աղքատի մը

արեան զինն է : Այն եղկելին իր կեանքն  
իսկ վտանգի մէջ դրաւ քու հաճոյիցդ ծա-  
ռայելու համար . խոշորը, յուին և անպի-  
տանը իրեն ընտրելով, աղնուագայնն ու  
համեղաճաշակը քեղի նուիրեց : Եւ մինչ-  
դեռ դու ճիխաբար և հանդստեամբ ա-  
նօր արդիւնքը կը վայելես , դուցէ ինքը  
սեմիդ առջելը նստած՝ չորացեալ հացի մը  
կտորը կը կրծէ կարօտ աչօք սրտիդ դթած  
առատութեանը ակնարկելով :

Յիշէ զինքն ու կարեկցաբար արժանիքը  
հատու :



## Ժ.Բ. ·

ԶԻԹԵՆԵԱՅ ԲԼՐԱԿԱ:

Քառակողմն կղզեկիս արեելակողման  
արևելեան անկիւնը յիշատակաց վայր մըն  
է . խումբ մը բազմամեայ ձիթենի ծառոց  
ծերացեալ ոստերն՝ անբաւական հովանի  
մը կը սփռեն նոյն անկեան վրայ , որ ե-  
ռանկիւնաբար՝ գետնէն գոգցես մեղրիւ  
չափ բարձր է , և անոր համար ալ ձիթե-  
նեաց բլուր չյատկանալի անունն առած է :

Այն կէտէն ճճակիս շրջակայ տեսարանը  
ամենագեղեցիկ է , զոր դիտելով ոչ երբեք  
կը յագենայ աչքս , մանաւանդ երբ օդոյ  
պարզութիւնը ջրին երփներանգ թափանց-  
կութիւն մը տալով ցիրուցան կղզեկաց  
անջատ միջոցին մէջէն ծոցեր կը ձեւացնէ .  
տեսարանը կ'ընդարձակի և իբր տեսու-  
թեան առջեւէն սահելով հեռաւոր լերանց  
ստորոտին ներքեւը կը մարի : Այլ հայե-  
ցուածքդ սյն հեռաւորութենէն մերձե-  
ցնելով ձախէն աջ որ կը յածեցնես , քա-  
զարին մէկ ծայրէն սկսելով հետզետէ

կանաչագեղ կղղեկաց վրայէն կանցնի ,  
մինչև Ախտոյի արգաւանդ այդեստանեացց  
վրայ կը դադարի :

Խաղաղերես ջրին վրայէն կանաչայց  
բաղմութիւն մը մրջմանց պէս կ'երթեեւ  
կեն . մինչդեռ պղտի շոգենաւուց անընդ-  
հատ երթեեկը զբօսասիրաց բաղմութիւնը  
կը տեղափոխեն : Մարդոց բաղմութիւն մը ,  
կառաց աղմուկ մը , բաղմութեան մը զուար-  
թութեան աղաղակներն այն ծովասաստ  
կղղեկին օդը կը թնդացնեն , որոնց շփոթը  
մինչեւ այս ձիթենեաց անկիւնը կը հասնի :

Այլ այս ամեն շփոթից մէջէն անխռովլ  
ու խաղաղասէր ձկնորսը կը տեսնես , որ  
նաւակը ցցի մը կատած՝ այն մերձակայ  
ցամքած դաշտերուն վրայ կը քալէ ժժմա-  
կաց բոյներն որոնելով : Իր շրջապատ աշ-  
խարհը քանի մը տարուան մէջ շատ մը  
փոփոխութիւններ կրած է . այլինքն ձըկ-  
նորսը մի և նոյն անփոփոխ էակն է , միշտ  
մի և նոյն բնութեան աղքատ արուեստա-  
ւորը : Իրեն համար այն ծովային դաշտե-  
րէն գուրսուրիշ աշխարհ չկայ , և ոչ նաւա-  
կէն գուրս ուրիշ զուարճութիւն : Լ ճակիս  
հարապն է որուն ափունքներէն ոչ երբեք  
կը հեռանայ :

Արդ այս ձիթենեաց աննման բլուրը յի-  
շատակաց վայր մըն է , ըսի : Կ'ըսուի թէ  
հոչակաւոր Լորտ Պայրն այն վեց ամիսն  
որ կղղեկիս հիւրընկալ որմոցը մէջ հայ-

կական լեզուին համբերատար ռւսմանը կը զբաղէր, սովոր էր այն անկեան բլրակին վրայ նստիլ և այն ձիթենեաց հովանիին ներքեւ իր քերթուածոց նախագաղափարը դրոշմել:

Սակայն այն ատեն բլրակին ներքին շըրջակայ միջոցն այլակերպ էր: Այն դարաւոր ձիթենիք բարդաւոճ սաղարթաբերութեան զարդը էին, մինչդեռ հիմա հիւծեալ ոստոց ձանձրութեան տերեւ մը կը պարզեն. մէկ կողմը ծաղկագարման զրօսասիրի մը վարդաստանին գոհար ծաղիկը՝ ուրիշ գոյնզգոյն ծաղկանց փայլին հետ կը խառնուէր: Այլ հիմա այն անուշաբոյր ծաղկոցին միջոցը կաթնաբեր կենդանեաց գոմի մը անդրագաւթին բարդածը կը գըրաւէ:

Սոյն այս անկիւնն ինձ ալ ցանկալի դադար մըն էր, երբ ցորեկն աշխատութենէ խոնջ՝ մտաց ու մարմնոյ անգորրութեան վայր մը կը բնտուէի: Հոնկէց բնութեան տեսարանին հետ՝ ձկնորսաց ունակացեալ գործին գիտողութեան զբօսանքն ալ ունէի: Անոնց հանգստեան ժամերն առիթ տունելով, իրենց կենաց ու բազգին կը տեղեկանայի, ստէպ անոնց համբերատար բարքէն խրախոյս տունելով: Հոնտեղ նաև ծերուկ Դոնիին ալ կը գիտէի որ հասակաւը այն աղքատաց խմբին նահագետներէն մէկն էր: Այսպէս այն սլարզսիրա մարդոց անմեղ խօսակցութեամը՝ քանի մը ժամ երբեմն ոչ անօդուա կը պլորէին:

ԱԵԿ երեկոյեան գէմ մըն ալ կը յիշեմ  
Ըստ սովորութեանս նայն անկիւնը նոտած՝  
աչքս ձկնորսաց խմբին հետ կը զբաղէր,  
երբ խօսակցութեանց աղմուկ մը զլուխո  
աջակողմը գտրձնել տուաւ։ Տեսնեմ սարբ-  
նայց տակէն հիւրք յառաջ կու գային։ Ու-  
շադիր դխաելով՝ զբայհարդ նկարիչը տե-  
սայ, որ երկիցս սոյն այս բլրակն իր ձի-  
թենի ծառերովը նկարեր էր։ Աս ինքն  
զֆրանց վէսլը գերմանացի երիտասարդ  
քերթողը կղզեկիս այցելու կը բերէր, որ  
ըղձակաթ էր տեսնել բոլոր այն տեղուանք՝  
ուր Պայրնի ոտքն երբեմն զադարած էր։  
Երբ այն ձիթենեաց անկիւնէն աչքը տե-  
սարանին վրայ ձգեց, լոիկ կեցաւ այն  
բնութեան զգացմունքը վայելելու։ Եւ ա-  
պա խօսքը շրջեցնելով՝ բոլոր այն պարա-  
գայից տեղեկացաւ՝ որ մեծ հանճարոյն  
անցքին աւանդութիւնք մնացեր էին։ Ողջ  
էր այն ատեն նաև դարտմեայ ծերունի մը,  
որու բաղմաժամանակեայ վատացեալ աչ-  
քերն ալ այս աշխարհիս լուսոյն փակեալ  
էին. այլ գեռ ևս իր լաւութեան օրերն այն  
հոչակաւոր քերթողին ականատես և խօ-  
սակից եղած էր, և անոր վերաբերեալ  
շատ դիպաց պատմիչ կ'ըլլար՝ի մեծ հըր-  
ճուանս երիտասարդ քերթողին։ Բայց որ  
զարմանալին է, գեռ ևս այն անուս ձկնոր-  
սաց միջէն խկ ծերունիք կային որ այն  
գէգ անգղիացւոյն բաղմիցս ականատես  
եղած էին, և անոր լճակին վրայ ըրած եր-

թե եկ զբօսանքներն կը յիշէին։ Ուստի հետաքրքրական և ախորժելի էր միանգամայն այն բնութեան մարդոց պատմութիւններն ու խօսակցութիւնները լսել։

Ես լսիկ ու մտախորհ ուշ կը դնէի այն զրուցաարութեանց, զարմանալով թէ ինչպէս այն հանճարեղ քերթողն անջնջելի տպաւորութիւն թողած էր նաև այն ռամիկ մարդոց մտացը մէջ։ Տարակոյս չկար թէ այն պարզամիտ մարդոցմէն և ոչ ոք հասու էր այն վսեմ հանճարոյն բարձրութեանը, բայց և այնպէս իրենց մտաց մէջ մնացած յիշատակը չէր անբաժան յարգութեան մեծարանքէ մը։

Անոր վարուց այլևայլ դէպքն յիշելով — Այո՛, այո՛, կ'ըսէր ծերունի մը ժալտելով քաջ կը յիշեմ այն անգղիացի երիտասարդը, զոր բազմիցս տեսնելու առիթ ունեցեր եմ։ Մեր ամենօրեայ աշխատութեանց զբաղելով՝ սովոր էինք հօրս հետ նաւակնիս այն ցցերուն մօտ կապել՝ որ հոն հեռուները ժամանակէն սկացեալ ու մաշած կը տեսնէք։ Եւ ահա մեր զբաղանաց ժամանակն այն երիտասարդը կը տեսնէինք, որ լողալով ու խաղալով երագաբար ջուրը կը ճեղքէր, ու մեր նաւակին քովէն անցնելով Լիտոյին ափը կ'ելլէր։ Աշխոյժ, վառվռուն ու լի եռանդեամբ մէկ մըն էր յիրաւի. միակերպ լողալով քաղքէն Լիտոյ երթալն՝ իրեն զուարճութիւն ու խաղալիկ ըրած էր. հոն ալ հա-

զիւ թէ առ վայր մը կը գտղարեր՝ գործեալ ծովը կը նետուէր ու նոյն ճամբավքաղաք կը գտոնար:

— Եւ այդ զբօսանքն երբեք վտանդ մը բերած չէ անոր, հարցուց քերթողը ծերուն:

— Ոչ երբեք, ալատասխանեց ծերը անխոնջ ու քաջ լուղորդ մըն էր, որու առջին այդ ընդարձակ միջոցն ոչինչ խաղաղիկ էր:

Սակայն, կը շարունակէր ըսել ծերը, աւելի զարմանք ու վախ կ'ազդէր անոր աներկիւղ յանդըդնութիւնը. կարծես մոհու հետ խաղաղով կը զուարճանար: Ան այս լճակն որչափ անդորրութեան ժամանակ գեղեցիկ ու զբօսալի վայր մըն է, նոյնչափ ալ խիթալի է մթնոլորտին այլայլութեանց ատեն: Երբ այն լերանց ետեէն մութ ամսկը կը սկսին սպառնալից գիզուիլ ու միջոցը պատել ստէոլ ստէպ փայլակին լոյսը երեցնելով և որոտմանց խուլ գոռը լոեցնելով, խոհեմութիւնը ապահով տեղի մը ապաւինիլն է: Բայց այն երիտասարդն այդ խոհեմ միջոցին բոլորովին հակառակն ընելու ոռվոր էր: Ալէ կոծութիւնն ու փոթորիկն իրեն անձկանօք խնդրած զրօսանքն էր: Այնպիսի ամսլրուալի ատեն միայն անոր նաւակը կը տեսնուէր այդ անհաստատ ջրին երեսը. ինքն անոր մէջ նստած, մաղերը հովահար, վեր վար քալելու սովոր էր. միտքը վերացեալ յտփշտակեալ, ամենեին անզգայ էր

վտանգին։ Այնչափ վտանգաց մէջ կարծես պահապան ողի մը զինքը կը պահպանէր։

Ստէպ ալ Ադրիականին ծովեղը կը տեսնուէր։ Հոն մինչդեռ մենք բազմութեամբ ծովուն ձկներն ուսւկանով ափը կը ձգէինք, նա ձիու վրայ հեծած այն աւազութը սրարշաւ կը քալէր. մերթ քովերնիս գագարելով ձկնորսութեան տեսարանը կը դիտէր, և մերթ ալ ձիովն աւազութը լրակի մը վրայ կանգնուելով՝ իբր անըգգայ արձան՝ ժամով կը մնար այն ընդարձակ ծովուն տեսարանը դիտելու։ Միովրանիւ գէգ մարդ մընէր այն անգղիացին։

Այս և ասոնց նման գէտք նոյն ատեն խօսակցելու նիւթ կ'ըլլային, գերմանացի քերթողին սիրտը զուարթացնելով, որ կը խոստանար նոյն իր այցելութիւնը յիշտակ գրութեամբ մը մշտնջենաւորելու։ Ամա այն աղքատին ձկնորսքն ողջունելով՝ բլրակէն վար կ'իջնէր և աչքն այն բարձրաբերձ ու մշտասաղարթ գափինի ծառոց վրայ կը հանգչեցնէր, որ նոյն տեղէն սկսեալ կղղեկիս արեմտեան որմեւ ըստ երկայնութեան կը պատեն ու լճին անդորր ջրին վրայ զովութեան հովանի մը կը սփռեն։ Աքանչացած այն գեղեցիկ կանաչութեանը և անոյշ բոյրին, ճիւղ մը ՚ի յիշտակ կը խնդրէր։ Յետոյ նաւակը մտնելով զմեզ կ'ողջունէր և գարձեալ իր

խոստաւմը կերպորդէր, նոյն այցելութեան յիշատակը զբուածքով մը մշտընջենաւորելու։ Զոր և յիրաւի քանի մը ամիս ետքն արդեամբք կը կատարէր ծրաբիւ մը ուր երից նոււագաց տաղերը զերմանական լեզուով կային պարունակեալ<sup>4</sup>։

Այցելու հիւրին մեկնելովը նորէն ձիթաստանը դաւնալու փութացի իմ բարեկամ ձկնորսաց ընկերութեանը զբաղելու։ Խեղճերն ընթրելու հետ էին որ ասպա հանգչելու քաշուին։ Սովոր մսրացորեան ու ձուկ էր այն ընթրեաց բարիքը, այլ այնպէս ախորժանօք կ'ուտէին՝ որ, ճշմարիտը կ'ըսեմ, նախանձս կը գրգռէին։ Ծերուկ Գոնին տեսնեմ, ընթրիքը լընցուցած մտախորհ ու լուռ կեցած էր։ Խեղճը նոյն իրիկունը խնայութեան համար կրակչէր վառած, այլ նախընթաց օրն եփած պաղ մսրացորենովը գոհացած էր։

— Գոնի, ըսի խօսքս անոր ուղղելով, կ'երևայ թէ օրդ յաջող չէ գնացեր. շատ մտամտուքի մէջ կը տեսնեմ զքեզ։

— ԱՇ, այդպէս է, մտամտուքի մէջ եմ, այլ ոչ այսօրուան Աստուծոյ առւածին համար։ Պարապ գտնուելովս անցեալները միտքս ինկան ու մտածութենէ մտածութիւն սահելով՝ գալիքին մէջ ընկղմեցայ։

1 Ահա այս նոււագներու թարդմանութիւնը զբքուկիս վերջը կը դնեմ։

— Անցեալն անցած է, Դոնի, ըսի ես, և գալիքը Աստուծոյ միայն գիտելի է:

— Այո՛ այդպէս է. բայց և այնպէս միտք անոր երթալէն չակնածէր: Ի՞նչ ընես, զբաղանք մը պէտք է իրեն, և երբ գտնայ անոր մէջ կ'ընկղմի. խեղճ ձկնորսին զբաղանքն ալ գժբաղդաբար, իր վիճակին բաղդը նկատելն է:

— Ուրեմն անցեալ բաղդիդ բարօրութիւնը կը մտածէիր:

— Ընդհակառակն, բաղդիս անցեալ ցաւերը:

— Ե՛ն. վախնամ շատ ըլլալու են. ո՞ր մէկը պիտոր մտածես:

— Անցեալ ձմեռուան քաշածներս կը մտածէի և խորհրդածելով այս վերահաս ձմեռուան միաքս գնաց:

— Դեռ ևս ժամանակ կայ ատոր, Դոնի. խիստ եղանակին հասնելու դեռ ևս օրեր ունինք, և հիմակուընէ ատոր մտածութիւնը զքեզ նեղելու չէ:

— Այդպէս է, այդպէս է, դեռ ևս ժամանակ կայ, այլ անոր համար՝ որ իր համբարները լեցուն ունի. բայց ինձի ոլէս ողորմելի ձկնորս մը դառն ձմեռն ամեն օր աչացն առջելը կը տեսնայ:

— Տեսնենք ուրեմն ինչ կ'ըսէ մտածութիւնդ. ի՞նչպէս անցնես պիտի ձմեռը:

— Ես ալ չեմ գիտեր. իմ վիճակս այն պիսի է որ պատրաստութիւն մը տեսնել չեմ կրնար: Անցած ձմեռն այն խիստ հո-

վերուն ու ցրտին, անհաց և ամենայնի կարօն՝ տուն քաշուած անօթութեան տամեն գառնութիւնները ճաշակեցի : Եթէ այս տարի ալ անցած տարուան պէս խիստ ձմեռ ընէ, ինծի վախ մը կու զայ . ալ այս հասակս ծանր չարակրութեանց տանելու կարող չէ :

— Երկիւղիդ ծանրութիւնը կը հասկընամ, Գոնի . բայց քաջալերելու ես . գեռ ևս ժամանակ ունինք առջենիս . կ'աշխատիս և Աստուած աշխատութիւնդ կ'օրէնէ . անշուշտ :

— Տարակայս չունիմ, բայց աշխատութեան ժամանակը նեղ է . քանի մը եօթնեակը գեռ ես և սաստկաշունչ հողմերը սկսին պիտոր չնչել : Այս մտածութիւնը հիմակուընէ սարսուռ կը բերէ վրաս : Բայց թողունք մէկդի . անօդուատ է երեակայութիւնը ջերմացնել . աստուծոյ յանձնելու ենք զմեզ և անշուշտ ինքը ձեռքէ չթողուր :

— Ես քեզի համար պիտոր աղօթեմ, Գոնի, որ բարեբաղդ ձմեռ մը անցնես :

— Շնորհակալ եմ :

— Բայց ըսէ ինծի . ինչուան երբ պիտոր շարունակես այդ արուեստը : Անանկ հասակի մը հասեր ես որ ճար մը պէտք ես մտածել :

— Ի՞նչ ճար կրնամ մտածել . Աստուած զիս այս վիճակիս մէջ ստեղծեր է, ոլէտք է ցվերջ համբերութեամբ յարատեեմ :

— Հապա երբ բոլորովին անկարող ըլլաս աշխատելու :

- Ան ատեն Աստուած կը հոգայ։  
— Ինչու համար դու ալ հիմակուընէ  
փոյթ չես ըներ։  
— Ի՞նչ կու դայ ձեռքէս որ ընեմ։  
— Բարերարութեան ապաստանարանը  
ինչու չես ջանար մանելու։  
— Ծերոզ ապաւէն տունը, կ'ըսես։  
— Այո։  
— Է՛հ, այնչափ կան քան դիս ողորմե-  
լիք նոյն բարերարութեանը սպասողը, որ  
ինծի կարգը դժուարու կրնայ դալ։  
— Ուրեմն մտածեր ես դու ալ նոյն  
բանը։  
— Այո, շատ անդամ նոյն բանը մտքէս  
անցած է. նաև փորձ ալ փորձած եմ։ Բայց  
ինչ ընես. իմ արուեստիս հաղորդ աղքա-  
տութիւնն անչափ է, և երբ ալ անկարո-  
ղութեան ժամանակը վրանիս կը հասնի,  
ալ ուրիշ ակնկալութիւն չունինք եթէ ոչ  
բարերարութեան տեղւոյ մը հիւրասէր ա-  
պաւէնը։ Սակայն կրնաս գուշակել թէ  
այնքան աղքատաց մէջէն որչափ ոմանք  
կրնան այդպիսի չնորհք մը վայելել. այլք  
սպասելու են որ նախորդաց նուազելովն  
իրենց կարգը գայ. շատ է որ այն ժամա-  
նակէն յառաջ նեղութեան վշտէն չընկճին  
և անդարձ ճամբայն չերթան։  
— Ուրեմն դու այդ չնորհքին հասնելու  
յոյս մը չունիս։  
— Այո. այլ աստուած գիտէ երբ։ Բայց  
թողունք մէկդի. հանգստեանս ժամանակը

եկաւ . ներէ , հարկ է հանգչիմ որ ասլա  
նորէն ժամանակին աշխատութեան ձեռք  
զարնեմ :

Այս ըսելով զիշեր բարի մաղթեց ու  
փսխաթին տակ ամփոփուեցաւ :

---

## ԺԳ.

ԹՇՈՒԱՌՈՒԹԵԱՆ ԿԵՆԱՅ ԿՆԻՔԸ:

Զկնորսիս գիշեր բարին մաղթելէն ետեւ,  
մտախորհ այն բլրակէն ինջայ բնակարանս  
քաշուելու։ Եղկելի ձկնորսին խիթալի մը-  
տածութիւնները տպաւորութիւն ըրեր էին  
մտքիս վրայ, և հեռացնել չէի կրնար։

Որչափ տարբեր է, կ'ըսէի, անկարօտ  
մարդու մը կեանքը. անհոգ և աներկիւղ՝  
օրերուն անցնիլը կը տեսնէ, առանց իր  
առօրեայ ապրուստին մտածութենէ մը նե-  
ղուելուն. միայն մէկ հոգով միտքը կը  
տանջէ, թէ ի՞նչպէս նորանոր զուարճու-  
թիւններով կենաց միակերպութիւնը կո-  
տրէ։ Ամառուան խղդիչ տաքուն անգործ  
թուլամորթութեամբ պալատին սրահնե-  
րուն զովը կը շնչէ, մինչդեռ ծառայից բազ-  
մութիւնն անոր ամեն զիւրութիւնը կը հո-  
գան։ Չմեռը եթէ խիստ շնչէ, վառարան-  
ներուն բազմութեամբն իր պալատը ջեր-  
մանոց կը փոխէ. և կամ թէ ախորժէ, օ-  
տար կլիմայի մը ջերմ բարեխառնութեանը  
խնդիր կ'երթայ։ Միով բանիւ իր ոսկին

ամենայն գժուարութեան խստութիւնը կը հարթէ :

Այլ աղքատը, այն եղկելի մարդն որու մի միայն ճոխութիւնն իր ձեռքերն են և որ անկէ դուրս ուրիշ ժառանգութիւն ընդունած չէ, հարկ է որ ամեն վայրկեան այն իր ձեռքն երկնցնէ եթէ ջրոյ կաթիլի մըն ալ ալէտք ունի որ իր կարօտութեան պատակը յագեցնէ : Եւ ահա այս էակին համար չկայ դառնագոյն ժամանակ մը քան ձմեռուան անսլտղութեան եղանակը. բնութեան դառնանալով իր ճգունքն իսկ կարծես թէ ցամաքութեան սառոյցէն կ'ընկճին:

Արդար էին յիրաւի անինչ ձկնորսիս կասկածելի երկիւղներն . նոյեմբերին մօտեցեր էինք. ըսել էր թէ դառն օդոց դըրանց բացուելուն կը մօտենայինք, երբ այլայլած տարերքն կարծես թէ երկրիս վրայ գժոխոց խստութիւնը կ'ուզեն թափել, և բոլոր իրենց սաստկութեամբն եղելի աղքատին վրայ կը ծանրանան, որ կարեորաց անհրաժեշտ կարօտութենէն ստիպեալ, հարկ է ձեան ու սառին դիմագրաւ երթայ, և կամանօգնական և զուրկ յամենայնէ՝ տունը նստի և քաղցի ու ծարաւոյ բռնի համբերէ : Այլ ճակատագիր է կարծես կեանքը. ոմն ՚ի ցաւս և ոմն ՚ի ցնծութիւն :

Նոյեմբերին առջի օրերով երկնից կերպարանքն ալ վորխուեցաւ . նոյն այն օդն

որ այնչափ զբօսանք կ'աղդէր ինծի, իր ապակեայ թափանցկութիւնը կորոյս։ Այն տարերց անդորրութեանը տեղ՝ ամպք ու հողմքառակողմեան ուղղութեամբ սկսան շնչել։

Երկրիս կերպարանքն իսկ կերպարանափոխ եղաւ. ծառք տերեաթափ, տարերք այլայլեալ, լճակիս անդորրութիւնն ու գեղեցկութիւնն իսկ անհետ, ոչ ևս թեթեաշարժնաւակեները զբօսանաց կը հրաւիրէր։ Նոյն իսկ այն շրջակայ բազմաթիւ կանաչագեղ կղղեկաց վրայ ամայութեան քըստմունքն ինջեր էր։ Միով բանիւ տեսարանին նախակին վայելչութիւնն անցելոյն մէջ թաղուեր էր, ու մարդու սիրտն ալ բնութենէն խորշելով, վառարանին հրապուրիչ անդորրութեանը կը դիմէր։ Երնէկ անոր որ այդչափ քաղցրութիւն կրնար վայելել։

Այլ ձկնորսս . . .

Պատուհանէս աչքս որ լճակին վրայ կը տանէի, միշտ այն վայրենի ամայութեանը մէջ անոր անանջատ նաւակը կը տեսնէի։ Այն անինչ արարածը եթէ անկէ բաժնուէր ու հեռանար, տան մը անկեան դառն կենաց մէջ պիտոր ընկղմէր։ Հարկ էր ուրեմն լճակին վրայ յամէր. հարկ էր դիմանար և արիաբար տանէր այն առաջին խըստութեանցն որ անձին բնութեանը ոչ միայն անախորժ այլ և վեասաբեր են։ Ստէպ ստէպ անձրեը յորդ կը թափէր և հովը

խստիւ կը շնչէր . մթնոլորտն իսկ շարու-  
նակ թեթև գոլորշիքով մը պատած էր , ո-  
րու թացութիւնը մինչև ոսկորները կը թա-  
փանցէր : Եւ սակայն ձկնորսն իր բոլոր  
ճիգը կը թափէր այն խիստ անբարեխառ-  
նութեանցը հանդուրժելու : Տարակոյս  
չկար որ կը տանջուէր այն անհաստատ օ-  
դերէ . բայց և տանն անդործութեան և  
կարօտութեան մտածութիւնն իրեն աւելի  
տանջանքի քստմունք կը տպաւորէր :

Բայց հանդերձ այս անհաստատ օդե-  
րովը , յիրաւի , արեւը մերթ ընդ մերթ կը  
ցուցնէր ինքզինքը , գեռ ևս փառաւորու-  
թեան փայլ մը սփռելով այն լճակին վը-  
րայ՝ որ քիչ ատենէլլսառնամանեաց աս-  
պարէզ պիտոր փոխուէր : Այլ հոգեվարք  
արե մըն էր . արե մը՝ որու սպառեալ ջեր-  
մութիւնն արեադարձին դառնաշունչ հող-  
մոց կը սպասէր որ իսպառ սառնամա-  
նեաց մէջ մարի :

Այսպէս մտանք դեկտեմբերի ամիսը և  
յառաջ քալելով մերթ մեղմով մերթ խըս-  
տիւ՝ արեադարձին օրերուն մօտեցանք :  
Սառնամանեաց խստութիւնը սկսաւ զգա-  
լի ըլլալ . հողմը ձիւնապատ լերանց վրա-  
յէն շնչելով բացօդեայ շրջագայութիւնը  
անհանդուրժելի կ'ընէր : Երկնից կամարը  
տխուր ամպերով ծանրացած՝ երբեմն սա-  
ռուցեալ կաթիլներ կը թափէր : Առաջին  
ձիւները մեղմով սկսան թափթփիլ առանց  
երկայն հետք մը թողլու . կարծես գետինը

պատրաստելու համար կ'ընէին՝ իրենց հանդերձեալ սաստկագին գալուստն աւետելով։ Յուրտը սկսեր էր անհանդուրժելի ըլլալ՝ կրակին անգին բարիքն անձկալի ընելով։ Տեսնեմ լճակին երեսն անմարդանալու հետ էր. այլ գեռ ևս քանի մը ծըկնորսաց նաւակը մերթ ընդ մերթ կ'երենային հեռուանց։

Վերջապէս արևադարձի օրերն եկան. սաստիկ հողմերուն շունչն արձկուեցաւ. բքախառն ձիւնը սկսաւ իջնալ այնպէս թանձր և այնպէս առատ, որ ցորեկուան օդուն գիշերային մթութիւն մը կը տպաւորէր. հովէն մղուած ձիւնը պատուհաններուն ու դրանց ճեղքերուն մէջէն՝ տուներն իսկ կը թափանցէր ներսի դին դիզուելով։ Տեսնեմ լճակը ամայացած էր. և իրաւամբք։ Այն անհանդուրժելի օդուն ալ տանելը կարելի չէր. հազիւ թէ երբեմն երբեմն, ինչպէս մէտէորա մը, առագաստաւոր նաւակ մը կ'երենար, որ ո՛ գիտէ ինչ կարենորագոյն գործէ ստիպեալ՝ հովէն քշուելով կ'անցնէր ու շուտ մը կը հեռանար մշուշին մէջ կորսուելով։

Այն տիսուր օրերուն կրակին ջերմութենէն մխիթարեալ, խեղճ ծերուկ ձկնորսս կը մտածէի։ Եղկելի ծերը, կ'ըսէի ինքիրենս, ո՛ գիտէ թէ ինչպիսի վշտերով կը տառապի հիմա։ Գրեթէ եօթնեկէ մը 'ի վեր լճակին վրայ չէր տեսնուած. ուստի

գտնելու էր իր այնչափ օրուան կերակու-  
րը։ Ո՞րչափ կը փափաքէի իր վիճակը դիտ-  
նալ, և կարօտութեանը օղնականութիւն  
մը ընել։ Այլ ՚ի զուր ։ քամին շարունակ  
խստիւ կը չնէր և դուրս շրջադայելը մտա-  
ծելու բան չէր։

Ցորեկ մըն ալ քիչ մը հանդարտելու  
պէս երեցուց հովը ։ բայց ցուրտն անանկ  
սաստիկ էր և այնպէս կը խայթէր, որ լը-  
ճին վրայ և ոչ էակ մը կրնար համարձա-  
կել երենալ։ Թող որ այն ամստամած եր-  
կինքը մարդուն մաղճը կը դրդոէր։ Ես  
անձկանօք երեկոյանալուն կը մնայի որ  
կանթեղին լուսովն առանձնութեան մխի-  
թարութիւնը դոնեմ։

Այսպէս անհամբերութեամբ սրահէ սը-  
րահ պտտելու հետ էի, երբ պատուհանի  
մը քովէն անցնելով, հեռուանց լճակին  
վրայ պղտի նաւակ մը նշմարեցի; որ կէս մը  
հովէն մղուելով կէս մըն ալ թիու բռնու-  
թեամբ յառաջ կու գար։ Տարակոյս չկայ,  
ըսի մտօքս, մեծ ստիպմունք մըն է որ այս-  
պիսի ատեն և այդպիսի նաւակով մը այդ-  
մարդը ծովուն վրայ կը մղէ ։ ասլա թէ ոչ  
կարելի չէր որ այդ խիստ սառնամանեաց  
դաւնութիւնը ճաշակելու յանձն առնէր։

Ուշադրութեամբ կը դիտէի այն նաւա-  
կը որ հետզհետէ կը մերձենար. կարծես  
թէ թիավարը ծանօթ էր ինծի. կարծես  
թէ ծեր Գոնին կը տեսնէի. այլ հաւտալ

չէի կրնար : Ի՞նչպէս կարելի էր որ իր այն հասակովն այնպիսի վտանգի մէջ դնէր ինքզինքը : Եւ սակայն երբ աւելի մօտենաւ լովաւելի որոշ կրցայ տեսնել, ալ տարակուսիլ չկրցայ . ինքը ծերն էր որ դէպ 'ի կղզիս կը թիսվարէր :

Փութացի շուտ մը անոր գտղուստը ողջունելու : Խեղճը ցրտէն սառած հաղիւ կրնար բերանը բանալ . տխուր դիմօք և անբարբառ երեսս կը նայէր ցրտէն սաստիկ դողալով : Բոլոր յօդերը քաշուած՝ մարմինը կծիկ մը կը նմանէր : Տեսնեմ աշացը վրայ երկու կաթիլ արտօսր կը փայլէր, որ կարծես թէ կոպին վրայ սառած էին : Փաջալերելով առի զինքը կրակարանին քովը տարի որ իր սառած անդամները ջերմացնէ :

Երբ քիչ մը ջերմանալով լեզուն արձը կուեցաւ, եղկելին լացը չկրցաւ զսպել :

— Ներէ , ըստ ինծի, որ անհամբերութեամբ գալստեան նպատակն իմանալ կը փափաքէի . ներէ եթէ այս ժամուս նեղութիւն տալու կու գամ . բայց դիտցիր որ եթէ մեծ կարօտութենէ մը բռնադատուած չըլլայի, այս անտանելի ճամբանայսպիսիօրով չէի ըներ : Երկու օրուընէ 'ի վեր է որ անհանգուրժելի նեղութեամբ ազգականի մը տունն անցուցի : Անոր չորս փոքր զաւակները հացաղուրկ , օրն 'ի բուն լալով սիրտս կեղեքեցին : Ա՛լ չէի դիմանար և սրտիս նեղութենէն չգիտնալով ինչպէս դարման

ընել, միտքո դրի կենացս վտանգաւն  
խսկ հոս գոլու, ասաւուծայ սիրոյն համար  
գութգ որազաւելու։ Արդ ինչ որ կընես,  
այն անմեղաց կ'ընես որ այնչափ կը տառա-  
սլին։ Գիտնայիր թէ սրչափ կրեց այս սիր-  
տը բոլոր այս օրերը։ Դռնէ գուռ կը պար-  
տէի ողորմութեան հաց մը դանելու այն  
տղայոց համար։ Այլ ինչ կարող է մարդ-  
քաղել այն թշուառութեան կղղիէն ուր ա-  
մենքն առօրեայ հացի կարօտ են։ Եթէ այս-  
օր հովը քիչ մը չհանգարտէր՝ չեմ զիտեր  
ինչ պիտոր ընէի։ Արդ թէ ինձի ողորմիլ  
կ'ուզես, հարկ է փութամ դեռ բոլորովին  
չմթնցած տունը դառնամ որ այն խեղճ  
տղայոց լացը մխիթարեմ։

— Խեղճ Պոնի, ըսի, ցաւալի վիճակդ  
զիս կը տրտմեցնէ. բայց սիրտ ըրէ, ես  
շուտ մը ձեռքէս եկածը կ'ընեմ։ Հապա  
այդ տղայքն որ կ'ըսես հայր չունին։

— Այո, ունին. բայց ո՛ գիտէ խեղճը  
հովէն տեղ մը արգիլած ըլլալու է, որ  
տունը դառնալ չէ կրցած։

— Տունը չէ դարձած. հապա ուր է.  
չէ՞ք զիտեր։

— Չէ, չենք զիտեր թէ ուր է։

— Անշուշտ կասկած չունիս որ դժբաղ-  
գութիւն մը գլուխը եկած ըլլայ։

— Ո՛ գիտէ. այլ աստուած պահէ. ինչ  
ըլլայ պիտի այն մօրը վիճակն որ մէկ մը  
չունի աշխարհիս վրայ և տղոց մեծագոյնն  
խսկ ութամեան է։

— Իրաւցնէ:

— Այս . անոնց մի միայն աղդականը ես եմ . ես ալ կը տեսնես ի՞նչ հաստիի մէջ եմ :

— Բայց ունայն են այսպիսի մտածութիւններ . հիմա ես պիտոյքդ կը հոգամ . այլ դու ինչպէս տեղդ պիտոր հասնիս որ գիշերանալու հետ է :

— Աստուած կը հոգայ այդ բանը . բաւական է որ ես ճամբայ իյնամ , ալ ինքը զիս կը հասցնէ :

— Խեղճ Դոնի . ինչպէս կը ցաւիմ . կը յուսամթէ ողջամբ տունդ կը հասնիս . բայց հովը քեզի հակառակ է և ցուրտն ալ սաստիկ . անշուշտ շատ պիտոր նեղուիս :

— Այգպէս է . այլ ինչ ընելու է : Այն խեղճ տղոց լացն ականջս կը հնչէ . քարէ սիրտ մըն ալ չդիմանար : Անոնք մտածելով այս նեղութիւնն ինձիթեթև կ'երենայ : Համա ներէ երթամ . աստուած մնացածը հոգայ :

— Գնա՛ , ես կ'աղօթեմ , որ աստուած զքեղ ողջամբ հասցնէ : Եւ դու ծեր ես ու մեծ աշխատութեան պէտք ունիս մինչե որ տեղդ հասնիս :

— Այս , մեծ աշխատութեան պէտք ունիմ . բայց գիտցիր որ մեծ խրախոյս կուտայ բարի գործոյ մը ձեռնարկութիւնը : Քանի որ կը մտածեմ թէ այն եղկելի ուղայոց տառապանքը պիտոր նուազեցնեմ , աշխատութեանս նեղութիւնն աչքիս շերե-

նար։ Հիմա ալ ջերմացած և ողի առած  
եմ։ Թող ճամբայ խնամք և աստուած ինձի  
օգնական կ'ըլլայ։ Կը յուսամ դեռ բոլո-  
րովին չգիշերացած տունը հասնիմ։

— Փութա՛, ըսի, ճամբայ ելիր, և աս-  
տուած անշուշտ դքեզ կը պահէ։

Այս ըսելով պղտի դրամիկ մը տուի որ  
քովը պահէ և ըստ պահանջման ուրիշ պի-  
տոյից գործածէ։ Ուտելեաց կապոց մըն  
ալ նաւակին մէջ ապահովցուցի։ Յետոյ  
զինքը խրախուսելով,

— Երբ նորէն օդը ներէ, ըսի, ու պէտք  
ունենաս եկուր գարձեալ ինձի։

Խեղճ ծերուկն, այն պղտի օգնութիւնն  
առնելով՝ երախտագէտ աչքերը վեր վեր-  
ցուց ու երեսս նայեցաւ շնորհակալեաց  
ժպիտով մը։ Տեսնեմ միսիթարութեան  
արցունք մը աչացը վրայ կը փայլէր։ Կ'ու-  
զէր խօսել, կ'ուզէր երախտագիտութիւնը  
ցուցնել, այլ հեծկլտանքը խօսքը կոկոր-  
դին վրայ կապած էր։ Վերջապէս ձեռքս  
սեղմելով,

— Շնորհակալ եմ, ըսաւ, շնորհակալ  
եմ։ ինձի ըրածդ աստուծմէ գտնես։ Շնոր-  
հակալ եմ գարձեալ։

— Գնա՛, գնա՛, Դոնի, ըսի ծերուն, և  
աստուած հետդ ըլլայ։ Կտրիճ եղիր և ան-  
երկիւզ։ Բայց եթէ երբեք դժուարութիւն  
կրես ու չկարենաս առաջ երթալ, դար-  
ձիր գիշերը հոս անցուր։

— Շնորհակալ եմ, ըսաւ ծերն, այլ աս-

տուած չընէ որ ճամբէս ետ դառնամ։  
Խեղճ տղաքը, ի՞նչ դառն ժամեր պիտոր  
անցնեն այս գիշերը։

Եւ ապա նաւակը մտնէ լով թիերը ձեռք  
առաւ, և ինծի նայելով,

— Բարեաւ մնաս, ըսաւ. այսօրուան  
ինծի տուած մխիթարութիւնդ մինչև կե-  
նացս վերջը պիտոր չմոռնամ։

Այս ըսելով զարկաւ ջուրը և սկսաւ  
մեկնիլ, մինչդեռ ես,

— Բարովերթաս, Դոնի, կ'ըսէի իրեն.  
ազօթքս հետդ է. աստուած յաջողէ ճամ-  
բադ։

Կղզեկիս որմը դեռ չդարձած, նորէն  
մէյ մըն ալ ետեւը նայեցաւ ու գլխովն ող-  
ջունեց զիս՝ որ իր հեռանալը կը դիտէի։  
Ապա որմին ետեւը անյայտ եղաւ, հովուն  
բռնութեանը հետ կռուիլ սկսելով։

Ես պատուհան մը փութացի ու հոն  
կռթնած խեղճ ծերուն թափած ճիգը կը  
դիտէի՝ որ կը ջանար հովուն բռնութեա-  
նը յաղթանակելու։ Խեղճը ծանր ծանր կը  
յառաջէր, միշտ կռուելով այն անսանձ  
հովուն դէմ, որ ինծի կ'երենար թէ նորէն  
կը սկսէր բռնանալ։ Այս կասկածը սրտիս  
վախս մը կռւ տար։ Խեղճ ծերն երկայն  
ճամբայ ունէր ընելու։ և եթէ հովը յիրա-  
ւի սաստկանար, անշուշտ ճգանց ուժը կա-  
կարանալով անզօր պիտոր գտնուէր յա-

ռաջ երթալու : Եւ այն ատեն եթէ հովէն  
քշուէր , մւր արդեօք սլիտոր իյնար :

Այս մտածութիւնս ինձի տիսրութիւն կը  
բերէր , և սրտէս աղօթք կ'ընէի որ աս-  
տուած զինքն անփորձ տեղը հասցնէ :  
Պատուհանէն չեռացայ , մինչեւ որ անոր  
չնչին նաւակը հեռաւորութեան մշուշին  
մէջ անյայտ չեղաւ :

Մութք հետղհետէ կը կոխէր , և անոր  
հետ հողմին սուլսղ ձայնն ալ աւելի սաս-  
տիկ կը լսուէր : Քառորդ մը հազիւ անցեր  
էր ծերուն մեկնելէն ետե , երբ բուռն հո-  
վու շունչ մը , հեռաւոր զանգակի մը ձայ-  
նը տկանջս բերաւ : Ատոյգ , այն ատեն տը-  
խուր զգացմունք մը սրտիս տիրեց : Ինձ  
այնպէս գաղափար մը տուաւ , թէ իմ ծե-  
րուս մահագոյժ ազդն էր , որ զհաւատա-  
ցեալներն անոր հոգւոյն հանգստեան աղօ-  
թելու կը հրաւիրէր : Ու շուտ մը աչքերս  
երկինքը վերցնելով ,

— Աստուած , ըսի , դու եղկելի ծերը  
հովանիիդ ներքեն ընդունէ :

Բոլոր այն գիշերը հովք բուռն կատա-  
զութեամբ չնչեց . ցուրտը կծու և անհան-  
դուրժելի եղաւ , և տեղ տեղ լճակիս ջուրն  
իսկ սառեցուց : Ո՞ գիտէ , կ'ըսէի մտօքս ,  
որչափ դժբաղդութեանց լուրեր պիտոր  
լսենք վաղք : Հապա իմ՝ ծերս... : Այլ ո՞  
գիտէ... : Անշուշտ աստուած ձեռքէն չթո-  
ղուր :

Այսպէս անցաւ այն դառն գիշերը և  
լուսացաւ յաջորդ օրը քիչ մը հանդար-  
տութիւն բերելով այն վրդովեալ մթնո-  
լորտին վրայ : Հովը հետղհետէ կը նուա-  
զէր յոյս տալով ընդ հուալ հանդարտելու,  
որ և եղաւ իսկ :

Պայծառ արե մը երեցաւ ու գաղջ ճա-  
ռագայթ մը սփռեց այն բազմօրեայ վրդո-  
վեալ լճակին երեսը :

Կամաց կամաց ձկնորսք ոմանք սկսան  
տեղ տեղ երենալ : Խեղճերը փութով մը  
կ'աշխատէին . և իրաւամբք . այն բազմօ-  
րեայ բռնի անգործութեան պարապը լե-  
ցնելու էին : կը սպասէի տեսնել ծերու-  
կիս նաւակը . կը զարմանայի անոր ուշա-  
նալուն վրայ : Ինքը միշտ առաջինն էր աշ-  
խատութեան ձեռնարկելու . և հիմա որ  
այնպիսի կարօտութեան մէջ ինկած էր  
ինչո՞ւ պիտոր ուշանար :

Անցաւ այն օրն ու լուսացաւ երկրորդը  
նոյնպիսի պայծառ արեսով : Մտախորհ թէ  
ինչ պատճառաւ ծերս ողջոյն առաջին օրը  
չէր տեսնուած , ձիթենեաց բլուրը գնացի  
որ հոն տեղի մօտ գտնուող ձկնորսաց լուր  
մը հարցնեմ : Տեսնեմ մէկ քանի նաւակք  
դափնեաց պատսպարութիւնն իրենց օգ-  
տեցնելով , արեւուն բարերար ճառագայ-  
թին թեթև ջերմութիւնը կը փնտոէին , նա-  
խաճաշին պատրաստութիւնը տեսնելով :

Հոն տեղն էր որ կը մնար ինծի դառն  
ստուգութեան մը տեղեկանալ : Այն խեղ-

ճերը ցաւոկցաբար առաջին օրերուն պատահարները մէկմէկու կը պատմէին :

Խեղճ ծերուկ Գոնին . ալ զինքը մէյ մըն ալ սիսոր չտեսնէի : Այն դիշերն որ ուրիշի բարերարելու համար կեանքը վտանգի մէջ դրեր էր , իր վշտաց ալ յետին դիշերն եղեր էր : Տունը դառնալու համար երկայն ատեն միշտ սաստկացող հովուն դէմ մաքառելով , վերջապէս ծերացեալ հասակին ուժը սպառեր էր : Հովե որ հետզհետէ աւելի կը բռնանար՝ անոր թեթե նաւակը թղթի մը պէս առեր և հեռու ճախճախուախն վրայ քշեր նստեցուցեր էր : Հոն անպատսպար , ամեն օգնականութենէ զուրկ , բնակութենէ հեռի , իր չնչին վառարանը վառելու փորձ փորձեր էր . այլ անօգուտ տեղ . վերջապէս իր ծերացեալ մարմինը ցուրտին սաստկութեանը տակ ընկճեր էր :

Զկնորոք ոմանք երկրորդ օրը հեռուանց անշարժ նաւակ մը տեսնելով քովը մօտեցեր էին : Եղկելի ծերը մէջը գտան , որ նաւակին մէկ կողմը կծկած՝ սառած դիակ մը դարձած էր :

Այս տխուր լուրիս վրայ աչքէս արցունք մը կաթեցաւ : Անոր վերջի դիշերուան այլայլութիւնը և բարերարութեան փոյթը յիշեցի : Եղկելին , ըսի , ուրիշի վիշտը թեթեցնելու համար ինքը դառն մահ մը ճաշակած էր : Այլ երանի՛ իրեն . անցաւոր վշտաց կեանքը կնքած էր , որ-

սլէս զի ջրոյ բարերար բաժակին անվախան վարձքն ընդունի :

Հանդիստ իր յիշատակին :


Նոյն դառն գիշերը նաև այլոց ձկնորսաց ալ աղետալի եղեր էր . ոմանց նաւակը շրջած էր սառուցեալ ջրոց տակ թիավարին գերեզման մը բանալով : Այլը , ծեր Դոնիին չար բաղդին վիճակակից , հեռուները քշուած սառոյցին մահը ճաշակեր էին :

Առջիներէն էր նաև այն դժբաղդ ձկնորսը , որու որդւոցը համար ծեր Դոնին ինք-զինքը զոհեր էր . անոր դիակը երրորդ օրը ջրին մէջէն գտնուեցաւ : Այսպէս այս երկու մարդոց անակնկալ մահուամբը՝ չորս որբք դեռ ևս աչքերնին արեւուն լուսոյն հաղիւ բացած , անօդնական , անինչ և անհաց , դառն ձմեռուան մը և անստոյդ ապագայի մը ձեռքը կը մատնուէին :

Արդարեւ խիստ է ձկնորսին կեանքը . աստուած ողորմի իրեն :

Բայց դու որ այս իմ ձկնորսիս նկարագիրը կարդացիր , և անոր ցաւալից կատարածին հանդիսատես եղար , ահա անոր կենդանի պատկերն ամեն օր դրանդ առջին կը տեսնես : Ամեն աղքատ արհեստաւոր որ ճակտին քրտանց արդիւնքն առատասիրտ գթոյդ կը ներկայացնէ , նոյն իմ այս ծերուկիս վիճակակիցն է որ նոյն վըշ-

տաց կենօք կ'ասլրի : Երբ կարօտ աչքերն  
անձկանօք քեղի վերուցած ճարտարու-  
թեան արդիւնքը քեղի կը նուիրէ , ո՞հ թէ  
առատաբար իջնար սրտիդ գութը և անոր  
լքեալ ոգիքը արծարծէր : Կենաց քաղ-  
ցրութիւն մըն է որ կը շնորհես և փոխա-  
րէն՝ երախտեաց օրհնէնք կ'ընդունիս , որու  
որչափ քաղցր ըլլալը սրտիդ գոհութիւնն  
իսկ քեղի կը դուրցէ :



## ԺԴ.

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ :

Գունտին անդուլ հոլովելովը՝ օրերը սահեր անցեր էին, ձմեռնային մեծագոյն խստութեան յիշատակն իսկ հետերնին տանելով։ Աղքատ ձկնորսին եղկելի գիպաց վիշտնալ իսպառ մոռացութեան մէջ ինկեր էր։ Եւ չէ զարմանք. մոռացութիւնը մարդկային մտաց անհաստատութեանը բնական հետևանք մըն է. աշխարհիս զբաղանք ու դէպք այնպէս երագութեամբ իրարու յաջորդելով մէկզմէկ կը մղեն, որ շուտ մը առուակի ալեաց նման յաջորդաբար կը սահին կ'անհետանան։

Իրաւ է որ թշուառութիւնը այնպէս ազդու կնիք մը ունի՝ որ մարդուս սրտին վրայ ամուր կը կոխէ։ Այսպէս ալ այս աղքատ ձկնորսին թշուառութեան դէպքովն ամենուն սրտէն ողբակցութեան աղաղակ մը փրթաւ, և քանի մը գթութեան արտասուք անոր յիշատակին թափուեցան։ Բայց քիչ ետքը ամենայն ինչ մոռցուեցաւ և աշխարհս դարձեալ իր սովոր հոսանքին մէջ ընկզմեցաւ։

Փետրվար ամիսը կը սկսէինք, լճակիս  
մթնոլորտին գեղեցկագոյն ամիսներէն մէ-  
կը։ Այն ամսուն մէջ պայծառարել յստակ  
ու ջերմին ճառագայթ մը կը յածեցնէ և  
ցրտութեան մառախոլածին գոլորշիները  
• ցնդելով՝ քաղցրութիւնն ու զբօսանքը  
լճակիս երեսը տակաւ կը սկսի ոփոել. եր-  
կինք գարձեալ իր թափանցկութիւնը կառ-  
նու և ամենայն բնութիւն զուարթութեամբ  
կը սկսի ժպտիլ։ Մարդուն սիրտն ալ եր-  
կայն ատեն տնական գերութենէն ընկ-  
ճեալ՝ արձակը կը փնտռէ. գարնանաւէտ  
չնչին ազդմամբը նոր կեանք մը յինքն  
զգալով՝ բոլոր էութեամբը կը զուարճա-  
նայ։ Ամենօրեայ Տեսարան մըն է այն լճա-  
կառոյց մեծագործ քաղքին ծովափը, ո-  
րու պալատանց քովէն անզբաղ ճոխը քե-  
րելով՝ զուարթերես խօսակցութեամբ կը  
շրջագայի, ջանալով գոզցես արեւուն ջեր-  
մութեամբը ոսկերաց մէջէն ձմեռնային  
խոնաւութիւնը ցնդելու։ Արեգը խոնար-  
հելու որ կ'ըլլայ՝ ճոխը աղքատ արհեստա-  
ւորին տեղիք կու տայ. որ ցորեկուան տա-  
ժանելի աշխատութենէն յոգնած, ժամու  
մը հանգիստն այն մեռնող արեւուն ճա-  
ռագայթին ներքել կը փնտռէ։

Այս օդոյ քաղցութեանը զուգընթաց՝  
բարեկենդան աւուրց զբօսանքն ալ կու  
գային, ոյք 'ի հնուց հետէ այնպէս հոչա-  
կաւոր եղած են. և որոնք ընդարձակ աս-  
պարէզ կը շնորհեն անզբաղ մարդուն՝

քսակը և առողջութիւնն անխնայ 'ի կիր  
առնելու:

Արդէն իսկ յունուարի առաջին օրերէն  
դիմակաւոր ծպտելոց խմբիկներ սկսած  
էին մերթ ընդ մերթ քաղաքին փողոցաց  
մէջ երենալ, և առանձնականք իսկ իրենց  
փառաղարդ պալատանց սրահները զբօ-  
սանաց բանալով՝ քաղաքացեաց ընտիր  
բաղմութիւնը բարեկենդանական պարա-  
հանդիսից հրաւիրել: Թէատրոնք իսկ, ոչ  
յետամնաց, իրենց գիտեալ հանդիսից ու  
տեսարանաց ազդերը ցրուելով, գիշերօ-  
թեաց զբոսալի ժամերը կը խոստանային:  
Սակայն այս ամենայն նախապատրաստու-  
թեան ազդք էին այն ամենայն զբոսանաց՝  
որ յետին երկուց եօթնեկաց պահեալ էին,  
և ոյք հազարաւոր ցամաքաբնակ հետա-  
քըքիրք իրենց պիտոր ձգէին:

Այս բարեկենդանւոյ հանդիսից պարա-  
գըլուխ ընկերութիւն մը կայ, որու պարտք  
է ամենայն զուարճութեանց ու տեսարա-  
նաց պատրաստութիւնը կարգադրել և ա-  
նոնց ճշդիւ կատարուելուն հոգ տանիլ: Ա-  
նոր ձեռնարկելովը կանուխկեկ իսկ դրա-  
մոց ժողովը կը սկսի, առ որ ամենայն կա-  
րող մարդ իր փոքր տուրքը չնորհելու է:  
Անհրաժեշտ պարաք մըն է կարծես, որու  
ամենը անտրտունջ կը հպատակին, և ձեռք  
չփելով՝ անհամբերութեամբ որոշեալ ա-  
ւուր կը սպասեն:

Բուն բարեկենդանիէն երկու կիւրակէ յառաջ ամեն հանդիսից սկիզբն որոշեալ էր։ Այն այն կիւրակէ օրը, բարեկենդանի ինքնակալն Բանդարոն, Ծովաչու գալու յայտնելու էր ինքզինքը անհամբեր ժողովրդեան, որ միայն իր դալստեանը կը մնային ամենազգի յիմարութեանց սկիզբն ընելու։ Արդէն պէտք եղած պատրաստութիւնքն ու հանդերձանքն եղած էին, արժանաւորապէս այն փարելի արքայն ընդունելու։ Փաղքին մեծ հրասլարակը, որ ամեն ուրախութեան կեդրոնն է, կանուխկէկ պատրաստուած էր։ Մէջ տեղը, ինչպէս թէատրոնի մը հայեցարանն ըլլար, բարձր ընդարձակ տախտակամած մը շինած էր, որու վրայ հաղարաւոր դիմակաւորք իրենց ոտից կտքաւը պիտոր պարզէին, հաղարումէկ յիմարութեանց տեսարան տալով շրջակայ հանդիսատես բաղմութեան։ Փէմխայք, կերպասք, ծաղիկք, ոսկէզօծեալ ու նկարեալ զարդք՝ կերպ կերպ խաղերով, բոլոր այն տախտակամածին վրայ իբր ամպհովանի կը ձեւացնէին, մինչդեռ լուսատու կաղին խողովակաց փունջ փունջ ծայրերը, ազդ մըն էին թէ գիշերն ալ 'ի ցորեկ պիտոր փոխուէր։

Այսպէս ամենայն ինչ 'ի պատրաստի՝ ամենը սլայմանադրեալ օրուան ու ժամուն հասնելուն կը մնային, և առ այն ամենայն ճգամբք կը պատրաստուէին, շատք իսկ մեծամեծ զրկմանց ու զոհից իրենք զիրենք ենթարկելով։

Յիրաւի աւուրք են ասոնք որ զբօսա-  
սիրաց ըղեղը կը դարձընեն. ոյք անոնցմէ  
չպրկուելու համար, նաև իրենց ոգեսլահիկ  
զգեստիկն իսկ՝ ի գրաւ կը դնեն, շատ հա-  
մարելով ոչ ինչ դրամ մը ձեռք բերել այն  
ունայն գիներբութեանց ժամանակը վատ-  
նելու:

Բայց դեռ հանդիսից սկիզբը չեղած,  
մինչդեռ ժողովուրդը հաւաքուելու դի-  
զուելու հետ է, կ'ուզեմ ընդհանուր հա-  
յեացք մը տալ քաղըիս այն մեծագործ  
հրապարակին, որ ամենայն հանդիսից ու  
զբօսանաց իբր ժամատեղի է:

---

## ԺԵ ·

ՍՈՒՐԲ ՄԱՐԿՈՍԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ :

Մեծագործութեան հրաշալիք մըն է յիշաւի որու նմանը աշխարհիս վրայ չկայ. շքեղութեան գոհար մըն է այն ճարտարապետական ճոխութիւնը, արուեստի դեղեցկութիւնը և քարանց ու մարմարիսնից շռայլութիւնը՝ որու նկարագիրը տալ գրիչը անբաւական է:

Ամենաճոխ արքունեաց փառահեղ ընդարձակ սրահ մըն է, որու ծածքը՝ երկնից աստեղազարդ կամարն է, և շուրջանակի անջրալետ որմունք, շքեղ պալատանց քանդակագործ սիւնազարդ ճակատները, որոնց թխացեալ քարանց վրայ անցելոց դարուց անդառնալի փառքը կը փայլի: Գետնայարկը շուրջանակի կամարապ ճեմելիք կան, ճոխագոյն խանութից շքեղ վաճառքներով զարդարած, որոնց քովէն կը քերեն ու ծանր ծանր քաշկուտուելով կը շրջագային, գուցէ աշխարհէս ճանձրացած, անզբաղ ճոխից բազմութիւն մը, ցորեկուան անանցանելի ժամերն ինչպէս

սպաննել չգիտնալով։ Այն ճեմելեաց խանաւթներուն շարքն ընդհատող ճոխ սրբանոցը կան, որոնց թուիշեայ բազմոցաց վրայ ողջոյն օրն ուրիշ պարապերգից բազմաթիւն մը հեշտաբար կը հանգչի, շըրթունքն անհոգ ժալտին լուծելով, ու dolce far niente կենաց ժամերը՝ շաղակրատ խօսակցութեամբ սահեցնելով։

Բայց եկուր այդ խանութից ու ժամավաճառութեան տեղեաց ճեմելիքները թողլով՝ հրապարակին մէջաեղը կանգնինք։ Արևելեան կողմին որ նայինք՝ Սուրբ Մարկոսի եկեղեցւոյն, ուստի հրապարակն ալ իր անաւնը կ'առնու, բիւզանդական ոճով կառուցեալ հրաշագեղ ճակատը կը տեսնենք, որ շեշտակի գէալ 'ի վեր կ'ամբ բառնայ, և իր բազմաթիւ գմբեթից ումանր աշտարակաց խաչապսակ ծայրերն իբր սլաք գէալ 'ի վեր կ'արձըկէ։ Մարմարեայ սիւնից ճոխութիւնը, միւսիոնագործ պատկերաց գեղեցկութիւնը, բազմակերպ ճարտարապետական զարդուց շռայլութիւնը, գիտողին աչքն և ապշութիւնը կը գրաւեն։ Այն եկեղեցւոյն անմիջապէս դրանց կամարներէն վեր բաց ճեմելիք մը կայ. անոր մէջաեղը, բարձր պատուանդաններու վրայ, պղնձաձոյլքառեակ ձիոց անդրիք կը տեսնուին, որ կարծես վրնջելով միջոցը սմբակակոխ կ'ընեն, ու հաւասարաքայլ ոտքով ողջոյն այն չէնքը ետենուն կը ձգեն։ Հայաղգւոյն աչքը զմայլմամբ

անոնց կը նոցի և ինքիրեն հարցնելով արդեօր ստուգութեան հիմ մը ունի կ'ըսէ, ոյն աւանդական ձոյնն որ կը պատմէ թէ Հայկազունն Տիրիթ այն ձիերն ուռ Տիբեր կայոր ՚ի Հոոմ ընծոյ տորած ըլլայ: Թէ ճշմարիս ըլլար այդ աւանդական ձոյնը, արդարեա ազէկ տեղերնին գտած կ'ըլլան հան և այն շքեղ եկեղեցւոյն ճակտախն վրայ, որու հիմանց տեղը, քաղըիս պատմութիւնը կ'աւանդէ թէ Ներսէս Հայկազն, Յուստինիանոս Ա. կայսեր զօրավար, Արքոյն Թէսդորոսի նուիրական մատուռ մը շինած ըլլայ, զոր ապա հարկ եղեր է կործանել՝ արդի մոյր եկեղեցին կանգնելու վախճանաւ: Ոչ այսչափ միայն կ'աւանդէ սկատմութիւնն իբր յիշատակ այն արի հայկազն զօրավարին, այլ նաև այն մատուանն հանդէպ՝ հրապարակին մէջտեղը՝ Սան Ճէմինիանոյի նուիրական եկեղեցի մըն ալ կանգնած էր, որ նմանապէս առջինին կատարածն ունեցեր է, հրապարակին արդի ընդարձակութեան միջոցը տալու համար: և արդ միայն ճերմակ քարէ գիծ մը կայ նոյն տեղը, որ համառօտ յիշատակարանաւ նոյն եկեղեցւոյն հիմնադրութիւնը կը յիշեցընէ:

Բայց եթէ հայաղգին հայեացը եկեղեցւոյն ճակտին բարձրութենէն վար իշեցնելով, անոր գրանց մօտենայ ու սեմոց բաղմաթիւ մարմարեայ սիւները գիտէ, եթէ անգէտ, զուցէ ապշի ու մնայ անոնց

վրայ խորաքանդակ հայազգիր անուններ  
կարդալով։ Այն անուանք յիշատակ են  
ու գուցէ այնպէս մնան դարէ դար, մեր  
ապագայից հաւաստելով թէ ինչպէս մեր  
նախնիք՝ մասնաւոր առանձնաշնորհու-  
թեամբ մը այս քաղքիս մէջ դադարեր են  
և առ'ի չգոյէ լաւագունի՝ այն կոչտ զրերը  
թողեր են կարծր կրանիդին վրայ անջըն-  
չելի փորուած, որպէս զի իրենց վայելած  
այն մասնաւոր առանձնաշնորհութեան ա-  
ւանդութիւնն անմտանալի մնայ:

Եւ արդարեւ միայն հայազգի վաճառա-  
կանին շնորհեալ արաօնութիւն մըն էր  
քաղքիս հասարակալետական վարչու-  
թեան ժամանակ, նոյն շքեղ եկեղեցւոյն  
սիւնազարդ մտից տոջելը առեարոյ սեղան  
կանգնել, և արեւելեան գոհարեպինաց վա-  
ճառքը հոն յաճախող ժողովրդեան տո-  
ջելը տարածել։ Եւ մեծ համբաւ ունէին  
Հայք այդ ճիւղի վաճառքին մէջ որու յի-  
շատակը դեռ ևս կենդանի է շատ ծերունի  
քաղաքացեաց մտաց մէջ սյբ այն իրենց  
Հայրենական վարչութեան յետին տարի-  
ները տեսնելու բազգնու դժբաղդութիւնն  
ունեցեր են։ Գոհարավաճառն այն մտից  
կամարաց ներքելը նստած՝ սլարապութիւնը  
զբաղեցնելու նպատակաւ՝ երկըթի ծայ-  
րով մը հայերէն տառից դրոշմը կը տալա-  
ւորէր կարծր կրանիդեայ սեանց վրայ,  
ուր հիմա մեր սիրտը կը զուարճանայ այն  
անունները կարդալով։

Յոցց թողլով այս աղղային յիշատակենիքը և հրապարակիս գէտ ՚ի հիւսիսային ճակատը նայելով՝ մեծագործ ժամանչափի մը աշտարակը կը տեսնէ մարդ, որու վրայէն պղնձաձոյլ սեւամորթից զոյզ մը կանգուն, ձեռքերնին ուռ մը բռնած, քառորդէ քառորդ. կենաց անցրին ժամանակը հարուածով մը կ'աղջեն, մինչդեռ ժամանչափին սլաքն անուի մը բոլորն անդադար հոլովելով՝ կարծես մարդուս կը խօսի ու յաւիտենականութիւնը կ'ակնարկէ, որ ոչ սկիզբն ունի և ոչ վերջ և առ որ բռովէն բռովէ կը դիմէ:

Այս աշտարակիս ոտքէն սկսեալ մինչեւ վար, գէտ ՚ի արեւմտեան ճակատը, հրապարակը հարիւր եօթանասուն և հինգ մեղր երկայնութեամբ շքեղ պալատանց միակերպ կամարակապից քովէն քերելով՝ արքունի պալատան ճակատովը կը յանգի, որ մեծին Նաբոլէոնի յիշատակէ, և յիսունեւ վեց մեղր լայնութեամբ գհրապարակը կը փակէ, կամարակապից տակէն միայն անցք տալով: Հարաւային կողմէն հրապարակը դարձեալ արքունի պալատան ընդարձակ ճակատն ունի, որ արեւմտեան ճակատին անկիւնէն ելլելով՝ գէտ ՚ի վերեկեցին կը դիմէ, և միշտ ուղղանկիւնէն խոտորելով՝ բութ անկիւն մը կը ձեւացնէ: Այնպէս վերի կողմէն ընդլայնալով հրապարակին արեւելեան կողմին լայնութիւննէ ութսունուերկու մեղր:

Այս արքունի պալատին հարաւային կողմի վերի արևելեան անկեան քովը, ե-կեղեցւոյն նայողին աջակողմը, իբր թէ կանգուն կերոն մը ըլլար, Ս. Մարկոսայ զանգակաբարձ աշտարակը, տասուերկու մեդր լայնութեամբ խարիսխով մը, չեշտա-կի գետնէն գէալ 'ի երկինքը կ'ամբառնայ, որու իննըսունեսութ մեդր բարձր գագա-թին վրայէն, ոսկեզօծ հսկայածե հրեշտակ մը թեւերը սլարզած կարծես անքուն ա-կամբ քաղքին վրայ կը հսկէ:


Արդ եթէ գիտողը գէալ 'ի եկեղեցւոյն ճակատը մօտենալով երեսը հարաւային կողմը գարձընէ ու քալելով աշտարակին մօտենայ, այնպէս որ ճախակողմը եկեղե-ցին իյնայ և աջակողմը աշտարակը, ուրիշ երկրորդ հրապարակ մը կը տեսնայ իբր քառասուն և ութ մեդր լայնութեամբ, ո-րու արևելեան գին դքսից զարմանաշէն պալատը կայ, որ իր գեղեցկութեամբն ու թեթեութեամբը կարծես օդու մէջ առկա-խեալ չէնք մըն է. իսկ արևմտեան գին՝ արքունի պալատան ուրիշ սիւնազարդ ճակատ մը: Այս երկրորդ հրապարակիս, որ փոքր հրապարակ կը յորջորջի, երկայ-նութիւնն իննըսունուեօթը մեդր է, և իբր հարաւային սահման ունի զլճակին ջուրը, որու մէջ իր ոտից աստիճանները միսելով կը լուանայ: Հանգէալ, իբր չորս հարիւր մեդր հեռի, ջրին մէջէն Ս. Գէորգ կղզւոյն հոյակասլ եկեղեցին իր գմբեթովը, աշտա-

բակովն ու վանքովը, իբր կոթող կը կանգնի և իբր ողի, կարծես, մտախորհ կը նայի այն մեծագործ քաղքին վրայ, որու անցեալ մեծութեանը փայլը, հինաւուրց սեացեալ քարերն յստակ ջրին մէջէն կ'անդրագարձնեն:

Արդ ահա այսողիսի է այն տեղին ու միշոցն որ ոչ միայն ամեն քաղաքական հանգիսից ու զբօսանաց կեդրոն է, այլ և բոլոր ընտիր քաղաքացեաց ժողովատեղի: Հոյակապ սրահ մըն է շքեղաղարդ, զոր հանճարն, արուեստն ու ճոխութիւնը, լիածեռն վաստակեր են աշխարհիս աննման յիշատակարան մը ընելու. և հոս է որ զբօսասէր ժողովուրդը՝ քաղքին ամեն կողմէն խուռն ընթանալով՝ հետզետէ կը դիզուի և անհամբերութեամբ հանգիսին սկսելուն կը սպասէ:

Այս երկու հրապարակներն այնպէս լցուած են, որ մարդ դժուարաւ կը ըրջագայի. և սակայն նորանոր բաղմութիւն նոյն կեդրոն տեղը գալու դիզուելու հետ է: Բազմութիւն մը մարդոց Յարդի ըսուած կամրջին վրայ կանգուն՝ աչքերնին լճակին վրայ անկած անշարժ կը նային և կամրջին երթեւեկ անցքը կը խափանեն: Դքսից պալատին ճեմելիք դստիկոնը, ճոխտիկնայց ու պարոնայց բաղմութեամբ հոծ է: Կմանատղէս ալ արքունի պալատին և մեծ հրապարակին բոլոր պատուհանք ցընծալից բաղմութեամբ մը լցուած են: Առ

նուազն քսան հազար մարդ այն տեղը կեդ-  
րոնացած՝ անլուր խառնածայնութեամբ  
օգը կը լեցնեն։ Տըխուր, բազմահոգ երես  
մը տեսնալ դժուարին է. միայն այն բազ-  
մաթիւ ոստիկանութեան պաշտօնեայք հո-  
գացող երեսոյթ մը կ'երեցնեն, որ բազմու-  
թեանը մէջ ցըուած՝ բարեկարգութեան  
ուշ կը զնեն։



## Ժ.Զ.

ԱՐԻՑԱՑՆ ԵՒ ԱՐԻՑՈՒԽԵՑ :

Մինչդեռ այսողէս անհամբերութեամբ  
ժողովուրդը կը յուզի ու կ'աղաղակէ,  
յանկարծ հրազինի մը հարուածը կը լի,  
և ահեղ կեցցեի մը աղաղակն այն հաղա-  
րաւոր կրծոց մէջէն արձկուելով օդը կը  
թնդացնէ:

Ամենուն աչքը դէպ 'ի լճակը կ'ուղղուի:  
Հանդիալակաց Ա. Գէորգայ կղզիէն,  
քանի մը ձկնորսաց նաւակը զարդարեալ  
ու պարզած առագաստներով, կը բաժ-  
նուին ու դէպ 'ի հրապարակը կ'ուղեսրին:  
Անոնց մէջ դիզուած բազմութիւն մը մար-  
դոց կը տեսնուին, որ գոյնզգոյն հագուստ-  
ներ հաղած, երաժշտութիւնը հընչեցնե-  
լով յառաջ կու գան ու դէպ 'ի հրապա-  
րակը կը մօտենան:

Բանդարն արքայն է, բոլոր ժողովրդեան  
փարելի ակնկալութիւնը, որ իր բոլոր դի-  
մոկաւորաց ընկերութիւններովը յաղթա-  
կան մուտքն ընելու կու գայ:

Այն նաւակաց եաւեէն, ճոխ քաղաքա-

ցեաց զարդարուն կոնտոլոյք, բազմութեամբ լցուած, յուղարկման պատիւն անոր կը մասառւցանեն։ Կարծեմ երբեք ինքնակալ այնպիսի չքեղ և առհասարակ անձկալի յազթական մուտք ըրած չէ։

Հետզհետէ որ կը մերձենայ՝ բազմութեան ազաղակներն ալ ևս առաւել կը զօրանան. երաժշտութեանց թնդիւնն անոնց հետ կը խառնուի և ալ կարծես աշխարհիս յետին օրն է։ Ազմկէն լսելիքդ խլացած, խառնակութեան շարժմունք մը միայն կը տեսնես, որ և այնպիս իր յատուկ բարեկարգութենէն ալ անբաժան է։ Երաժշտութեան ներդաշնակութիւնը կամաց կամաց սրտիդ կը տիրէ, և այնխառնակութեան շարժմունքը, այն կերպ կերպ տարազուց ցոյցը, այն հազարաւոր թաշկինակաց շարժումը և բոլոր հանդիսին յիմարական վայելչութիւնը, սիրտդ ախորժելի զգացմամբ մը կը պաշարէ։ Զարմանք չէ եթէ ցամաքաբնակն իր ձանձրալի կառաց աղմուկը, վտանգն ու ցեխոտ ճամբաները թողլսվէ հազարաւոր բազմութեամբ այս անվտանգ և անդորրաբար կատարուող հանդիսից կը գիմեն, իրենց կերպ կերպ խորդաձայն գտւառական լեզուաց հնչիւնն այն հանդիսից մէջ լսեցնելով։

Վերջապէս երաժշտութեանց ազմկին, խառնաձայնութեանց շփաթին, ծափահարութեանց շառաչման և կէցցէի թնդացող ազաղակաց մէջէն, նաւակը ափը կը

մերձենան և արքայն թաևարարուն, նախկին  
վեհետկեցւոյ տարազով մը, այն ցնծալից  
ժողովուրդն ողջունելով ցամաքը կ'ելլէ, և  
տալա իրեն՝ ի պատիւ հանգերձեալ կառքի  
մը վրայ վեհափոռ կը բարձի՝ յաղթական  
մաից շրջանը կատարելու:

Այլ փոխանակ ձիոց՝ երկոտանի սեա-  
մորթք են որ մաւրիտանացւոյ ճոխ տա-  
րազով մը այն ինքնակալին կառքն ետե-  
նուն կը ձգեն, և խռնած ժողովրդեան  
բազմութիւնը ճեզրելով՝ ծանր ծանր կը  
յառաջեն: Առջևէն յառաջադէմ դիմա-  
կաւորաց ընկերութիւնք կը քալեն, որոց  
գլխաւորք Գիոնորք և Նարոյիդանք ըսուած-  
ներն են, ոյք՝ ի հնուց հետէ հռչակաւորք  
եղած են: Փաղաքական երաժշտութիւնը  
պարագլուխ կը քալէ, որու հնչմանց գա-  
դարելովն՝ անմիջապէս ընկերութեանց յա-  
տուկ երաժշտութիւնը կը սկսի յատուկ ե-  
ղանակ մը հնչեցնել որու ողջոյն դիմա-  
կաւորք ձայնիւ կ'ընկերակցին: Ամենը թե-  
ւերնուն տակ լի շաքարեղէններով փոքր  
կողոփիկ մը կը կրեն, զորոնք՝ հետզհե-  
տէ որ կը յառաջեն, ժողովրդեան վրայ կը  
սփռեն: Այս երկու դիմակաւորաց ընկե-  
րութիւնք՝ ազնուական երիտասարդաց ժո-  
ղովը են. հագուստնին ձկնորսի տարազ  
է, գեղեցիկ ու ճոխ նիւթէ շինուած:

Սակայն մարդ այն արքունեաց թափո-  
րէն որ աչքը մէկգի առնու ու հրամարա-  
կին վրայ գարձնէ, կը զարմանայ կ'առըի

այն հազարաւոր դիմակաւորաց բաղմութիւնը տեսնելով, որ կարծես դիւթական գաւաղանի մը հարուածովը յանկարծ տապարէղ ելած են, ու կերպ կերպ տարադներով՝ ժողովրդեան բազմութեանը հետ խառն՝ արքունեաց ետեւէն և առջեւէն կը քալեն :

Խսկ արքայն Բանդաշն վսեմաբար կառքը նստած, ծանրութեամբ զժողովուրդը կ'ողջունէ, 'ի փոխարէն անոնց ծափահարութեանց յարգութիւնն ընդունելով։ Եւ յիրաւի անգէաը կը շփոթի անշուշտ այնալիսի մեծ անձի մը աղնուականութեանը վրայ, եթէ կանխաւ Ռիալդոյի գինետան մը մէջ անոր հանդիպած չըլլայ։ Այլ գայթակղելու չէ եթէ այնպիսի մէկ մը առժամանակեայ փառաց համար ըմպելեաց վաճառքը կը թողու. այն կարճ ժամուց սահելէն յետոյ, դարձեալ ինքն աննախանձ ոգւով ամենայն փառք պիտոր մերկանայ և իր նուաստ գինետունը սկիտոր քաշուի՝ սովոր առեւտրոյ զբաղելու. Բագուշինոյի, Բուշինելայի և Ջագանարայի հաւատարիմ ընկեր մըն է, որոց թագաւորութեան օրը և ժամանակը չափեալ է։

Այսակէս մեր արքայն ընդհանուր ծափահարութեամբքը բոլոր հրապարակին շըրջանն ընելով, վերջապէս դէպ 'ի տախտակամած հայեցարանը կու գայ, և հոն կանգնուելով՝ համառօտ ճառախօսութեամբ բարեկենդանւոյն ուրախութեանց սկիզբ

կը ծանուցանէ։ Այստ արքունիքը յառաջ  
հրաւիրելով, նախ առաջին ինքն սովը ե-  
րաժշառութեան եղանակին կը յարմարցնէ,  
և այնովէս պարահանգիսին սկիզբ կ'ընէ։

Այն նշանը բաւական է. ոչ արքայն հա-  
զարաւոր պարողաց բազմութեանը մէջ  
անյայտ կ'ըլլաց։ Ողջոյն տախտակամած  
հայեցարանը պարողաց բազմութեամբ կը  
լցուի, ուր ամեն տեսակ տարագ ասպա-  
րէղ կ'ելլէ, մեծաւ մասամբ ճշգրիտ նկա-  
րագիր անցելոց դարուց ճաշակին։

Այն բարեկլոնական տեսութանին վրայ  
մէկ բան մըն որ աւելի տպաւորութիւն  
կ'ընէ՝ շարժմանց կանոնաւոր բարեկար-  
գութիւնն է։ Գոզցես երկու հազար մար-  
դէ աւելի կան նոյն ընդարձակ կաքաւա-  
րան տախտակամածին վրայ . և սակայն ա-  
մենքն առանց մէկմէ կու փոքր արդել մը  
խել ըլլալու՝ կը ցատրեն, կը շրջին, կը պա-  
րեն, կը խաղան։ Երաժշտութիւնը զամենը  
կ'ելեքտրացնէ և անսոնց զուարթութիւնը  
հանգիստես ժողովրդեան վրայ կ'անդ-  
րագառնայ, որ դիտելով ու ծիծաղելով՝  
հօծ ու խիտ զիրար կը մղեն, կամ իբր  
միակերպ հեղասահ ջուր՝ հեղիկ և իբր  
անշարժ կը սահին ու հրապարակին բո-  
լորը ժուռ կու դան։

Մութը կը կոխէ և ողջոյն հրապարակը  
հազարաւոր կանթեղաց ու ջահից շուայլ  
լուսովը դիւթական երեսոյթ մը կը զգե-  
նու . կարծես արքունեաց փառաղարդ

սրտէ մը կը գտնուիս, ուր ոսկին ու դոհա-  
րը հաղար ու մէկ կերպով ճրագաց լոյսը  
կը բեկըեկէ, և ուր ամենայն սիրտ ան-  
սանձ խնդութեամք կը տրուփիէ:

Բայց ժամկը ժամուց կնի գահավիժաբար  
կը զլորին հասարակ գիշերը փութով վրայ  
հասցնելով. յանկարծ ջահք կը մարին, կան-  
թեղաց լոյսը կը նուազի, և հրապարակն  
իր սովոր լուսաւորութեամք կը մնայ: Ժո-  
ղովսւրդն որ ցայն վայր հոծ ու խիտ էր,  
քառակողմեան ուղղութեամք կը ցրուին,  
և այնուհետեւ ուրախութիւնը գինետանց  
ու սըրճանոցաց մէջ կը շարունակի:

Բայց ընտիր ընկերութիւնն որ միայն  
հանդիսատիսի զբօսանքը կ'ուզէ վայելել,  
մինչդեռ ժողովուրդը հրապարակին զուար-  
ճութեանց զբաղած յառաջ կը տանի, ինքը  
թատրոնից, զբօսանաց ժողովատեղիներու  
և առանձնականաց պալատանց պարա-  
հանգիսից կը դիմէ, ուր հսկումն ու պարը  
մինչեւ արևագալ անարգել կ'երկարածգի:  
Արել կը ծագի, և այն գիշերային զուար-  
ճութեամբը գինովցած մարդիկ՝ ջղջկանց  
նման տեղի կու տան և անկողնոյն հան-  
գիստը խնդրելու կը շտապեն:

Գոգցես այս աղնուականաց կը հետեւի  
նոյն իսկ արքայն Շանդարձն, չեմ գիտեր՚ի  
սովորութենէ՞ մղեալ թէ աղնուականու-  
թեան զգացմունքէն:

Հրապարակին հանդեսէն յետոյ գինե-  
տունը աղաւինած իր արքունեաց մասամբ

մը , որոց նշանաւորքն են Արդերին , Պրիկելաւ և իւր Գամբարէն Ֆիոդորովնան , պարին ու բաժակին կաղզութիչ զօրութեամբը կը գիշերօթէ , մինչեւ աշխատութեամբը խոնջ ու բեկեալ՝ իւր անզզայ՝ անկիւն մը կը կործանի ու յաջորդ օրուան պահանաց զօրութիւն կը ժողովի՛ :

## Ժ.Պ.

ՆԱԽԱՐԵՍԻ :

Ընդհանրապէս այսպիսիք են ժողովրդեան բարեկենդանւոյն զբօսանիք։ Աւկայն զուարձութեանց խնամակալ ընկերութիւնը աեսարանաց միակերպութիւնը կոտրելու զիտմամբ, այլևայլ հանգիսից տեսարանները կը տրամադրէ։ Թող որ առանձնականիք իսկ յետամնաց չեն ըլլար քաղաքացեաց զբօսանաց առիթներ մատակարարելու . ձեռնածուք, լարախաղացք, մեքենականութեան թէատրոնիք, գաղանաց և այլևայլ կենդանեաց խաղատեզիք, և այլ սոյնպիսի զբօսանիք, քաղքին ամեն կողմէ երեան կ'ելլեն՝ մարդոց քաղմութիւնն իրենց ձգելով։

Խնամակալ ընկերութեան պատրաստած տեսարանաց թուէն են կառարշաւն ու ձիբնթացը, որ թէպէտ և ճաբնակին բոլորովին նոր տեսարան է, և անոր համար ալ բաղմութեամբ Արեսի գաշտը կը խռնի որ տեսարանին զբօսավայրն է, սակայն

ցամաքաբնակին որ նոյն հանգիսից ստվոր  
է բաղմիցս տարւոյն մէջ ականատես ըլ-  
լալու, ամենեխն արագրոյ կարգի բան մը  
չներկայացներ:

Աւելի նշանաւոր տեսարանը նաւոր-  
շաւն է, այն Վենետիկոյ միայն յասուկ  
հանգէսն որ ողջոյն քաղաքը շարժման  
ու խնտումի մէջ կը գնէ: Աչ ձիոց թփըր-  
աց և ոչ կառաց աղմուկի կը լուսի հոս,  
այլ հեղաստէ նաւակը և զգեցեալ զար-  
դարեալ մարդիկ որ թիու ուժով մեղմիկ  
ջուրը պիտոր ճեղքեն և դրօստինգիր  
բաղմութեան մը անգորրութեան տեսա-  
րան մը պիտոր չնորհեն:

Եօթնեկօք յառաջիսկ կը կանխսեն մըր-  
ցողը փորձոյ կրթութեանց, և ամենայն  
փութով կը պատրաստուին այն թիու մե-  
նամարտութեան, որ ոչ միայն քաջութեան  
վարձքն իրենց պիտոր արդիւնաւորէ՝ հա-  
պա նաև ողջոյն քաղաքակցաց ծափահա-  
րութեանց խրախոյուը: Մաքառման նա-  
ւակը առհասարակ ամենուն մի և նոյն են  
և միայն գոյնով զանազանելի: Ատոր հո-  
գը, ինչալէս նաև թիավարաց յատուկ  
զգեստը, քաղաքական վարչութեան պարտ-  
քըն է: Հին ատեն այս հանգիսից վրայ  
վարչութեան հսկողութիւնը ցայն վայր կը  
ձգէր՝ մինչեւ նաև նաւակները կշռել ու  
տաշելով հաւասարեցնել որպէս զի ինչ  
և իցէ տրտունջ տեղիք չունենայ:

Այսպէս պատրաստութեամբ և անհամ-

բեր տկնկալութեամբ որոշեալ օրն ու ժամը կը հասնի: Այն առեն տեսնելու է այն լճակառոյց քաղքին մեծ ջրանցքը, և անոր երկու կողմի փառահեղ սլալատանց շարքը: Բոլոր անոնց մարմարեայ սիւները կարծես թէ ոգի առած կը տարութերին: Պատուհանը ու պատշգամբը, դիպակաց, քեմիսայից, գորգերու ու զրօշակաց ներքեծածկուած են. Հոն բաղմութիւն մարդոց, տիկնայց և օրիորդաց բազմեալ կամ կանգուն, զուարթաբան ժամավաճառ կ'ըլլան՝ հանդիսին սկսելուն մնալով կարգաւոր այն երկայն ջրանցքը քալես ուրիշ բան չես տեսներ եթէ ոչ գլխոց, ձեռաց ու մարդոց բազմութեան շարժում մը, որ բոլոր այն անշունչ քարերը կ'ոգեորեն ու զուարթ ծիծողով խօսքով և աղմըկաւ օգը կը թնդացնեն:

Իսկ վարը ջրանցքին վրայ ո՞վ կընայ պատմել կոնտոլայց ու նաւակաց երթևեկը: Գրեթէ առ հասարակ ամենը ճոխաբար զարգարեալ են. պալատականաց կոնտոլայց թաւիշեայ բարձերուն ու մետաքսեայ կերպասներուն վառ գոյները տեսութիւնը կը խայթեն. վարչութեան և այլեայլ ընկերութեանց բազմաթի նաւակք՝ նաւավարաց կերպ կերպ տարազներովը սիրտ կը զուարթացնեն: Ամենազգի տարազ աչացգ կը ներկայանայ. տաճկի, մաւրիտանացւոյ, հին վենետիկեցւոյ տարազ: Բոլորը կարգաւ արիաբար թիավարելով

ջուրը կը ճեղքեն և սրարշաւ աչացդ տո-  
ջեւէն կ'անցնին։ Ամենուն վրայ խրախոյս  
կայ, ամենուն երեսը խնտում ու զուարթ  
է։ Արախն քաջալերութիւնը զբազուկը  
կ'ոգեսրէ ու թիտվարելու կ'անխոնջացնէ,  
և աւելի ևս այն կոհուուայց թիտվար բա-  
զուկն՝ ուր մեծուհի տիկնայք և օրիսրզք  
հեշտաբար փափուկ բարձերուն վրայ  
հանգչած ջրանցքին մէջէն վեր վար կը  
սահին, դիտելով ու դիտուելով զբօսնե-  
լով ու զբօսեցնելով։

Երգիչք իսկ չեն պակսիր այն անդորր  
տեսարանին աւելի ևս կենդանութիւն մը  
տալու։ Երիտասարդաց խումբք նաւակնե-  
րու մէջ նստած, զուարթ կը նուազեն ու  
ջրանցքին մէջէն վեր վար կը նաւարկեն,  
ամենուն ծափահարութեանց քաջալերու-  
թիւնն ընդունելով։ Ընտանեկան հանգէս  
մըն է կարծես, որ տան մը սրահից մէջ  
կը կատարուի։

Բայց եթէ ճոխն իր դիւրութեանցը պատ-  
ճառաւ հանդիսիս մեծագոյն զբօսանքը կը  
վայելէ, աղքատին զրկում մը չըլլուիր։  
ինքն իսկ իր բաժինն ունի։ Ասոնք եթէ  
պալատանց պատուհաններուն ու պատրշ-  
գամաց բարձրութեանը չեն հասնիր, գոնէ  
բոլոր խոնարհ տեղիք իրենց իրաւանց սե-  
փական են։ Ջրանցքին եղերքն և փողո-  
ցաց ծայրքն սր ջրանցքին վրայ կու գան  
կը յանգին, ստորին գասու ժողովրդեան  
ժողովատեղիք են։ Հոն բաղմութեամբ կը

դիզուին կը խռնին, և առ վայր մը իրենց ստոր վիճակին թշուառութիւնը մոռնալով՝ զուարթութեամբ հանդիսին ելից կը մնան։ Եւ արդարեայն բաղմութեան մարդոց մէջն ո՛ գիտէ ո՞րչափ են անոնք որոնց սիրտը երկիւղի և ակնկալութեան յուսով մը կը բարախէ։ Ո՞ գիտէ որչափ մայրեր կան որ իրենց Պէքոյին, Բիէռոյին կամ Դոնիին յաղթութեանը համար սրտերնուն մէջէն կ'աղօթեն. ո՞րչափ քորք կան որ իրենց նահատակ եղբարց կարճութիւնը վստահութեամբ կը գովաբանեն։ Անշուշտ ոչ սակաւ ալ ըլլալու են այն խօսեցեալ հարսք որ շարունակ երկիւղալից աչք մը դէպ 'ի ջրանցքին վերի կողմը կը յածեցնեն, և լոիկ և անբարբառ սրտերնուն մէջէն իրենց սիրելեաց յաղթանակին համար ուխտագիր կ'ըլլան։

Յանկարծ ծափահարութեանց շառաչ մըն է կը հնչէ ու պատուհանէ պատուհան հաղորդուելով՝ ողջոյն պալատանց գիծը կը քալէ հեռաւորութեան մէջ կորսուելով. արգեօք մրցող նահատամկքն են որ յառաջ կու գան։ Ամենուն աչքը դէպ 'ի վեր կ'ուղղուի. այլ ոչ. նահատակաց փոխանակ՝ երիտասարդաց խումբ մըն է որ զարդարուն նաւակ մը նստած՝ պարզաբար լուն երգելով ջրանցքին մէջէն կը սրանան։

Բայց ահա հանդիսին սկսելուն ժամանակը կը մերձենայ. յանկարծ վայրկենա-

կան շփոթութիւն մը կը տեսնուի. նաւ-  
ւակը որ կողմնակի կը քաջուին, այլք որք  
անուշագիր՝ իրենց ընթացքը կը շարունա-  
կեն, և անոնց մէջէն վարչութեան բաղ-  
մաթիւ նաւակը՝ որ ամենը կը բանագուածն  
մէկդի քաշուելու և առապարէզը արձակ  
թողլու։ Նաւակաց երկայն շարք մը կը  
ձեւանայ ջրանցքին երկու կողմն ուր բաղ-  
մութիւն մը մարդոց խոնած կը սպասէ։

Եւ ահա հեռաւոր աղաղակաց ու ծա-  
փահարութեանց շառաչն՝ ալեաց գոռա-  
լուն պէս կը հնչէ և առաջ կու գայ։

Ահա կու գան, ահա կու գան, ձայնը հա-  
ղարաւոր կրծոց մէջէն կը հնչէ, և ա-  
մենը ուշագիր դէպ ՚ի ջրանցքին վերը կը  
նային։ Մինչդեռ ջրանցքին վերի կողմէն  
ծափահարութիւնք և աղաղակը երթալով  
կը սաստիանան, վարէն կարծես մահու  
լութիւն է։ Մրրկաբեր ամպ մը կը նմա-  
նի որ սաստիութեամբ մղուելով յա-  
ռաջ կու գայ։ Այն խլացուցիչ աղաղա-  
կաց, ծտփահարութեանց ու խրախուսից  
մէջէն, մրցողաց փոքրահասակ նաւակաց  
խումբը կը տեսնես, որ ջրային ասպարի-  
զին վրայէն սրարշաւ կը յառաջեն։ Եղկե-  
լիք տրիւն քրտինք մտած կը կռուին ի-  
րարմէ յառաջադէմ հանդիսանալու։ Այն  
ժողովրդեան քաջալերիչ աղաղակներն ի-  
րենց խոնջ բազուկներուն նոր ուժ կը  
տպաւորեն. բայց և այնպէս շատ չերթար  
միջոցը անջրպետ կը մտնէ այն նաւակաց

խումբին մէջ և յետամնացներու զիծ մը  
կը ձեւանայ, որոց լքումը թեսց ուժը կը  
խորտակէ:

Յառաջապէմին անունը բերնէ բերան կը  
քալէ. Ցագդան է առաջին. Պոնագոն երկա-  
րորդ է. Երբորդին անունն օգուն մէջէն  
անստոյգ կը հնչէ: Բայց ահա ծիծաղը կը  
փրթի. յետամնաց Դոնին է որ կը մերձե-  
նայ, որ և ալ յուսաբեկ յառաջապէմնե-  
րու հասնելու՝ գլխարկը գանձանակ ըրած  
նաւակէ նաւակ կը շրջի, չնչին գրամիկ մը  
մուրալով՝ խոնջ ու չորացեալ կոկորդը  
անմահացուցիչ օշարակաւը թրջելու:

Անցան գնացին միցողք, ծափահարու-  
թեանց շառաչը, աղաղակաց որոտումը  
և նաւակաց բաղմութիւնը հետերնին տա-  
նելով. իսկ ետենուն լուսութիւնը, որ միայն  
պատշգամաց խօսակցութիւնքն ու ծիծաղը  
կ'ընդհատէ:

Մրցողը ողջոյն ջրանցքին երկայնքը  
քալելէն յետոյ ետ պիտոր դառնան, և  
հոն՝ հոչակաւոր Ռիալդո կամրջին մօտ՝  
քաղաքական պալատին առջելը դատաւո-  
րաց ձեռքէն յաղթութեան դրօշտկը պի-  
տոր տոնեն: Անոր համար ալ հոն տե-  
ղուանիք կոնտոլայց ու նաւակաց բաղմու-  
թիւնը դիղուելու խոնելու հետ են, և  
վարչութեան նաւակաց դժուարութիւն մը  
կը բացուի այն բաղմութեան բանութիւնը  
զսպելու: Բայց կը յաջողին և ահա մինչ-  
դեռ ամենը խռնելու կտրգելու հետ են,

դարձեալ կրկին ծափահարութեանց մէջէն մրցողը խսնջ ու վաստակեալ կը հառնին ու յաղթութեան զրօշակը քաղաքաղեափին ձեռքէն առած կը մեկնին։ Ծնդհանուր ծափահարութիւն մըն է այն յաղթող մրցողները կ'ընդունի, որոնք հասարակաց խրախուսից և քաջալերութեանց մէջէն շրջան կ'ընեն, կ'անցնին ու սրարշաւ կը հեռանան իրենց տունը ապաւինելու։

Հանդէսը կը լմննայ. բաղմութիւնը կամաց կամաց կը ցրուի, և նաւակք ու կոնտոլայք քաշուելով՝ մեծաւ մասամբ հրապարակը կը գիմեն, ուր բաղմութիւնը մինչեւ ճաշաժամը շրջագայելով՝ ախորժակը կը սրէ։ Զրանցքին վրայ լուսութիւն մը կը տիրէ. կամաց կամաց մութը կը սկսի կուսել, և այնուհետեւ հաղարաւոր կանթեղաց պայծառ լոյսն այն յստակ ջրին վրայէն անդրագառնալով կը փայլփլին

## ԺԷ.

ԿԱՒԹ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ :

Զարմանալիք քաղաք մըն է այս Ադրիա-  
կանի թագուհին մականուանեալը։ Ոչ կա-  
ռաց անիւք և ոչ ձիոց ամբակք կը հնչեն  
անոր անգորր փողոցաց սալայատակին  
վրայ, այլ անոնց փոխանակ զուարթաբա-  
րոյ ու բարեկիրթ կոնտոյիկըն՝ քաղքին ջրա-  
մից փողոցներուն վրայէն նաւակը մեղմիկ  
կը սահեցնէ և իր զուարթ եղանակը կ'ե-  
ղանակէ։

Գրիւքը բարեխառն կլիմայի մը դիպած,  
իբր օժիտ յատակ ու ծովային զուտ օդու  
մը պարզեն ունի։ Այն օդը թոքոց մէջ  
քաղցր կ'իջնայ, և անոնց նոր ոյժ ու նոր  
կետնիք կը շնորհէ։ անոր համար ալ կրծոց  
տկարութիւն ունեցողք խուռն կը դիմեն  
անոր կենսատու աղգեցութեան պարզելը  
խնդրելու։

Փոքր, ամփոփ, անգորր ու մեծագործ,  
ամեն մտաց կրթութեան ճարակ կը շնորհէ,  
և անգորրութեան զբօսանաց ալ մէկ հա-  
տիկ ժողովատեղի եղած է։ Բոլոր իր հան-

գեսքն իրենց յոտուկ կնիքն ունին , որով նուի . ընդհանուր աշխարհիս տոջին մեծ հռչակ ստացած են : Բայց որ աւելի նշանաւոր ձիբք մըն է այս զբօստամէր քաղաքին , այն բարեկարգութեան շնորհքն է որով իր բոլոր հանդէսները կը դործադրուին : Որչափ և բազմութիւնը լցուի , խոնի , գիզուի , ոչ երբեք կը լսես որ վտանգ մը կամ ձախորդ գէտք մը պատահի : Միայն եթէ արդարն ըսելու է , և այն 'ի պատիւ ճարտար արուեստին , մէկ հատիկ վտանգն իւրաքանչիւր անհատին գրալանն է . հետաքրքրութիւնն ու զբօստամիրութիւնը հանդիսատեսին միտքը բոլորովին վերացնելու չէ , և ոչ խոհեմութեան զգուշութիւնը ղանց ընել տալու է :

Բնութեան գեղեցկութիւնը , երկնից յոտուկութիւնը , լճակին ազուրութիւնը , միահամուռ բնութիւնը միով բանիւ , վենետիկեցւոյն սիրաը գեղեցկութեան զգացմամբ լցուցած է . և զարմանք չէ եթէ զբօսասիրութիւնը մասնաւոր կնիք մը տոլաւորած է անոր ոգւոյն մէջ : Այս զբօստամիրութեան ոգին գլխաւորապէս մեծ առիթներու պատեհաւ է որ աւելի զգալի կը լայ . այն առիթներուն մէջ ողջոյն քաղաքը զուարճութեանց թէատրոն մը կը փոխուի , և ամեն անկիւն պարուց ու եղանակաց երաժշտութիւնը կը հնչէ : Ուր քայլդ առնուս մէյմէկ զբօստեղի մը կը գանեաթէատրոնք , պարատեղիք , ձեռնածուաց

սրահք, տեսարանաց խաղատեղիք, ամեն  
դին իբր որոգայթ ցրուած կը գտնես: Եւ  
կարծես անհրաժեշտ պարտք մը դրուած  
է քաղաքացւոյն վրայ՝ այն տեղիք ոչ եր-  
բեք թափուր թողլու: Եւ այս զբօսասի-  
րութեան ոգին այնչափ աւելի կը գրգռի,  
որչափ մեծ հանդիսից առիթք իրենց վեր-  
ջը կը մօտենան. և ահա այս բանս զգալի  
կ'ըլլայ մասնաւորապէս այս բարեկենդան-  
ւոյն գինովութեան յեաին օրերը:

Զբօսանաց ընկերութեան հանդիսից  
որոշմանց մէջ տօնավաճառի օր մըն ալ  
կայ: Այն օրն ողջոյն բազմութեան ժողո-  
վատեղի՝ հասարակաց պարտէզն լվլալու  
է. և թէսլէտ անոր բարձրագագաթ ծառոց  
վրայ դեռ ևս ձմեռուան մերկութիւնը  
ծանրացած է, բայց և այնպէս զարդուց և  
ամեն տեսակ բարեաց առատութեամբ՝  
նորատեսակ բուրաստան կը փոխուի:

Հահու և զբօսանաց խնդրակք բոլոր  
այն միջոցը շքեղաղարդ խանութներով  
կը պատեն, ամենայն բարիք յաճախողաց  
տոջին կը պարզեն, և որ այն ամենայն բա-  
րեաց մէջէն կը գերտղանցէ՝ լմպելեաց և  
ուտելեաց առատութիւնն է: Ոչ զանց կ'ը-  
նեն աեարք իրենց կրպակաց զարդուց  
շքեղութիւնը. այն զի ընտրելագունին վար-  
ձատրութիւն խոստացուած է, որ բաւա-  
կան գրգիռ մըն է վաճառողաց ոգին վա-  
ռելու: Եւ ահա այսպէս ամենայն յորդոր  
ի գործ կը դրուի հանդիսին փայլն առա-  
ւելցնելու:

Եւ ահա 'ի դէպ ժամնուն բոլոր այն միւնցը խուռան բազմութեամբ կը լցուի Հազարաւոր գիմակաւորք մէկզմէկ կը գիմաւորեն. խեղկատակք ու միմոսք կը բազմանան, կերպ կերպ տարազք կը յաճախեն և զուարթութիւնն ու երաժշտութիւնն օդը կը թնդացնեն:

Կրպակք կը պաշարուին, գնողաց պահանջք կը բանանան, և ողջոյն այն ասպարէզք կերուխումի ընդարձակ սրահ մը կը փոխուի:

Գինւոյն զօրութեամբը զուարթութիւնը յիմարութեան կը հասնի, սրարն ամենայն անկիւն կը յաճախէ, երդոց եղանակք կը սաստկանան և երաժշտութեան ազմուկն այն խառնաճայնութեան մէջէն հազիւ կը լսուի: Բաբիլոնի խառնակութիւնն է աչացդ առջին պարզած. կը դադարիս, կը դիտես, կը խորհրդածես. ի՞նչ իմաստ ունին կ'ըսես, այն այլոց դարուց տարազք և այն խեղկատակութիւնք, որ ոչ 'ի դէպ կու դան մեր արդի ժամանակին:

Այն խառնակութեան մէջէն մէկ տեսարան մը որ աչքիդ ու մտացդ աւելի ախորժելի զգացմունք մը կու տայ, նոյն այն Նարոլիդան ու գիտող ընկերութիւնքն են, որ իրենց ձկնորսի պարզ տարազիւը և անդորր ու կիրթ շարժմունքներովը, նախկին վենետկեցին կը յիշեցնեն. այն լճակին նախկին բնակիչը, որ այս հրաշագեղ վայրաց հիմնադիր ու ստեղծիչ եղած է: Այս

ընկերութիւնք, առանց իրենց յատուկ երաժշտութիւնը լռեցնելու, անդորրաբար վեր վար կը շրջին, և անդադար ժողովը դեմքեան վրայ իրենց կողովիիկին պարունակածը կը սփռեն :

Գեղեցիկ դիւտ մըն է արդարեւ դիմակը, և պատեհ պատրուակ բազմաց հաղարումէկ յիմարութեանց ձեռնարկելու : Եատ պարագայք կան արդարեւ որ աղնուականի մը նախատինք կը բերէին, եթէ դիմակի միջոցը զենթակայն չպարտկէր: Բայց մէյ մըն որ պատրուակ դիմակը կաշին վրայ կը հանգչի, ալ երեսին մորթը ամօթխածութեան շնորհքը կը կորսնցնէ :

Սակայն ոչ երբեք ժամանակն այնպէս շուտ կը սահի ինչպէս զբօսանքի ատեն. կարծես ելեբորականութեան թևեր առած կը գահավիժի: Եւ ահա երագաբար տօնավաճառ հանդիսին վերջն ալ կը հասնի, և ինչպէս ծովու տեղատութիւն՝ ժողովը դեմքեան ալիքն այնուհետեւ տեղիք տալով կը քաշուի: Այլ ինչ աւեր ետեւը կը թողու. ոչ ևս շքեղութիւն կը մնայ այն վայրին վրայ որ քիչ մը յառաջ կերպ կերպ զարդուք և ամեն ազգի բարեօք լցեալ յարդարեալ էր. մառախներու բանակ կարծես անցեր սպառեր է ամենայն ինչ. կամ մրրկաբեր ամպոց ահեղ հարուածն է՝ որ սաստկաբար անցնելով ամենայն ինչ ջախջախներ ապականեր է:

Լուսութիւնը կը տիրէ այն տեղւոյն. այն

քսան հազար հոգիք որ հոն տեղ խռներ լցուեր էին, ինչպէս բուռն փոթորկէ քշուած տմալ մը, անհետացեր ու գէպ ՚ի Ա. Մարկոսայ հրատարակը հորդան տուեր են. Հոն տեղ հանգէսը շարունակելու է մինչև ցկէս գիշեր պարուց ու երաժշտութեանց կատաղութեամբ։ Անկէ ալ տնդին սրճանոցք, պարատեղիք, թէտարոնք, զբօսանաց վայրք և ազնուականաց պալատք, իրենց կաքաւազքոս հսկմամբն արեւն ելքը պիտոր ողջունեն։

Սակայն ամենօրեայ զբօսանաց աւուրք երագաբար կը սահին և գողցես յանկարծուստ այն յետին օրը կը հասնի՝ որ ամենայն յիմարութեանց կնիք պիտոր ըլլայ։ Պատկառելի օր մըն է զոր ամենայն տուն և ամենայն տէր յարգելու պարտաւորութիւնն ունի։ Արհեստք կը լոեն, ծառայութիւնք կը դադարեն և ամենայն յարկը կը դատարկին փողոցաց երթեւեկ շարժումը բազմացնելու։ Ամենը պարապորդ օր մը անցնելու իրաւունքն ունին. ամենքը հասարակաց զբօսանքն իրենց մասը վայելելու պահանջն ունին. և եթէ առջի օրերը քսան կամ երեսուն հազար մարդ կը շարժէր, նոյն օրն ողջոյն քաղաքը տագնապալից յուզման մէջ է։ Ամեն անկիւն երգն ու երաժշտութիւնը կը հնչէ, ամեն տուն զուարձութեան մը աղմուկը կը լսուի, ամեն փողոց յիմարութեան ազաղակները կը թնդան։

Օրը կը տարաժամի, ճրագաց լոյսը կը սկսի փողոցները փայլիլիլու մութին կոխելովը բոլոր այն բազմութեան ալիքները կը լուսաւորէ՝ որ ամէն կողմէն ընթանալով՝ կեդրոն հրապարակը կը խռնին։ Այն աեղին ցորեկուտն պէս լուսաւոր է. ընդարձակ սրահ մըն է՝ սրու մէջ տեղը պարու հայեցարան տախտակամածը՝ տհազին պատրայգով վառած կանթեղ մը կը նմանի. Հոն դիմակաւորաց անհուն բազմութիւնը խռնած կը պարէ։

Այն պարու հանգիսին մէջէն ականատեսը չկրնար ծիծաղը զսպել տարագուց ու նորաձեռութեանց այլանգակութիւնը նշմարելով, ուր ծազրաբանութիւնը կերպ կերպ երեսոյթով կը հանգիսանայ։ Եւ այս այլակերպութեանց աշխոյժը ցայն վայր կը հասնի, մինչ նաև ամեն երկրի և ամեն վարչութեան ներկայացուցիչը և պաշտօնեայք անգամ ամենայն ճշգութեամբ տեսարանին վրայ երեան հանել։ Ազատութեան հետեանք մըն է որու գէմ' ոչ ոք կրնայ բողոքել։

Այն շարժմանց, խեղկատակութեանց ու յիմարական ոստոստմանց առջին հանգիսականաց զուարթութիւնը կը կրկնապատկի։ Ծափահարութիւնք, աղաղակք, երաժշտական թնդիւնք օղը կը հնչեցնեն և տեղին խառնաձայնութեամբ կը լցուի։ Անփորձ հանգիսատեսը, թէ հասարակաց յիմարութեանը հետ իր յիմարութիւնն

ալ չխառնէ, շուարեալ, տարակուսեալ  
կարծէ աշխարհիս վերջը անսնել. ի՞նչ կեր-  
պով մեկնէ այն օտար աշխարհի անսա-  
րանն, ուր կարծես բազմութիւնն անհուն  
հնոցի մը մէջ պատած խօղական շարժ-  
մամբք կը տարուբերի:

Եւ ՚ի վերայ այսր ամենայնի քանի որ  
գիշերային ժամերը կը յառաջեն, ժովո-  
վերդեան բազմութիւնն ալ հետզհեաէ ա-  
ւելի լեցուելով կը խռնի Աեծ արկղ մըն  
է կարծես այն ընդարձակ հրապարակը,  
ուր քսան հազարէ աւելի բազմութիւն մը,  
պահծու ձկանց պէս կոխուած դիզուած  
է. և հանդերձ այսու բազմութեան նորա-  
նոր ալիք քառակողմեան ուղղութեամբ  
կու գան կը լցուին և առջիները կը ճնշեն:  
Ա՛լ այն միջոցին մէջ քալելն անհնարին է.  
մարդ չքալեր, հապա տեղատութեան ա-  
լեաց նման կը սահի ու հրապարակին չորս  
կողմը ժուռ կու գայ:

Բայց ահա կէս գիշերը հասնելու վրայ  
է. որոշեալ ժամն է այն որ գոնէ հրապա-  
րակի յիմարութեանց վերջ պիտոր տրուի:  
Բազմութեան ընթացքը գէտ ՚ի փոքր հրա-  
պարակը կ'ուղղուի ուսկից ականատես պի-  
տոր ըլլայ Բարեկենդան արքային անհե-  
տանալուն: Լճակին եղերքները խրախա-  
ցող բազմութեամբ կը խռնին, և մինչդեռ  
երաժշտութեան յուղարկաւորութեան ե-  
ղանակք օդը կը հնչեցնեն, այն գինելից  
բազմութեան խառնածայնութիւնը միջո-  
ցը կը լեցնէ:

Յանկարծ լճակին մէջտեղէն և ջրին  
վրայէն բոցոյ մը փայլը կը նշմարուի որ  
շառաչմամբ ու կորագիծ ուղղութեամբ՝  
երկնից նսեմ ենթակայն դժելով, կը ճայ-  
թի, կ'անհետանայ, և բոլոր այն խռնած  
բազմութեանը գուացող ծովու նման ահ-  
ռելի ճայն մը հանել կուտայ: Գիշերային  
մթութեանը մէջէն կարելի չէ ստոյգը զա-  
նազանել. միայն ջրին վրայ անշարժ փոքր  
լաստափայտ մը կը գուշակուի: Եւ մինչ-  
դեռ ժողովրդեան աղաղակները սաստկա-  
նալով կը բարձրանան, յանկարծ պէնկա-  
լեան սպիտակափայլ հուրը բոցավառ կը  
բռնկի և այն անստոյգ տեսարանը կը լու-  
սաւորէ: Լաստափայտին վրայ Բարեկեն-  
դան արքայն նստած կը աեսնուի որ դէպ  
՚ի ժողովրդեան դարձած իր դատակնքոյն  
կը մնայ: Ի լրումն եօթնետասնօրեայ զբօ-  
սանաց հարկ է յետինն ալ շնորհէ այն  
արքեալ բազմութեան ու հրոյ տանջանօք  
սպառետլ անհետանայ:

Տեսարանը կը սկսի. արքային մարմնէն  
հրոյ շառաւիդք կը հատանին, որ մերթ  
վեր երկինքը կը բարձրանան և յանկարծ  
ճայթոելով կը բացուին ու հազարաւոր  
գոյնզգոյն հրավառկայծեր վար կը սփռեն.  
և մերթ ալ պէնկալեան երփն երփն հրով  
շաչելով՝ շրջակայ տեսարանը կը լուսաւո-  
րեն ու միտք ու սիրտ կըզուարթացնեն:  
Արքայն այն ցայտող կայծից ու հրոյ առջին  
աղէկոտոր տանջանօք կը տարութերի. ա-

մեն շարժելուն նորանոր բոցերու ցայսպէ կը տեսնուին, որ հետզհետէ արքային գահը կը պատեն:

Ժողովուրդը կ'աղաղակ, կ'աղմկի, խրախութեան ձայնք օդու մէջ կը բարձրանան, և երաժշտութեան ողբածայն ներդաշնակութիւնքն կը շարունակեն: Հրախաղք կը բաղմանան, երկինքը կարծես հուր կ'անձրեէ և պէնկալի գոյնզգոյն լոյսք այն անդորր լճակին խաղաղ ջուրը երփն երփն կը ներկեն:

Կամաց կամաց արքունի լսստափայտը հրոյ բուրգ մը կը դառնայ, որու թանձր ծուխը վեր երկինքը կ'ամբառնայ: Այն բոցերուն մէջ պաշարեալ արքայն տագնապալից կը շարժի, ցաւոյ տանջանաց երեոյթ տալով այն ծափահար ժողովրդեան: Եւ այսպէս հրավառ նիւթը կամաց կամաց այն մարմինը կը մաշեցնէ, բոցը կը տկարանայ, կը նուազի ու կը սպառի. և մինչդեռ արքունի հրասպառ լսստին մոխիրը ջրին վրայ կը սփոխի, հրապարակին բարձրագագաթ աշտարակին վրայէն մեծ զանգակին տխրազգած հարուածները՝ յիմարութեան զբօսանաց աւարտը կը զգացընեն և ապաշխարութեան աւուրց սկիզբը:

Խսկոյն առժամանակեայ մթութեանը սաստիկ լոյս մը կը յաջորդէ. հարիւրաւոր կէտերէ պէնկալի գոյնզգոյն լոյսք կը բորբոքին ու լճակը, չէնքերը և անհուն բազմութիւնը կը լուսաւորեն: Մոգական տե-

սարտն մըն է որու գեղեցկութիւնը միայն աչքն ու սիրտը կրնայ ըմբռնել։ Ժողովուրդը ծափահար՝ առ վայր մը կանգ կ'առնու, և ապա այլեայլ ուղղութեամբ՝ ինչպէս 'ի փախուստ ճեպելով կը ցրուի Հրապարակին ջահք և արտաքոյ կարգի լոյսք կը մարին, և քիչ մը ետքը միայն շրջակայ սրճանոցաց մէջէն զուարթութեան աղմկին շփոթը կը լսուի:

Բայց ժողովրդեան ալիք թէատրոնները կը դիմեն ու հոն դիզուելով մեծ հսկման զուարճութիւնները կը շարունակեն, որ մինչեւ առաւօտ ուշ ատեն, կերուխումով, պարով ու երաժշտութեամբ պիտոր երկարաձգին:

Այս գիներբութեանց մէջ արեք կը ծագէ և զամենը թատերաց մէջէն դուրս կը վարէ. այլ ոչ հանգիստը յուղարկելու:

Չորեքշաբթի մոխրոց մականուանեալ օրն ուրիշ զբօսանաց նուիրեալ օր մըն է։ Ճոխից զբօսախնդիր բազմութիւնը, որու ամենօրեայ ժամատեղին Ա. Մարկոսայ հրապարակն է, նոյն օրը քաղքին ուրիշ կողմից իր զուարճութեանց ժամավաճառութիւնը կը վնասուէ։

Քաղքին արեմտեան կողմը լայն ջրանց մը կայ որ զբաղաքը՝ Ճուտեգայ ըսուած մեծ կղզիէ մը կը բաժնէ։ Այն ջրանցքին քովէն քերող շրջագնացութեան վայր մը ջաղդերէ կը յորջորջի, որ կամուրջէ կամուրջ երկարաձգելով, մինչեւ Սալոդէ մե-

ծագործ եկեղեցին կը հասնի, ուստից աշքը փոքր հրապարակին մէկ մասը և վենեակոյ գեղեցկագոյն կողմը կ'ընդդրկէ:

Միջօրէին արեգը չեշտակի կը զարնէ այս շրջագնացութեան վայրին վրոյ, որ հիւսիսային գառն չնչէն ոլաշտովանեալ ըլլալով՝ մի միայն նախանձելի վայր մընէ որոնց մթնոլորտի խստութեանց շատ դիւրազգած են. մէկ հատիկ ձմեռնային ժուռ գալու զբօսատեղի է արդարեւ. անոր համար ալ այսպիսի եղանակի մէջ ոչ երբեք թափուր կը մնայ:

Բայց մասնաւորապէս այս մոխրոց չորեքշաբթին ողջոյն քաղքին ժամազգրութեան տեղին կ'ըլլայ. սովորութիւն մը որ 'ի հնուց աւանդաբար իջած է: Ցուցամուլութեան օր մըն է որ չեմ կարծեր. թէ նախնիք օրինակ թողած ըլլան. մեծուհիք, տիկնայք և օրիորդք բոլոր իրենց ճոխութեան շքեղութիւնը թաւիշեայ ու մետաքսեայ փառաւոր հանդերձներով դիտողաց առջին պիտոր փայլեցնեն բազմաց սիրտը նախանձուկ ձգելով: Նոր տեսակ թէատրոն մըն է ոչ յոյժ 'ի դէպ ապաշխարութեան աւուրց որոց սկիզբը կ'ողջունեն:

Բայց եթէ բարի հետևանք մ'ունի այս ցուցամոլութեան զբօսանքն ալ աղքատ ձկնորսին մատակարարած փոքրիկ շահնէ, որովնոյն օրն այն եղկելոյն սիրտն ալ քիչ մը կը զուարթանայ: Կանխաւ քըրտանց արդիւնք ամբարեալ ժժմակներն՝

կողոփիկաց վրայ դրած՝ հոն կը տարածէ, մնալով ժամուն որ աշխատանաց փոխարէնն ընդունի:


Եւ ահա միջօրէին ատենները ճոխաբար պաճուճեալ տիկնայց խումբերը կը բազմանան, չքեզազարդ կոնտոլայք ափը կը լցուին, ժողովուրդը խուռն կը դիզուի ու միջոցը կը լիցնէ: Բարեկամք բարեկամաց կը դիպին, ընտանիք ընտանեաց, ծանօթք ծանօթից, և այնպէս այն զուարթութեան խաղաղաւէտ վայրը՝ շիոթութեան տեղի մը կը փոխեն:


Յանկարծ բազմութիւնը ժժմակաց վրայ կը դիմէ, և այնպէս վաճառողաց ու գնողաց խուճապմամք տեսարանը նոր երեսոյթ մը կ'առնու: Ամենքն իրենց մասը կը պահանջեն, ամենքն այն անեփ ժժմակներէն ճաշակել կ'ուղեն և այն անցելոց աւուրց սովորութեան յիշատակը նորոգել: Եւ այսպէս համառօտ ժամանակի մէջ բոլոր այն ամբարեալ ժժմակաց ուտելի մասն անհետանալով, ողջոյն տեղին ծովաբնակ էակաց խեցիներովը կը ծածկի:

Ծիծաղը, զուարթութիւնն ու կատակը քիչ մը կը շարունակէ, և ապա հեզիկ ու մեղմիկ տեղի տալով, ժողովուրդը կը քաշուի շատը տուն երթալու, այլք մեծ հրապարակին սրճանոցները լեցուելու: Եւ այսպէս դարձեալ անվրդով ու լոիկ կը թողուն այն վայրը, զոր ձմեռնային արեւն ջերմիկ ճառագայթը՝ անդորրութիւն սիրողաց անձկալի կ'ընէ:

Այնուհետև հասարակաց հանդէսք կը  
վերջանան և միայն բեմական խրատչին  
պերճախօս ձայնը կը լսուի որ ճոխին կ'աղ-  
դէ թէ իր ուրախութեանց մէջ մոռնա լու-  
չէ նաև այն եղկելին, որու բաղդը զլացեր  
է ժամանակաւոր բարեաց պարգելը, և  
բազմաշարչար կենօք ձեռքն իրեն կը կար-  
կառէ ու գթութիւնը կը սլաղատիւ

ՎԵՐՋ





ՍՈՒՐԲ ԴԱԶԱՐ

ՆՈՒԱԳԻՑ


---

ԱՌ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ՀԱՐՍ

ԿԵԶԻՈՅԵՆ Ս. ՂԱԶՄՐՈՒ

ՄԵԾԱՐԱՆՕՔ ՆՈՒԻՐԵ

ՖՐԱՆՑ ՎԵՊԵՐ



## ՆՈՒԱԳ Ա.

---

ԱՌ ԾՈՎԱՓԻՆ

Յերազեմ 'ի տարաժամ՝ վերջալուսոյն 'ի  
պահու  
Յեց յորմունըս սըրբանուէր սրահից սըր-  
բոյն Ղազարու,  
Մինչ մեղմիկ 'ի Վենետիկոյ հընչեն զան-  
գակք երեկոյն  
Եւ լըռելով շուրջանակի խայտան մեղմիկ  
վէտք ալեաց :

Ընդ լուսոյ ճըշմարտութեան բարձեալ տա-  
նին միաբան,  
Մինչ տարագնացք ծովէ 'ի ծով անդրա-  
բերեալ թաւալին,  
Ծաւալել յեղբարս իւրեանց զիմաստու-  
թեան մարգարիտ,  
Որք տենչիւ ըզհետ հատեալ են արտես-  
տից գիտութեան :

Աստանօր արծարծանեն խողաղական ՚ի  
խցկունս  
Հարըշն բարեպաշտք՝ հաւատարիմըն ձե-  
ռօք  
Զյաւէրժական ճշշմարտութեան զոսկեղի-  
նիկ լոց հըրոյ :

Ու նորոգ պայծառութեամբ արեգական  
ցոլանայ  
Ի լիբանան եւ յապառաժ ի սահմանս անդ  
նորուն  
Եւ ի պուրակս ամայիս արմաւենեաց Սա-  
հարայ :

---

## ՆՈՒԱԳ Բ.

---

ԸՆԴ ԶԻԹԵՆԵԱԻ ՊԱՑՐԸՆԻ :

Ի մուտս արեգական՝ ՚ի խոնարհել ըստ-  
ուերաց՝  
իբր օրհնութիւն երեկորին մըլմընջէ ծով-  
հեղաշարժ .  
Սաւառնեալ զինեւ սըղոխ տարութերէ զո-  
վաշունչ  
Հովանաւոր ըզգըլմովս՝ զվարսս ոստոց  
ձիթենւոյն :

Եւ մինչդեռ զաղօտալոյս յերկնից կայանս  
պլարք աստեղց  
Եւ զսիրելի զիւրեանց ճաճանչս՝ սըփուեն  
զալեօք մեղմագին,  
Թեւածելով լըռիկ ի հետըս հոսանուտ կո-  
հակաց  
Ճօճեալ ճեպէ ի հանդիսոյ ուրուական  
Քերթողի :

Ծածանի ըղճակատաւն ըստ դիւցազանց  
օրինի

Արիւնազանգ սուս գտփնի, եւ երգը նուա-  
զաց վըրկութեան

Որպէս բոց ի քընարէն հատեալ հասեն  
ուղիորէն:

Եւ հանգաբախկ հընչէ նո ՚ի գաղաթանց  
ձիթենւոյն

Յելեսպոնտեան ափանց, որպէս գոչիւն  
ալեաց հեռաւորաց

Եւ որպէս երգը կեղերջականը ի Ակով-  
տեսն ի բարձանց :



## Ն Ա Խ Ա Գ ՝ Պ .

---

Ա Ն Զ Ա Տ Ո Ւ Մ Ե :

Ժամերգութեան փող ազդարար ըզձեզ  
կոչէ ի մաղթանս  
Խոկ զիս յետս ի վենետիկ ի ցնորտկան  
ըզբաղմունս .  
Եւ ալեացս հանգոյն մէտ մէտ ըզկոնտու  
լիւըս փրփրելոց  
Վատչիմ գանդաղանօք ի լաստափայտըն  
զաղփաղփուն :

Ո՞ տայր ինձ աստ, ուր փայլակն իմաս-  
տութեան փարի զինեւ,  
Այն զոր դուք ի բացական մինչ ի սահ-  
մանս փայլատակէք,  
Ի ժըխորեալ աշխարհիս կայից խոյս տալ  
յանդորրութիւն  
Վինչե մահ իսաղաղական ամփոփէր զիս  
յայս գաղար :

Այլ մինչ ընդ հուար գուք զուղեւորըս թա-  
փառուտ մոռանայք ,  
Անբաժ մընայ առ յինէն հաւատարիմըն  
յիշատակ՝  
Զոր շընորհք ձեր աղնուական տրսլաւո-  
րեաց յիս հաճութեամբ :

Արդ ինձ անդ ի ճեմելն իմ ընդ հովանեաւ  
իմոց կազնեաց  
Քաղցրասցի յիշել ըզ Սուրբ Ղազար , մինչ  
գեռ աստ ըզ ձեզ  
Ողջունեացեն առ յինէն մէն յի աստեղք  
ի բարձանց :

---

## ՑԱՆԿ

<b>Մոռացութեան մարդը</b>	<b>3</b>
Ա. Ներդաշնակ ձայն մը	7
Բ. Բնութեան արուեստաւորը	13
Գ. Լճակո	18
Դ. Մոռացութեան լաստափայտը	20
Ե. Նախնական արուեստը	25
Զ. Քնէն ետքը	33
Է. Երեկոյեան դէմ	38
Ը. Երկրորդ օրը	42
Թ. Աղքատաին լումայն	53
Ժ. Թշուառութեան տառապանք	64
ԺԱ. Աւազուտին խաչը	79
ԺԲ. Զիթենեաց բլրակը	111
ԺԳ. Թշուառութեան կենաց կնիքը	123
ԺԴ. Բարեկենդան	139
ԺԵ. Սուրբ Մարկոսի հրապարակը	144
ԺԶ. Աղքայն և արքունիք	152
ԺԷ. Նաւարըշաւ.	159
ԺԸ. Կնիք բարեկենդանի	167

ՍՈՒՐԲ ՊԱԶԱՐ

ՆՈՒՄԴԻ

Նուադ Ահ. — Առ ծովագիլն . . . . .	183
— Բ. — Ընդ ձիթենեաւ Պայրընի . . . . .	185
— Գ. — Անջասումն . . . . .	187

---





**University of Toronto  
Library**

**DO NOT  
REMOVE  
THE  
CARD  
FROM  
THIS  
POCKET**

---

**Acme Library Card Pocket  
LOWE-MARTIN CO. LIMITED**

LaArmen  
1764KY

Isaverdentz, Hagopos  
Lcakis zknorsi; Erekoyean zamouc  
xorçrdacont'iwnk'.

115114

